



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:


Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



LGA


✓ 2006




1999

,

REPORT





vergini
vergini
vergini
vergini
VERGINI



100-110-100-100



ՀԱՅՈՒԹՅԱՔ

Ե. Պ. Գ. Յ.


ՀԵՂԻՆԱԿ

ՄԻՐՏԻ Պ. Պ. ՏԵՍՈՒԹ.



ԹԱՐԴԱՐԱԿ

ՄԻՐՏԻ Պ. Պ. ՏԵՍՈՒԹ.



Կ. ՊՈԼԻԱ

Ի ՏՎԵՐԵՎ Պ. ՏԵՍՈՒԹ.



1864



349



133-0.7

133-0.7

133-0.7

133-0.7

133-0.7



42006-60

133-0.7

38 2013

2081

PRÉFACE.

Nous vivons dans un temps où les peuples comprennent la nécessité de l'instruction; ce sera certainement pour le XIX^e. siècle un titre de gloire que ce besoin de s'instruire si généralement répandu parmi les masses.

Déjà on a pu constater le succès obtenu par l'enseignement public, organisé dans ces dernières années, par les Arméniens à Constantinople et encouragé par la haute sollicitude de Sa Majesté le Sultan. C'était la meilleure réponse qu'ils pussent faire à ceux qui les accusent de s'abandonner exclusivement aux préoccupations mercantiles et à l'amour du gain; ils savent que si l'on peut faire fortune dans un comptoir de banque, il faut autre chose pour développer l'intelligence et pour éléver les idées.

Nous signalons avec bonheur ce réveil littéraire, mais nous sommes frappés en même temps d'une lacune regrettable: une science qui figure à juste titre parmi les plus utiles et les plus dignes d'occuper un esprit sérieux, la SCIENCE DU DROIT semble avoir été négligée jusqu'à présent. Je crois donc rendre service à mes chers compatriotes en publiant ce petit volume sur le Droit des gens. Ce n'est ici ni une spéculation de gain, ni une spéculation d'amour propre: si cet opuscule se vend, le produit de la vente sera abandonné à la

Société ANZNANEVER des Arméniens à Constantinople. Quant à l'auteur, il n'éprouve aucun embarras à déclarer combien sa part est faible dans la rédaction de ce travail; il a cherché à être utile et non point à se faire valoir. Les études qu'il poursuit à Paris l'ont mis à même de résumer sous cette forme abrégée des ouvrages plus détaillés. On trouvera ici des souvenirs de Martins et de plusieurs publicistes plus modernes; nous avons souvent en recours à l'histoire qui sera toujours le meilleur commentaire pour éclaircir les questions du droit des gens; c'est ainsi que pour tout ce qui se rapporte aux questions si importantes et si délicates du droit maritime nous avons largement puisé dans l'histoire du Consulat et de l'Empire de Mr. Thiers.

Mais l'étude du droit ne vaut que suivant l'esprit dans lequel elle est faite; le Droit œuvre des hommes doit tendre à le rapprocher de la morale divine. Cette haute et salutaire pensée doit dominer les études des législateurs; seule elles les rendent véritablement fécondes. Ses inspirations généreuses noblement exprimées, sont le grand attrait d'un enseignement qui se poursuit depuis plusieurs années, avec un juste succès au Collège Impérial de France: j'ai nommé le cours du DROIT DES GENS professé par Monsieur Adolphe Franck, membre de l'Institut, savant aussi distingué que laborieux et en qui le pub-

lic apprécie tout à la fois le professeur et l'écrivain. Ses travaux philosophiques le rangent dans cette école spiritualiste qui combat avec tout de vigueur les doctrines désolantes du materialisme: il a soutenu cette lutte avec un ardeur infatigable dans le grand Dictionnaire des Sciences Philosophiques, publié sous sa direction et dont il fut un des principaux rédacteurs. Aussi je ne fais que remplir un devoir en lui dédiant ce petit ouvrage qui en maints endroit ne fait que reproduire sous une forme abrégée plusieurs de ces leçons éloquentes que l'on applaudit au Collège Impérial de France.

Quant à moi je n'ai recherché ici d'autre mérite que celui de l'exactitude et de la clarté. D'autres font mieux que moi; et ce sera, j'espère, la récompense de mes faibles efforts de voir un jour mes chers compatriotes prendre plus de goût à l'étude du Droit.

Paris, le 1 Avril 1864.

Au Prince Mekerdich Dadian.

Prince,

Rien ne pouvait me flatter ni me toucher autant que la dédicacee d'un livre signé de Votre nom et destiné à propager parmi vos concitoyens une science à laquelle j'ai consacré la meilleure partie de ma vie. Je voudrais avoir mérité cet honneur par quelques œuvres capables de seconder votre pensée patriotique et civilisatrice. Mais à défaut d'un concours plus efficace, je puis du moins vous offrir les vœux ardents d'un cœur dévoué. Ce que je connais de votre antique et noble nation m'a inspiré pour elle un irrésistible attrait une sympathie fraternelle qui prend son origine non seulement dans ses vertus et ses malheurs, mais dans de mystérieuses affinités. J'ai la ferme conviction que son histoire n'est pas close et qu'elle est appelée à jouer

encore, dans la civilisation renais-
sante de l'Orient, un rôle digne de
sa constance, de son intelligence,
de son énergie, j'oserais presque
dire de la beauté de son sang. Mais
il est nécessaire que, sans tarder,
elle s'y prépare par le travail et par
l'étude. Il faut que la fleur de la
jeunesse vienne recueillir dans les
grandes capitales de l'Europe, prin-
cipalement dans notre cher Paris,
si hospitalier à l'étranger, ces dé-
couvertes des sciences naturelles
qui assurent à l'homme un empire
presque absolu sur la nature, et ces
connaissances morales qui lui ap-
prennent à quelles conditions on
gouverne la société et soi-même.

Ce sera, pour la race Arménien-
ne, la source d'une puissance plus
certaine et plus élevée que celle
qu'elle peut attendre de la riches-
se. Vous lui donnez, Prince, un
noble exemple, qui ne man-
quera pas d'être suivi; ce fruit de
vos veilles sera une précieuse imi-

tation à la glorieuse carrière qui l'attend.

Veuillez agréer, Prince, avec mes remercîments et mes félicitations, l'hommage de ma haute considération et de mon entier dévouement.

Ad. Franck.

Paris, le 3 Mai, 1864.

ՅԱՅԻՆ ԳՈՐԾՎԱԿԱՆ

ՀԵՂԵՆ ԱԿԻՆ

Եյնպիսի ժամանակի մէջ կապ-
րինք, յորում բոլոր ազգերը կհասկը-
նան կրթութեան օդտակարութիւնը :
Ենշուշտ կրթուելու այս սիտոյքն ըս-
լոր մարդոց մէջ ընդհանրապէս այսպէս
տարածուիլը տասնեններորդ դարուս
փառքը սկիտ' ըլլայ : Երդէն հասարա-
կաց կրթութեամբ ստացուած յաջո-
ղութիւնը տեսնուած է, որ այս վեր-
ջին տարիներուս մէջ կ . Պօլիս ըլ-
նակող հայերէ հաստատուած և քա-
ջալերեալ է՝ իորին վեհափառութեան
Առլիմանին իննամօքը : Եյս էր ընե-
լիք ամենէն ընտիր պատասխան, ա-
նոնց, որ զանոնք կդատախաղեն ինք-
զինքնին մի միայն վաճառականական
զբաղմանց անձնատուր ընել և շահա-
սէր ըլլալ : Կիտնալու են անոնք, որ
եթէ պանտայի գրասենեակ մը մարդս

կհարստացնէ , ուրիշ բան պէտք է ի-
մացականութիւնը տարածելու և միտ-
քերը բարձրացընելու համար :

Երջանկաբար կնշմարենք դրաւո-
րական այս զարթումը , բայց կղըտ-
նենք նաև ցաւալի պակաս մը , զի-
տութիւն մը , որ իրաւամբ ամենա-
օգտակարներէն և ուսման ամենէն
արժանիներէն մէկն է ԿՐՍՏՈՒԹՅՈՒՆ : ԱԶ-
ԳԱՅԻ , որ մինչև Հիմա կարծես թէ
զանց առնուած է : Ուրեմն կկարծեմ
թէ մեր սիրելի Նայրենակցաց ծա-
ռայութիւն մը ըրած պիտ' ըլլամ՝ Հը-
րատարակելով այս գործս :

Այս ըրածնիս չէ շահասիրու-
թիւն մ'է և ոչ անձնասիրութիւն :
Այսոր այս մատենիկը ծախուի՝ ար-
դիւնքը կ . Պօլսոյ Նայրց ԱնջնԱ-
ՆՈՒԵՐ ընկերութեան պիտի յանձ-
նրուի : Նեղինակն առանց շփ . թելու
կրնայ յայտնել թէ այս աշխատու-
թեան մէջ իր մասն որչափ տկար է .
անիկայ փափաքած է օգտակար ըլլալ

և ոչ թէ ինքզինք պարծեցնել : Փառիզի մէջ իւր ուսմանց ընթացքը զանի յարմար ըրին աւելի ընդարձակ դործերէն այս ձեւով համառօտել : Այս հատորին մէջ պիտի գտնուի Ամոթէնի և աւելի նոր բաղմաթիւ հեղինակաց յիշատակները : Ըստ անդամ պատմութեան դիմեցինք, որ պիտ' ըլլայ միշտ Ազգաց իրաւանց վերաբերեալ ինդիրները պարզելու . նոյնպէս և ծովային իրաւագիտութեան վերաբերեալ ամենակարեոր և ամենափափուկ ինդիրն ալ Պ. Տօխէոի հիւպատոսութեան և կառավարութեան պատմութենէն ազատօրէն քաղեցինք :

Ի՞նչ իրաւագիտութեան ուսմունքն իր կոչման և նպատակին համեմատ պէտք է ըլլայ : Ամրդոց դործնու իրաւունքը պէտք է երկնային բարոյականութեան մօտենայ : Այս բարձրը և առողջարար խորհուրդը կպարտաւորի տալ օրէնսդրոց ուսմունքները . նաև միայն զանոնք՝ ճշմարտապէս բեր-

րի կընէ : Ա և չանձնաբար ճառուած
այս առատասիրտ թելադրութիւնները
բաղմաթիւ տարիններէ ի վեր ։ Կաղղեոյ
արքունի վարժարանին մէջ արդարացի
յաջողութեամբ շարունակուած ուս-
ման մը մեծ նշանն են :

Ենուանեցի Երաւունք Եղդաց
դասը , վարդապետեալ Պ . Ետօլֆ
Գրանքէ անդամ դիտութեան և ար-
ուեստից ուսումնարանին . որչափ գի-
տուն՝ այնչափ ալ աշխատասէր , որուն
վոյ կնայի հասարակութիւնը գասա-
տու և միանգամայն գրագէտ : Խւր փի-
լիսոփիայական աշխատութիւնները զա-
նի այս հոգեկան դպրոցին մէջ կդասեն ,
որ բաւական սաստկութեամբ նիւթա-
կան փիլիսոփիայից վհատիչ դրութեան-
ցը դէմ կպատերազմի . այս մաքառու-
մը մանաւանդ պաշտպանեց իր անխոնջ
աշխատժութեամբն ու տնօրինութեամ-
բը հրատարակեալ փիլիսոփիայական
գիտութեանց մեծ բառարանին մէջ , և
որուն գլխաւոր խմբագիրներէն մէկն

եղաւ : Այսպէս ուրիշ բան ըրած չեմ
ըլլար , այլ պարտք մը կատարած՝ այս
փոքրիկ գործն անոր նույրելով , որուն
մէջ շատ տեղեր գաղղիոյ արքունի
վարժարանէն ծափահարուած ճարտար
դասերու համառօտութիւնն եղած է :

Խսկ լնծի համար ուրիշ արժանա-
ւորութիւն չփնտռեցի , այլ միայն ճշ-
գութիւն և սլարզութիւն : Ուրիշներն
ինէ աղեկ պիտ' լնեն , և նա պիտի ըլ-
լայ , կյուսամ , իմ տկար ջանիցս փո-
խարէն՝ տեսնել օր մը մեր սիրելի
այրենակիցներն՝ իրաւագիտութեան
ուսման համար աւելի ճաշակ առած :

Ա. Ա.

Խշոան Ակլոտիչ Տառեան :


Խշոան

Եան մը զիս չեր կրնար այնչափ
ոչ շողոքովթել և ոչ սիրոս շարժել,
որչափ Զեր անուամբն ստորագրեալ
և կենացս մեծագոյն մասը զոհ ըստած
դիառովթիւն մը Զեր Հայրենակյացը
մեջ տարածելու յատկացեալ դրբի մը
նուիրումը : Կիավաքէի այս պատուոյն
արժանանալ Զեր Հայրենասիրական և
կրթիչ խորհուրդը մեկ քանի յարմար
գործերով երկրորդել . բայցաւելի զօ-
րաւոր օժանդակութեան մը պակասու-
թեան աղագաւ գոնե անձնանուեր սըր-
տի մը հրակեղ աղերսները Զեղ կը-
նուիրեմ : Խնչ որ Զեր վեհանձն և
հին Աղգին վօայ կճանաչեմ , ինձ թե-
լագրած է անոր համար անհակառա-
կելի հրապուրանը մը , եղբայրա-
կան համակրութիւն մը , որ ծնունդ
կառնու ոչ միայն իւր առաքինու-

Թեանցն ու թշուառութեանցը , այլ
 հրաշալի մերձաւորութեանց մէջ : Եաւ
 համոզուած եմ որ իր պատմութիւնը
 կոցուած չէ և Վրեւելեան լուսաւո-
 րութեան մէջ իր իմացականութեամ-
 բը , իւր զօրութեամբն ու հաստա-
 տամտութեամբը , կհամարձակիմ ը-
 սել իր արեան դեղեցկութեամբը կոչ-
 ուած է արժանի սլաշտօն մը վարելու :
 Բայց պէտք է որ առանց ուշանալու
 աշխատութեամբ և կրթութեամբ
 պատրաստուի : Պէտք է որ իւր երիտա-
 սարդութեան ծաղիկը դայ հաւաքել
 Եւրոպիոյ մէծ մայրաքաղաքներուն ,
 գլխաւորաբար մեր սիրելի , օտարաց հիւ-
 րընկալու Փարփղի մէջ , ընական դիտու-
 թեանց այն դիւտերն , որոնք կապա-
 հովացընեն մարդուս , բնութեան վրայ
 դրեթէ բացարձակ պետութիւն մը , և
 բարոյական այն ճանաչումնելն , որուն
 կսովուցընեն թէ ինչ հանգամանքնե-
 րով կառավարուին ընկերութիւնն ու
 իր անձը :

Վայս պիտ' ըլլայ հայկակնեան
սերնդին համար նիւթական հսրսու-
թեամբ ձեռք բերուածէն աւելի հաս-
տատ զօրութեան մը աղբիւրը : “Կուք,
Խշան, կուտաք անոր ամենավնիւ օրի-
նակ մը, որ իւր յաջորդները պիտ' ունե-
նան : “Չեր աքնութեանց այս պտուղն
անոր սպասած փառաւոր ասպարեզին
մէկ թանկադին նմանութիւնը պիտ'
ըլլայ :

աճեցէք, ընդունել Կշխան,
շնորհակալութիւններովս և շնորհաւո-
րութիւններովս, իմ բարձր ակնածու-
թեան և կատարեալ անձնանուիրու-
թեանս մեծարանքն :



Եւանդրոսի

Օ Ե. Ա. Ե. Պ. Ը Ե. Շ.

Թ. Ա. Բ. Գ. Ա. Ա. Ա. Ա.

Վ. Ե. Լորդ կհամարիմ հոս խօսիլ
երկայ գործոյու , Հայրենասէր հե-
ղինակին և այն տաղանդին վրայ , ո-
րուն նուիրուած է այս . որովհետեւ
լաւ համոզուած եմ որ ամեն լինթեր-
ցող դիւրաւ պիտի հասկեայ գործոյս
կարեւորութիւնն ու օգտակարութիւնը :

Փարիզի մէջ այս գրքին թարգ-
մանութեանն ուբաղած առենո մէծ էր
ուրախութիւնս՝ մէկ քանի իրաւացի
պատճառներով : Վ. . այսպիսի գիտու-
թիւն մը մեր սիրելի Վ. զգին մէջ տա-
րածելու համար վեհանձն Հեղինակին
ունեցած ամենալնիւ իշամքն : Բ. . զա-
նի հրատարակել տալէ զկնի՝ անկէց
գոյացած նիւթական արդիւնքը կ. Պոլ-
ոյ Վ. նձնանուէր ընկերութեան օգտին
ծառայեցընելու որոշումն . այն ընկե-
րութեան՝ որ արդարե մէծ է իր կոչմամ-
բը . իսկ թշուան իր աղքատութեամբ :

Աւստի կյուսամ որ աղդայինք
նաև այս առթիս մէջ իրենց ազդասի-
րական եռանգը պիտի յայտնեն՝ քաջ
ուշադրութիւն ընելով գործոյս կը ը-
կին դեղեցիկ նպատակներուն :

Վաղահով եմ որ մեծաշուք և
զինակն իր այս ամենազնիւ կամքն ու-
ժիշ այսսկիսի կարեւոր գործոց մէջ ալ
ի գործ բերել պիտի ջանայ տեսնելով
աղդայնոց փափաքն ու ընդունելու-
թիւնը : Խսկ աղքատ թարդմանչին մեծ
մխիթարութիւն պիտ' ըլլայ՝ երբ տեսնե-
որ իւր աշխատութիւնը կրկնակի ծա-
ռայութիւն ըրած պիտ' ըլլայ իր սիրե-
լի Վաղին, որուն ըստ ամենայնի յա-
ռաջադիմութեանն համար ի սրտեւ ա-
ղօթող և ցանկացող ըլլալէն զատ՝ բա-
ւական տարինեւ ի վեր անձնուիրութեամբ
իծառայէ, և ուխտած է ծառայել
մինչև վերջին շունչը :

Մ. Բ. ԻՒԹԻՒՃԵԱՆ

Գրարիլ, 25 Մայիս 1864.

ԱԵՐԱՇԱԽԹԵԼԻ

Խրաւունք Վաղաց կկոչուին այն
օրէնքներն , որ ժողովրդոց իրարու ու-
նեցած յարաբերութիւնները կկանո-
նաւորեն :

Խնչպէս ժողովրդոց՝ այնպէս ալ մար-
դոց համար խումբ մը օրէնքներ կան .
և ինչպէս որ քաղաքական օրէնքէն
զատ յառաջադոյն իրաւունք մը կար ,
որ այս վերջինին պէտք է նմանիլ , նոյն-
պէս ալ ամեն տեսակ դաշնագրութե-
նէ զատ ազգաց համար պարագը և իրա-
ւունք կայ : Խայց վիճակի մը քաղաքա-
կիցները իրենց վէճերուն մէջ իրենց
օրէնսդիտաց և դատաւորաց որոշմանցը
կվստահին . ուակայն ազգերը քիչ ան-
գամ յանձնառու կըլլան հաշտութեան
այս տեսակ միջոցներու և նախապատիւ-
կհամարին իրենց որոշումները զօրու-
թեան միջոցաւ մաքրել : Աւրեմն ինչ-

պէս որ անկարելի է հաստատել թէ
իրաւունքը զօրութենէն յառաջ կու-
գայ , նոյնպէս պէտք է միաբանիլ որ
զօրութեան գործածութենէն յառաջ
թէ իրաւունք և թէ պարտաւորու-
թիւնը կային : Այս իրաւունքներն ու
պարտաւորութիւններն են որ կրաղկա-
ցընեն ազգաց իրաւունքը կամ միջնոր-
դական իրաւունքը :

Այսոնթէսքիեօ ըստծ է թէ ,

“ Ազգաց իրաւունքը բնականա-
րար ան սկզբան վրայ հիմնեալ է թէ
զանազան ազգը իպարտաւորին խաղա-
ղութեամբ աւելի աղէկութիւն ընել ,
և պատերազմի մէջ ալ կարելի եղա-
ծին չափ քիչ գէշութիւն * , :

Ասկէց կհետեւի թէ պէտք է

* Զորօրինակ . քաղաքի մը որմ-
սակածութիւնը սոսկալի միջոց մ' է ,
զոր ամենէն վերջը գործածելու է :
Ապրունի դոքուը 1792 ին վիլի վրայ
հրալից ուումբեր արձակելով Ազգաց
իրաւունքը բոնաբարած եղաւ :

ինտելան ազգաց իրաւունքը զանազան է իրական աղբաց իրաւունքներ :

Վաշուշտ փափաքելի է որ ամեն բաղաքակրթեալ վեճակներ միաբանին աղբաց իրաւանց վերաբերեալ օրենքներ հաստատելու, և զանոնք ի գործ դնելու միջոցներ ստեղծելու համար : Վայն ժամանակը պիտ' ըլլար առնեց է բարձրաց օրինաց մատեան մը, բոլոր ազգաց համար իրական և սախալողական բլազով . բայց այս ձեռնարկութիւնը միշտ մեծ գժուարութեանց պիտի հանդիպալի : 1856 ի արքայաժողովն արդէն կարող չեղաւ բոլոր լուսաւորեալ աղբաց ընդունել տալ արշաւանց ջնջումը : Վայն պիտ' ըլլայ ուրեմն երբ խնդիրը միջնորդական իրաւանց վերաբերեալ օրինաց մատեանի մը վըրայ կայանայ :

Ավելայն մարդկութեան և յառաջականութեան բարեկամներուն պետք չէ վհատիլ : Վաղաց Կրաւանց սկզբը ըստնքը մտաց աւելի թափանցեցին ,

մանաւանդ Գրաղղիոյ հասարակապե-
տութենէն ի վեր : (Ծրինակի համար
յառաջ կրերեմ միայն Պլորէնսի ,
Ռարմայի և Վոտէնի դքսութեանց
համար Խտալիոյ մէջ սա վերջին ա-
տեններս անցածներն : Գրաղղիոյ կա-
ռավարութիւնը գահէ զրկուած երկու
գերագոյն իշխանութեանց վերականդ-
ման փափաքելով հանդերձ յայտնեց
թէ հրաման չպիտի տայ որ այս նորու-
գումը բոնութեամբ ըլլայ : Ըսել կու-
ղէ թէ ազդի մը հրամայուած չէ ու-
րիշ ազդ մը ստիպել աղդային կամօք
իր աքսորուած տէրը նորէն ընդունել .
և այս սկզբունքն ալ այսօր Եւրոպիոյ
շատ տէրութիւնք լնդունած են . սա-
կայն և այնպէս բոլոր տէրութիւնք մի-
արանեցան Գրաղղիոյ դէմ , իշխանու-
թենէ անկեալ տէրութիւն* մը վե-
րըստին հաստատելու :

Արնանք դիտել նաև թէ ազգաց

* Ուռարդոնեան տէրութիւնը :

իրաւունքի այս ինչ սկզբունքն , որոնք
Եւրոպա երբեմն չէր լնդունած , այ-
սօր երկու Ամերիկայից մէջ ալ ճանչ-
ցըուած են . և թէ՝ նախնի ժողովուրդք
այս օրուան ամեն լուսաւորեալ ազգե-
րէ լնդունուած մարդկութեան խոր-
հուրդները չեին ճանաչեր : Պղատոնն
և Արիստոտէլ , Հունաստանի ամենէն
երեւելի տաղանդներն օտարականի մը
ընչից և ստայուածոց աւարն և անոր
գերութեան փոխուիլն անիրաւ չեին
դատեր , որովհետեւ ասոնց Համար
թշնամի Համարուած էր օտարականնը :

Հոռվմայ մէջ յաղթեալ թշնա-
մին կմեռցընէին : Ճիւկիւսթա իրեն
յաղթողներուն իշխանութեանը տակ
իյնալով ցուրտ բանտի մը մէջ դրուե-
ցաւ , ուր դանի ձուեցին անօթութենէ-
մեննելու :

Այս օրերն ալ Ապտ — իւլ —
Քատիր նախ Ամպուազի ամրոցին մէջ
բանտարկեալ , ուր Հասարակալետու-
թեան նախադաշն եղած ատեն Լուդո-

վեկոս — «Ապրոլէոնի շնորհիւ ազատեցաւ :

Վ. Եղիս մօռերս աներկիւղ իշխան մ'ալ՝ որ աննուածելի արիութեամբ Ուսուսիոյ զինուց դէմ կեցաւ, մաքառման մէջ մեռաւ : Վ. Յս երեւելի գերին Առոկուա տարուեցաւ, ուր իրեն արժանի պատուով նայուեցաւ :

Վ. զդաց իրաւանց ըստ յառաջաւդիմութեան իրրեւ մ.կ ապացոյց մ'ալ կպատմենք թէ, ինչ ըստ եցաւ 1856 ի արքայաժողովին ապրիլ Առ ի նիստին մէջ :

Համանակալայնելին յառաջ ըստ իրեն սիրոյ այն ուխտը թէ, Եթէ ապագային մէջ տէրութեանց մէջ ծանր նրկուակութիւն մը ծաղի, պարագայից ներածին չափ, վիճակի մը ըստ ութեան համար, պատերազմի յայտարարութիւն չեղած՝ այս ուխտին դիմեն : Վ. սկզբ զատ սա յոյսն ալ յայտնեցին թէ արքայաժողովին ներկայ չեղող տէրութիւնը ալ այս ուխտն

յղացող խորհուրդին կմիանան։*

Ուրեմն ներելի է ըսել թէ Կրա-
սունք Ազգաց կոչուած պիտութիւնը
յառաջաղիմութեան մէջ է, որչափ որ
ալ գեռ տիեզերաբար ընդունուած օ-
րինաց մատեանի ձեւ մ'առած չէ։

* Արդէն այս խորհուրդը գաղղի-
սյ ամենաերեկելի իշխաններէն մէկուն-
ուշադրութիւնը դրաւած էր . Հենրի-
կոս դ...ի համար կլանմ, որ կփափա-
քէր թէ բոլոր իշխանութիւնք Եւրո-
պիոյ գերազոյն գատաստանարանը վե-
րըստին ժողովին, և միջնորդեն ամեն
անգամ երբ երկու տէրութեանց մէջ
սպառնացող վէճ մը տեղի ունենայ։
Չիտէ նաև ամեն մարդ որ Նաբոլէ ո՞ն
դ. . ալ 1863ին այս խորհուրդը դար-
ձեալ յառաջ բերաւ։

ՊԱՇԻՆԻ ԱՅԱՑՅԱՀԻՆ

ԴԱՇԱՄԱՐՈՒԹԻՒՆ. Ա

Ուստի այս մեջ առաջանական է քառակի պահանջմանը՝ ուստի առաջանական է առաջանական մասամբ դաշնակութեան վրայ և այս առաջանական է, վասնուոյ նախ և առաջանական այս վասնուոյ վրայ առաջ է առաջ է առաջ :

Ո՞ր կարողութեան յատկացեալ
է յանուն Վաղգին դաշնադրութիւններ
ընել :

Վաղեն վիճակի իւր մասնաւոր սահ-
մանադրութիւնն է, որ այս կետս կորոշէ:
Բացարձակ միապետութեանց մեջ
զերադօյն տէրն է, որ կընէ դաշնա-
դրութիւնները. դարձեալ այն է նաև
սահմանադրական միապետութեանց
մեջ՝ միջնորդութեամբ Վաղգը ներկա-
յացընող ժողովոյն: Այսացեալ ւա-
հանդաց հասարակապետութեան մեջ
նախագահն է: Բայց դաշնադրու-
թիւնն այն ժամանակ ընդունելի է երբ

ծերակոյտն ալ իր յօժարութիւնը տայտ
Կաղղիոյ մէջ դաշնագրութիւններ ը-
նելը բազարձակապէս կայսեր կովերա-
բերի ըստ Դ. յօդուածոյ սահմանա-
դրութեան 1852 թուականի .

Ըստ քիչ անգամ կպատահի որ
ազգաց գլուխներն , ինչպէս թագաւոր ,
կայսր , նախագահ , ինքնին դաշնա-
դրութիւններ ընեն : Սովորաբար դաշ-
նադրութեան մը խմբագրութեան և
միջնորդութեան համար մէկ կամ մէկ
քանի դործակայներ կներկայացնեն .
այնպէս որ , առաջին պայման՝ դաշ-
նադրութեան մը պէս վաւերական ըւ-
լալուն , այն է թէ գործակալք ներկա-
յացընող ազդերէն կամ թագաւորնե-
րէն ճանչուած ըլլալու նն , ուսկից
ծնունդ առած է իրենց կարողութիւն-
ները վոխագարձաբար մէկ մէկու հա-
ղորդելու սովորութիւնը : Արոշեայ
դաշնադրութիւնն ալ պէտք է վաւե-
րանայ . չվաւերացեալ դաշնադրու-
թիւն մը ընդունելի չհամարուիր . և

կրնան այնսլիսի դէսլքեր վըայ հասնիլ,
որոնք դաշնադրութեան վաւերացումն
ետ կըողուն :

«Ո՞րօրինակ Կաղղիա և Վագղիա
խաղաղութիւն կընեն . այս հաշտու-
թիւնն երկու դործականներէ վաւե-
րացեալ ըլլայ , ընդունուած է որ պա-
տերազմող աւելութիւնը ալ իրենց
յաղթութիւնները միոխաղարձարար
հատուցաննեն : Եւ դաշնադրութիւնն
ալ ժարիդ որկուած է վաւերանալու .
համար ։ Բայց այս միջոցիս մէջ լուր
կառնուի որ անգղիական նաւատորմիոյ
մը , որուն հրամանատարը դաշնա-
դրութեան որոշումը դեռ չդիտցած ըլ-
լալով Կաղղիոյ կղղիներէն մէկը կո-
խէ , զորօրինակ՝ Առւատըլուբը* , և
մէծ կորուստ ըրած ըլլայ : Կաղղիոյ

* Դաղղիական փոքրիկ Անթիլ
կաչուած կղղիներէն մէկը , որ կղըտ-
նըուի Ատլանտեան նվկիանոսի մէջ
127574 բնակչը , որոնց 96322 ը-
մէ են :

Կառավարութիւնը դեռ գաշնաղրու-
թիւնը չվաւերացուցած, այս հարուա-
ծոց դէմ կլնայ տուգանք ինդրել:

Դաշնաղրութիւն մը վաւերական
համարուելու համար երեկորդ պայման,
պէտք է որ հաճութիւնն իրօք ծանու-
ցուի: Այս յայտարարութենէն յա-
ռաջ եղած ամեն գործառնութիւնից
պարզ խօսակցութիւններ կհամարուին
առանց պարտական կացուցանելու:
Ա երջաղես սովորութիւնն է որոշեալ
կամ միաբանեալ կետերը գրով. հա-
մառօտել:

Կանոնաւորութեամբ եղած դաշ-
նաղրութիւն մը գաշնադրաց համար
ստիպողական կըլլայ: Ասկայն եթէ
աղդ մը երկու ուրիշ ազգաց հետ եր-
կու գաշնաղրութիւններ ըրած ատեն,
պատճի որ այս գաշնաղրութիւնք ի-
րարու հակառակին, ամենէն հինք,
պէտք է, նախապատիւ համարուի, բայց
ի տուգանք վճարել տալէ միւս ազգին:

Խնդուես Տաճկաստան, 1774 ին

եղած դաշնադրութեամբ Առուսիոյ
խոստացաւ իր պաշտօնեային , «Կեր-
մանիոյ կայսեր յետոյ աստիճանը շնոր-
հել : Աակայն արդէն այս պատիւն
1673 և 1740 թուականներուն դաշ-
նադրութիւններով Կազզեց շնոր-
հուած էր : Այսպիսի պարագայի մեջ ,
ինչպէս վերև բախէք , ամենէն հինը կը-
գերազանցէ :



ԳԱՐԱԿԻ ԵՐԿՐՈՎՈՒՄ

Վ ԵՎԱԿԱՑ ՔՈԽՍԴԱՐՁ ԴԱԾՆԱԴՐՈՒ-
ԹՒԽՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՆԵՐՔԻՆ ԿԱՌԱ-
ՎԱՐՈՒԹԵԱՆ ԵՒ ԾԱՀՄԱՆԱԴՐՈՒ-
ԹԵԱՆ ՀԵՐԵՄԱՏ :

1. Ի՞նչ է ներդին կառավարութեանը :

Ընդունուած է ըստ սկզբանց Խ-
րաւանց Աղջաց թէ ամեն լիճակ , ար-
կար կամ զօրաւոր , ըստ ինքեան իր
աերն ըլլալու է , և ունենալու է ներ-
քին իշխանութիւն կոչուածն : Այս-
պէս ազգ մը իւր սահմանադրութիւնը՝
կառավարութեան եղանակը փոխելու
իրաւունք ունի , և որոնց ընդմիջելով
հակառակելու իրաւունք չունին ուրիշ
ազգերը :

2. Ո՞կանանունին օբխաւոր ընդուաց-
մաննելը :

Այսկայն կան այնպիսի պարագա-

ներ , որ միջամտութեան իրաւունքը
իշխաղթէ : « Այս ինքն Վագղիան , ու
բուն պաշտօնեաններն ընդհանրապէս
անընդմիջութեան դրեթէ բացարձակ
սկզբունքը կը արողեն , մեկ քանի խո-
տորումներ ընդունած է : Վրդարե
կրնայ ըլլալ որ որեիցէ ազգի մը իր
սահմանադրութեան և կառավարու-
թեան մէջ ըստած փոփոխութիւններն
ուրիշ ազգի մը շահերուն վկասեն ,
այս պարագային մէջ միջամտութիւնն
օրինակ իշամարուի : Օ որօրինակ .
Ենթագրենք թէ այսօր սպանիական
ժողովուրդը թագաւորական ընտա-
նեաց ըոլորտին սպառիլը տեսնելով՝
գաղղիացի իշխանմի ընարեց գահակա-
լութեան , իբրև ժառանդորդ , որ մի-
անգամայն « Կաղղիոյ գահներ ալ ելնե-
լու վիճակին մէջ դանուի : Հայտնի է
թէ Եւրոպիոյ միւս տէրութիւններն
իրաւունք կունենան ընդմիջելու , նոյն
իշխանին Ասլանիոյ գահն ելնելն ար-
դիլելու համար , որովհետեւ միւնոյն

թագաւորի մը իշխանութեամբն եղած
Կաղղիոյ և Ապանիոյ միութիւնը միւս
վիճակներու համար վտանգաւոր կըլլայ:

Ի՞սպանական պարագաներու մէջ
եղած իրաւացիւ միջամտութիւնը լոռ
տօրմունք համարելու է . իսկ կանոնն
այն է թէ ամեն ժողովուրդը լսու ին
քեան իրենց տերն ըլլալու են :

3. «Եւրիշն իշխանութեան առ օրուն» :

«Եւրիշն իշխանութեան այս ի-
րաւոնքն ուրիշ խնդիր մ'ալ կծնի-
թէ՝ ազգի մը իր վիճակին մէջ ապրող
օտարականաց վրայ ունեցած իրաւունք-
ներն որոնք են :

«Եակս նշմարենք թէ ազգ մը երկ-
րին իշխանն ըլլալու, իրաւունք ունի օ-
տարաց համար իր գուռը գոցել . կընայ
պահանջել որ իւր հողին վրայէն անց-
նելու, հոն մտնելու և կենալու համար
իւր հրամանը խնդրուի : Աակայն և
այնպէս կան այնպիսի կետեր , որ օտա-

բական մը ստիպուի առանց հրամանի
մտնելու, ինչպէս փոթորկի առեն :

Արնայ պատահիլ նաև որ վիճակի
մը աշխարհագրութեան դրութեան
պատճառաւ, անոր բնակիչները դր-
րայի վիճակէն անպատճառ անցնե-
լու պէտք ունենան : Այժէ վիճակի
մը հրամայուած ըլլար, որուն մէջ ու-
րիշ մը փակուած դտնուի, այս վեր-
ջինին բնակչաց անցքն արգելուի, աշ-
խարհիս հետ ամեն վաճառականութիւն
մերժել կըլլար . այն ատեն պարզապէս
կամ յայտ յանդիման անիրաւութիւն
մ'եղած կըլլար : Բայց և ոչ մէկ պա-
րագայի մէջ, օտարական մը ուրիշ վի-
ճակի մէջ հաստատուելու և կալուածոց
տէր ըլլալու իրաւունքը չկրնար ունե-
նալ առանց հրամանի :

Այսպէս ամեն ուշրութիւն իրա-
ւունք ունի :

Ա. Կոր վիճակին մէջ մտնող օտա-
րականաց արհեստն ու անունն հասկը-
նալ, որոնց համար հնարուած են ան-

ցագրերն (բաս — բօռ) :

Բ . Իրեն կասկածելի եղողները ներս
մտնելէ արդիւլ կամ դուրս հանել :

Ա իճակի մը մեջ ընդունուած օ-
տարականը նոյն վիճակին կառավարու-
թեանն ու օրինացը հնազանդել կալար-
տաւորի :

Երդարացի է նաև թէ օտարակա-
նաց անշարժ ստացուածներն աղդայ-
նոց անշարժ ստացուածոց նման մի և
նոյն հարկերու հնազանդ ըլլան . իսկ
անձին կամ կահ կարասեաց վրայ հան-
րացուցած հարկերուն գալով՝ օտարա-
կաններէն զանոնք պահանջելը սովո-
րութիւն է , երբ իրենց ներկայութիւ-
նը մշտնջենապէս կենալու նշանները
կառնու :

4. (Կոտարականի Տը ընչեց ժամանակական
ներան իրաւունքունք :

Եռաջները , վիճակի մը մեջ
հաստատեալ օտարականաց պայմանը
խիստ սաստիկ օրինաց ենթակայ էր ,

որով շատ դարեւը՝ պահպանակի մը ընդէց
ժամանակութեան էրաւունուն+ կոչուածը կար :
Ա հճակը կամ թագաւորը կժառանց-
գեր իւր Հողին մեջ մեռնող օտարա-
կանի մը ինչքն ու ստայուածքը , Երբ
անիկա նոյն Հողին մեջ ապրող ժա-
ռանցորդ չունենար :

Դուռաւորութեան յառաջադի-
մութիւնն Եւրոպից մեջ այս իրա-
ւունքը ջնջեց . Գաղղիա այս կետին
Համար 1760 թուականին Ալանիոյ ,
երկու Արկղիոյ և Ալանինիոյ Հետ-
ուաշնադրութիւններ ունեցաւ :

1766 ին Աւստրիոյ Հետ .

1768 ին Ճաուկանայի Հետ .

1772 ին Օռիցցէրիոյ Հետ .

1772 ին Տանիմարքայի Հետ .

1773 ին Հպանտասյի Հետ .

1777 ին Բոլոնիոյ Հետ .

1778 ին Բորթուկալի Հետ .

1778 ին Միացեալ Կահանդաց
Հետ .

1787 ին Առուսիոյ Հետ .

ՀՅԵՂԱՓԻՌԽԱՎԱԾՆԵԱՄԲ ԳՅԱՂՋԻԿ
մէջ այս իրաւունքը ջնջուեցաւ առանց
խորութեան ազգաց և տիոխաղարձու-
թեան (վճիռ. Աշհմ. ժողովայն . 1790
(գոստոս) :

5. Դ աստօն առ այս առանձինն իւրաքանչիւնն ըստ
շատարաց : — Ալաբանաւոքն իր էշեանին յէտ-
քը յանձնելն :

Խառաստանական զօրութիւնն օ-
տարականին թէ անձին և թէ ստաց-
ուածոցը վրայ կտարածի , ինչպէս որ
բնիկներուն : Արկու խոտորումներ կան
այս կանոնին մէջ . Ա . գեւարաններն իւ-
րենց հետեւանքներով . Բ . անոնք՝ որ
մասնաւոր տակարկութիւններ քած են
որ իրենց ազգայիններն իրենց ներկա-
յացուցիչներով (հիւպատոս , գեւ-
պան , և այլն) դատուին :

Արնայ ըլլալ նաև որ քաղաքի մը
մէջ հաստատեալ օտարական մը իր տէ-
րութենէն բողոքուի կամ խնդրուի .
այս վճռածվել է որ տեղութիւնն մը ուրիշ

տէրութեան կյանձնէ ուզուած յանցաւորը կամ եղեռնագործը :

Այս կանոնը բացարձակապէս ըստիպողականէ , կամ յատուի սակարակութիւն մը պէտք է , տէրութեան մը բողոքած անձն ուրիշ տէրութեան ուզած ատենն յանձնելու : — Այս խնդրոյն վրայ համաձայնութիւն չկայ , սակայն և այնպէս Եւրոպիոյ զանազան տէրութեանց մէջ այս կէտին համար բազմաթիւ դաշնադրութիւնք եղած են : Ի՞այց ճշմարիտ է թէ և ոչ մէկ դէպքի մը մէջ վիճակ մը իրաւունք չունի օտար երկրէ մը որ և իցէ անձ մը առնելու : Խնչպէս 1804 թուականին Ի՞ատուայի վիճակէն Անկէն դուքսին առնուիլի՛ Ազգաց Իրաւանց անսպատիւ գրժողութիւն մը համարաւած է միշտ :

6. (Կոմարականաց + ողուտական ալաշունակութեան մէջ ընդունենէլն : — Գլուխունց հառնելն :

(Կոմարականաց քաղաքականպաշ-

տօններու մէջ ընդունուիլը կամ հաս-
ուիլն ամեն ազգի կամքէն կախում
ունի . բայց միւս կողմանէ ալ ամեն
ազգ կրնայ արդելուլ իր հայրենակից-
ներն , օտար կառավարութենէ մը ոռ-
ճիկ , պատիւ կամ պաշտօն ընդունելէ :
Այսպիս և այնպէս խիստ քիչ կպատա-
հի որ այսպիսի արդելքներ տեղի ու-
նենան խաղաղութեան առեն : Այսպի-
սաղղիոյ մէջ առանց հաստատութեան
կառավարութեան հրաման չկայ օտար
պատուանշաններ կրելու (Ա ճիռ
1853 ի) :

Կհաստատուի թէ մօտերս մէկ
քանի օտար տէրութիւնք Աէնթ — է-
լէնի պատուանշանը կրելն արդիլեր են
իրենց ազգայնոց .

7. Ասուավայրութեանց իրենց օդանիական
ոլորտարեարց ունեցած պարագաներութեան-
ները :

Արքին իշխանութեան իրա-
ւունքներէն մէկն ալ ստակներուն ար-
մացած . մը այս աշխատանք մասնամ նմա-

ժէքն որաշելն է : Տեսնելը թէ այս
խնդիրն ինչպէս միջնարդ գծաւարու-
թիւններ կրնայ ծագել : Ենթադրենք
թէ Աւտրիոյ մէջ Հաստատեալ գաղ-
ղիացի մը աղղային փոխ մը սակարկան
ըլլայ . նոյն միջոցին մէջ աւտրիական
կառավարութիւնը ստոկը փոխէ , և
լճարման ժամանակ իր պարտատեարց
սակարկուած ստոկէն ստորին արժեքը
ունեցող ստոկ մը տայ : Վաղինացին
բազոքելու իրաւունք ունի և կրնայ իր
կառավարութեան պաշտպանութիւնը
խնդրել : Աւտրիական կառավարու-
թիւնը չիրնա՞ր պատսխանել , ըսելով
թէ դաղղիացիին հետ դաշնագրու-
թիւն ունի իրը իր Հարատակին : — Աշ-
վասն զի եթէ աւտրիայիք հանգար-
սութեամբ յանձն կառեռուն կողով-
տըսիլ , պատճառ մը չէ որ օտարու-
կանն ալ յանձն առնու եղածը :

Վաղաքի մը կառավարութեան
ձեւին մէջ եղած կամ թագաւորին
անձնական փոփոխումը նոյն քաղաքին

օտարական պարտաստեալի սրուած մուր
հակեները չփոխէք : « Եռ կառավարու-
թիւնն իր նախորդին սակարկութիւն-
ները պատուելու պարտաորեալ է :

8. ԸՆԴՀԱՅԻՑ :

Ձզթարերներու հաստատութիւն
այ ներքին կառավարութեան կրթեա-
բերի : Տաց բարոյագէտ կառավարու-
թիւն մը օտար երկիրներէ եկած նա-
մակաց գաղտնիքը պահել կպարտա-
ւորի :

ԳԱՅԻ ԱՅՐԱՐԴ,

ԱԶԳԱՑ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՄԵջ ՈՒ
ՆԵՑԱԾ ԻՐԱԿՈՒՆՔԸ :

Վոաջին գլխոյն մէջ դաշնա-
դրութեանց եղբակացութիւնն ընկերա-
ցընող ձեւերն ու դաշնադրութիւն-
ները վաւերական ընող պայմանները
քննեցինք :

Երկրորդ գլխոյն մէջ ներքին կա-
ռավարութեան վերաբերեալ խնդրոյն
վրայ խօսեցանք :

Խակ այս երրորդ գլխոյն մէջ զա-
նազան ազգաց մէկ մէկու հետ ունե-
ցած սովորական յարաբերութիւնները
պիտի քննենք . այսինքն՝ զանազան ազ-
գաց արտաքին դօրծոց մէջ իրարու-
հետ ունեցած իրաւունքն :

1. Վաղեաց իրացու հետ առնեցած զայտա-
հաւանեան և անկախութեան իրաւունքն :

Հնդհանրապէս , վիճակ մը ա-

զաս է իր վստահութեանն համար օգա-
տակար դատած պաշտպանութեան ա-
մեն տեսակ պատրաստութիւններն ը-
նել իր երկրին մէջ. բերդեր շինել,
զօրաց և պատերազմական նաւուց թիւն
աւելցրնել: Աակայն այս զէնքերն ու-
րիշ վիճակներն անհանդիստ ընելնուն
համար, իրաւացի է որ այս պատրաս-
տութիւնները տեսնող կառավարու-
թիւնն ուրիշի հետ պատերազմ ընելու-
դիտաւորութիւն չունենալու ապա-
հովցընէ: Այս վիճակներն իրաւունք
ունին այս մասին մեկնութիւններ
ինդրելու: Այսպիսի հարցում մը
վիճակի մը ոչ անկախութեանը և ոչ
իշխանութեանը կընասէ:

Ի՞այց եմէ վիճակի մը իւր զօրու-
թիւններն աւելցրնելուն նպատակն ու-
րիշներուն անկախութեանը սպառնալ-
է, ասոնք իրաւունք ունին արդելք ըլ-
լալու այս առաւելութեան մինչեւ ան-
դամ պատերազմաւ, որ իրենց զօրու-
թիւններէն համեմատարար խիստ աւե-

Ա չոլոյ : Ուրիշ խօսքով՝ իրաւո՞նք
ունին զօրութեանց հաւասարակառու-
թիւնը պահել : Օ որօքինակ . այսօր
Ե՞նդղիան իրաւո՞նք ունի հարցընել
Վաղվիոյ , ծովային զօրութիւններն
աւելցնելուն համար . և թէոր տրը-
ուած մէկնութիւններն զԵ՞նդղիան շա-
պահովովնեն , կրնայ պատրազմ ծա-
գիլ :

Խ՞նչ որ լսի՞լք՝ կյատկանայ նա-
և ազգակցութեան :

Երբ վիճակ մը մէկ , երկու կամ
մէկ քանի վիճակաց մէջ եղած կամ
ըլլալիք սերտ միութիւններովը սպառ-
նացեալ կհամարուի , նոյն վիճակն ի-
րաւո՞նք ունի մէկնութիւններ խրնդ-
րելու :

2. Յ ադաց իրացու մէջ սանցած իրա-
ւո՞նց հաւասարակառութեանը : — Ըստու զնու-
նիւն առավելանի .

Ուրբան որ ազգ երը մի և նոյն բնական
իրաւո՞նքներն ունին , այսու ամենայ-
նիւ Լուրսակից մէջ երկայն ժամանեակ .

ի վեր օտար տէրութեանց ներկայաց
ցուցիչներուն տարբեր պատիւներով
վարուելու սովորութիւնը մնաց, ուս
կից ծնունդ առին ՕՏԱՐԵԿԱՆ ԱՐԵՆ
ՅՈՒԹԵԱՆՑ վերաբերեալ ինդիք-
տերը:

Եւսօր շատ միջակներու մէջ ա-
սոնք իրենց կարեւորութիւնը կարսե-
ցուցին. սակայն և այնպէս այս կէտին
վրայ ալ մէկ քանի խօսք ընելնիս օդ-
տակար է, որովհետեւ միջակի մը
պատիւն՝ օտարութեան մէջ անոր ներ-
կայացուցչաց ի՞նչ եղանակաւ պատ-
ուելէն կղատուի:

‘ԱԱԽԱԳԱՀԱՒԹԵԱՆ իրաւունքն
է, բազմաթիւ տեղերէն ամենէն պատ-
ուաւոր ճանցուածն ունենալու իրա-
ւունքը:’ Կախաղահութեան վերաբե-
րեալ ինդիքները շատ անգամ շփոթու-
թեանց և վէճերու առիթ տուած են,
մանաւանդ դաշնադրութեանց սառ-
բագրութեան ատեն:

գեսպանաժողովին՝ քուէն յարմար
դատեցին :

Տէրութիւններէն ոմանք սովո-
րութիւն ունին դաշնաղը բութեանց
խմբագրութեան մէջ այնովիսի հերո^ւ
մը դործածել, որ դաշնաղը բութեան
ամեն մէկ օրինակին մէջ տէրութեանց
ամեն մէկին ալ առաջին կոչուած ըլլան :

Ա երջաղէս իրրե կանոն ստո-
րագրութեանց Կաղղիոյ այրուքէնից
հարգն ալ ընտրուած է, կամ թէ ա-
մեն մէկ պաշտօնեային աեղն որոշուած
է վկայականին Ներկայացման թուա-
կանին Նայելով : Արարողութեանց մէջ
Նախագահութիւնը Պասլին շնորհուելու^ւ
սովորութիւն եղած է . բայց Ուուսիա
և ըուլոքական տէրութիւնները զանի
պարզապէս Հռովմայ Արքեսովիսկոպոս
ճանաչելով, ինչպէս Նաեւ իտալական
մէկ քանի գաւառի իշխանք, այս Նա-
խագահութիւնը չեն ընդունիր :

Կաղաղութեան գեսպանաժո-
ղովիններուն մէջ, Նախագահութիւնը,

միշտ միջնորդող տերութեան պաշտօ.
նէին շնորհուելու սովորութիւն ե-
ղած է :

Ի՞ոլոր այս խնդրոց վրայ , տե-
րութեանց կարգն որոշող , ընդունուե-
լու ամենապարզ սկզբունքն վիճակաց
բնակիչներուն թիւն ըլլալու էր :

3. Այս իրարուահեջ ունեցած վաճա-
ռականութեան իրաւուանին : — Ի՞նդոնեանուր
հնարադրուանին :

Այսօր Եւրոպիոյ վիճակաց մեջ
վաճառականութիւնն ազատ է խաղա-
զութեան ժամանակ . սակայն մեկ քա-
նի վիճակաց մեջ այս ազատութիւնը ,
զոր պիտի տեսնենք , սեղմունքներու
ևնթակայ եղած է :

Ի՞այց դեռ այս խնդրոյն վրայ
չխօսած՝ հետեւեալ դիտողութիւննիս
օգտակար է : Պէտք չէ շփոթել վաճա-
ռականութեան ազատութիւնն ըստ
մեկնութեան անտեսական գիտութեան,
այսինքն՝ օտար վաճառք , պարէնք

գուրա հանելու և ներս մտցրնելու ու
շատութեան հետ, որ կռւտայ ամեն
ոտարականաց հաստատուիլ, և երկրին
իրեւ բնիկ, ազգային դիւրութիւննե-
րովն ու օրինօքը վաճառականութիւն-
նել: Խնչպէս, Գաղղիոյ մէջ վաճա-
ռականական աղատութիւնը սնտեսա-
դիտայ այս բառին տուած մելու-
թեամբը չէ. այօինքն ամեն օտարական
իրեւ դաղղիացի առանց վրոխաղար-
ձութեան պայմանի կրնայ վաճառակա-
նութիւն բնել: (Օտարականը ամենա-
բացարձակ աղատութիւն կվայելեն և
բոլորովին դաղղիացւոց կնմանին. ա-
սոնք ալ քաղաքացւոց նման դաղղիա-
կան ատեաններուն իրաւասութեան և
օրինաց հսկաւակեալ են:

Այս կետին համար, Աշումսիոյ
զանազան վիճակաց մեջ վաճառականա-
կան բազմաթիւ դաշնաղրութիւններ
եղած են, և ահա այն քաջնաղրու-
թեանց պայմաններն հետեւեալ չորս
կետերուն կվերածին:

Ա աճառականութիւն խաղաղութեան ատեն :

Խրաւունքը չեզոք վաճառականութեան :

Պայման վաճառականութեան պատերազմի ատեն :

Խրաւունք հիւպատոսաց :

4. Ա աճառականութեան իշխանութեան գումանակ :

Օտար վաճառականաց պայմանը սովորաբար դաշնադրութեամբ որոշուած է : Խրբեմն գոհ կրլան վճռելու թիւք, ԱՄԵՆԿ' ԱՒԵԼԻ ՊԱՇՏՊԱՆԵԱԼ, ԱԶԳԻ ՄԸՆՄԱՆ ՊԻՏԻ ՆՐԿԱՆԻ : Ըայց շատ անգամ՝ դաշնադրութիւնը ամենափափուկ մանրամասնութեանց մէջ կմտնեն, և դաշնանց մէջ կդնեն խղճի աղատութիւնը, տոմարնին ամեն ոք իրենց լեզուաւք բռնելու իրաւունք, Հառասար տուրք, ներս մրցընելու և դուրս հանելու կամ այն ինչ վաճառքներու թոյրութեան

իրաւունքներն , և այլն , և այլն :

5. Աւունտ վաճառականութեան վե-

րաբերեալ կարեւոր և բազմաթիւ
խնդիրներու վրայ ԶԵՂՈԲՈՒԹԵԱՆ
գլխոյն մէջ պիտի խօսինք :

6. Պատրեզումը ուղացնուի վեհականութեան աղաժանը :

Երկայն ժամանակէ ի վեր սովորութիւն էր թշնամական գործեր ընել պատերազմի յայտարարութիւնն ըլլալէն անմիջապէս յետոյ : Կպատահէր նաև որ այս չարութիւններն յայտարարութենէն յառաջ ըլլային : Օ որօրինակ ! ինչպէս ըրաւ Լոնդոնա 1755 ին եօթնամեայ պատերազմէն յառաջ * .

* 1854 էն օկտան հիւսիսային Վարիկայի մէջ գտնուած գաղղիացի և անգղիացի բնակչաց մէջ թշնամութիւնք այն միջոցին մէջ , որ պատերազմի յայտարարութիւն եղաւ , 1756 ին , անգղիական ծովային զօրութիւնը 300 էն աւելի գաղղիացի նաւեր նուածած էր :

շայց վաճառականութեան վերաբերեալ ամեն ան որ դաշնադրութեանց մէջ սովորաբար պայման եղած է թէ դաշնադրեալ ազգաց մէջ պատերազմի յայտարարութիւն եղած ատենքիչ շատ յապաղում կամ միջոց պիտի շնորհուի վաճառականաց, իրենց հարստութեամբն հայրենիքնին դառնալու : Երբեմն ալ, մինչեւ անգամ պատերազմի ատեն իրենց գործը շարունակելու թոյլառութիւն կըլլայ :

7. Հետազոտութեան իրաւունքը :

Հետազոտութեան նպատակն է օտար տէրութեանց մէջ իւր ազգայնոց նաւարկութիւնն ու վաճառականութիւնը պաշտպանել . վարել անոնց վրայ քաղաքական և դատաստանական օրէնքներն . և վաճառականութեան ընթացքին ու վիճակին վրայ իրենց տէրութեանը գրով տեղեկադիր տալ :

Հիւպատոսներն իրենց տէրութիւններէն ընտրեալ և հաստատեալ ըլլայնուն, քաղաքական նշան մ'առածեն. ինչպէս անձերնին, նոյնպէս նաև իրենց օթեւանը պէտք է պատուըուին. սակայն և այնպէս դեսպանաց ունեցած ամեն տեսակ արտօնութիւնները չունին. այնպէս որ ընտանի կամ անձնական գործոց համար գտնուած տեղերնուն հասարակ ատեաններուն առջեւ կրնան դատուիլ:

Հիւպատոսներն՝ իրենց պաշտօնները վարելու դացած երկրին կառավարութենէն կվաւերանան. Ասոնց հաստատութեան, արտօնութեան և ազատութեան խնդրոյն համար զանազան կառավարութեանց մէջ բազմաթիւ դաշնադրութիւններ եղած են, որոնցմէ կհետեւի թէ հիւպատոսաց դլխաւոր գործն է հսկել վաճառականութեան և նաւարկութեան Շիշդ կատարման իրենց և պաշտօն վարած լիճակին կողմէն: Ը վորժութեան ատեն,

զանի հանդարտեցընելու համար պէտք
եղած միջոցներն իդործ դնելով, պէտք
եղած և խնդրուած առեն, իրենց աղ-
գէն եղող վաճառականաց և նաւաս-
տեաց նպաստելու օդնել:

Կարող են, ըստ դաշնադրու-
թեանց, օտարական պաշտպանութիւն-
ներ խնդրել, իրենց աղգային նաւե-
րը ձդող նաւաստիներն իրենց յանձ-
նելու համար: Իրենց աղգէն եղող
հպատակաց մէջ ծագած վէճերու հա-
մար կրնան միջնօրդել, նոյնպէս բնիկ
քաղաքացւոց և իրենց մէջ եղած ա-
տեն:

Իրենց հայրենակցաց մահուանէն
յետոյ անոնց ստացուածքը պահե-
ու կհսկեն:

Ա երջապէս պաշտօն վարած երկ-
ին մէջ իրենց աղգային վաճառակա-
նութեան շահուն և եղանակին վե-
րաբերեալ ամեն եղածներն յատուկ
տեղեկադրով իրենց կառավարութեան
կիմայընեն:

Արեւելեան և բարբարոս վիճակ-
ներու մէջ խաւրուած հիւպատոսնե-
րուն արտօնութիւններն աւելի ընդար-
ձակ են . ասոր համար է որ սովորա-
բար արտօնութիւն կտրուի ասոնց ,
գացած երկիրներուն մէջ գտնուած
իրենց աղդայինները պատժելու իշխա-
նութեան իրաւունքը :

Այս արտօնութիւնները կանոնա-
ւորող դաշնադրութեանց ԴԱՇՆՍԳԻՐ
կամ ՊԱՅՄԱՆՔ կըսուի . ինչպէս են
Բ . Պրան 1675 ին Անդղիոյ , և
1740 ին Պաղղիոյ հետ ըրած պայ-
մաններն :

Պաղղիոյ մէջ հիւպատոսական
մարմինը կրաղկանայ ընդհանուր , ա-
ռաջին և երկրորդ կարգի , և աշակերտ
հիւպատոսներէ , որոնք կանուանէ կայս-
րը՝ արտաքին գործոց պաշտօնէին ներ-
կայացմամբը կամ միջնորդութեամբը :
Ասոնցմէ զատ կան նաև հիւպատոսի
քարտուղար , արեւելեան լեզուաց հա-
մար գրադէտներ , թարգմաններ :

8. ԱԼԵՐԻՆ ՊՐԱՂՆՈՒՐԱՅԻՆԵՐԻ ՉՆՉՈՎՄԱՆ :

Ա երջին դարէն ի վեր շատ վի-
ճակներ զբաղած են այս ատելի վա-
ճառականութիւնը ջնջելու , որ մարդ-
կութեան անարդանք մ' է :

1815 Թուականին Ա հիւննայի
դեսպանաժողովէն մասնաժողով մ'
ընտրուեցաւ այս դաշնադրութեան տի-
եղերաբար ջնջմանն համար : Այս
դաշնադրութիւնն ստորագրող տէրու-
թիւնք ամեն ոյժերնին թափեցին , բւ-
նունեան և իր օնից օրինօտ անարդէնալ այս
դաշնան և սոսկալէ վաճառահանունեան
բուլորովն և մերջնական ջնջանն նաև :

Այս նպատակաւ բաղմաթիւ դաշ-
նադրութիւնք եղան Անդղիայէն՝ Բա-
պանիոյ , Ատորին — Աշխարհաց ,
Շուէտի , Գաղղիոյ , Ամերիկայի մի-
ացեալ նահանգաց հետ , և այլն :

Դաշնադրութեան ջնջումն և ջնջող
տէրութեանց կողմանէ Ափրիկէի և
զերաց վրայ պէտք եղած պահպանու-

թիւնը, վաճառական նաւերն աչքէ
անցընել հետեցուց : Իսյց հսկողու-
թեան այս դրութիւնը շփոթութեանց
պատճառ տուաւ : Վաղղիա, որ 1833
ին Անգղիոյ հետ ըրած դաշնադրու-
թեամբը փոխադարձ այցելութեան
յանձնառու եղած էր, մերժեց զանի
1845 ին ըրած դաշնադրութեամբը :
Արիշ վիճակներ այս օրէնքը պահե-
ցին, բայց և այնպէս և ոչ մէկ ան-
գամ պատերազմական նաւերու այցե-
լութեան թոյլտութիւն եղաւ :

9. Եղիաց Շահնշահ Հայ առնեցած իրա-
ռանութը : — « Արքանուական ժննութեանու :

« Օսմիլերու աղատութեան խնդիրը՝
ուրիշ խօսքուլ՝ այն խնդրոյն ճանա-
չումը թէ ծովային պետութիւնը մի-
այն մէկ աղգի մը կյատկանայ, եր-
կայն ժամանակէ ի վեր թէ փիլիսո-
փաներէ և թէ գրադէտներէ վեճ-
ուած է :

Դորեքտասաներորդ գարուն՝ Առաջանիա և Տաղմուկալ “Եր աշխարհի ծովերուն պետութիւնն իրենց յատկացուցին, փոխարէն իրենց յաղթութեան և գիւտին, որ և իրենց շնորհուեցաւ Աղեկանդր Պապի քահանայապետական կոնդակաւ:

«Քիչ մը յետոյ Անդղիա իր շուրջը պատող ծովերուն տէր և պետն ըլլալ ուղեց կամ կարծեց: Անդղիացի օրէնսդէտ մը, Ժան Աէլարն, Արարա — «Քառակուս վերնագրով գիրք մը հրատարակեց, որուն մէջ ուկս Կըովմիուս անուն հոլանտացւոյն հետ կվիճէ, որ իր Արարա — Լէուկաս անուն գրքովը կարդիլէր ազատ նաւարկութեան, ծովերու մէջ ձկնորսութեան և վաճառականութեան իրաւունքը:

Աչ միայն Ապանիա, Տաղմուկալ և Անդղիա ծովերու պետութեան այսալէս կարծեցեալ իրաւունք ունեցան, այլ նաև Աննետիկ Անդ-

րիական ծովուն , և Տաճկաստան Աւ
ծովուն տէր եղան : Վայսօր այս տե-
սակ կարծեցեալ իրաւունքներ չեն ըն-
դունուիր , ուսկից նաև սահ հետևեալ
երեք կէտերն անվիճելի եղած են .
ինչպէս ,

Ա. «Օ՛ովին աղատ է , և ոչ մէկ
պարագայի մէջ աղգի մը յատկութիւն
կրնայ բլալ :

Բ. «Եւաւարկութեան , վաճառա-
կանութեան և ձկնորսութեան համար
ծովի գործածութիւնը բոլոր ժողո-
վըրդոց կվերաբերի :

Գ. Վայ կանոնէն պէտք է խո-
տորին գաւառային և փակեալ ծո-
վերը :

10. Իրաւունք ծովեղերաց :

Վայ որ ծովեղը ունի , իր ծո-
վեղը գոցող ծովին տէր կոչուած
կամ ճանչցուած է : Վէկ քանի դաշ-
նադրութեանց մէջ այս կոչման իրեւ
սահման ընդունուած է երեք մղոնի

տարածութիւնը։ Ուրիշ դաշնադրութեանց մէջ ալ, ծովեզրին վրայ դըռուած թնդանօթի կողմն * :

Ծովափինեայ իրաւունք ըսելով կհասկցուին . Ա. ծովային որսորդութեան (ձուկ, բուստ, մարդարիտ, և այլն) և բնական բերբերու հաւաքման, զոր ծովը եղերքները կնետէ . ինչպէս սամ, այնպէս որ օտարականնը չեն կրնար ժողովել . Բ. նաւարկութեան և օթեւանի արդելիչ իրաւունքը : Վիայն սա դիտելու է թէ՝ այսօրուան լուսաւորեալ ազգայ մէջ եղած վաճառականութեան ազատութիւնն այս իրաւունքին գործադրութիւնը կարդելու : Գ. մաքսատանց ենաւահանգիստներէ ու ծովէ անցից համար լաժեր և տուրք հաստատելու իրաւունքը, որովհետեւ լավաերները և ժայռերը ցուցընելու համար ջուրց

* Տարբերութիւն մ'ալ կծագի թնդանօթի տեսակէն :

Երեսը դրուած նշանները , և այլն ,
ծախըի կկարօտին : Առդարացի է նաև
թէ անոնք որ այս բաներուն կօգտին ,
պէտք է ծախըն ալ հոգան միայն թէ
Ազգաց Խրաւանց դէմ է , երբ նոյն
ծովեղերեայ տէրութիւնն անցի դար-
ձի համար չափազանց բաժ կալահան-
ջէ : Այս առթիւ , 1857 ին Տանի-
մարքայէն իր հետ հաղորդակցութիւն
ունեցող տէրութեանց մէջ եղան դաշ-
նադրութիւնը կրնանք յառաջ բերել ,
որ Այունտի (նեղուց Տանիմարքայի)
անցից տուրքը ջնջեց 86 մէջիոն տա-
լուն : Այսու ամենայնիւ հասկնալու
չէ թէ այս դաշնադրութիւնը մաք-
սատանց և նաւահանգստի հասարակ
իրաւունքն ալ ջնջեց :

11. « Ասաւարի համար իրաւունքն է :

Հաւական ժամանակ , նաև ընթա-
վեան իրաւունք կոչուած բարբարոս սո-
վորութիւն մը կար Եւրոպիոյ մէջ :

ծովեղերեայ իշխանը փոթորիկով իր
եղերքն ինկած ապրանքներն ու ա-
լէկոծեալ նաւերը կդրաւէր : Երբեմն
նաւուն մէջ գտնուող անձինքն աւ
գերի կառնէր : Հատ իշխաններ ալ
սուտ նշաններ կհանէին , և խարող
լապտերներ կվառէին նաւերն իրենց
կողմը բերելու համար :

Այս բարբարոս սովորութիւնը
հետզհետէ բոլոր քաղաքներէն ան-
հետապաւ . այսօր , փոթորկաւ ցամա-
քը ինկող ինչ , ստացուածք , նա
և ապրանք իրենց տիրոջը կյանձնուին
երբ անոնք տարի մը և մէկ օր միջո-
ցի մէջ ինդրուին , ազատելու՝ պա-
հանու և այլեայլ ծախքերը վճարելու
պայմանաւ : Երկու հարիւր տարինե-
րէ ի վեր նաւարկութեան և վաճա-
ռականութեան համար եղած դաշ-
նադրութիւնք , նաւարեկութեամբ ցա-
մաքն ինկող նաւերուն ազատութեանն
ցատկացեալ զանազան պայմաններ կը
պարունակեն : Ինդհանրապէս նաւ մը

ազատելու հսկողութիւնը նոյն ազգէն
եղող հիւպատոսին կվերաբերի : Ի՞այց
պատերազմի ժամանակ այս դաշնա-
դրութիւնք ազդեցութիւնչունին . իո-
թորկաւ և պատերազմով տէրութեանց
եղերքն ինկող թշնամի նաւերը կը-
բռնուին :

12. «Օ» Հային արարողութեան :

Ողջոյնք կըսուին այն արարողու-
թիւններն՝ որ զանազան ազգաց պա-
տերազմական նաւերն իրարու ընել
կարտաւորին ծովուն վրայ , նաւա-
հանդիսաներուն մէջ , օտար բերդե-
րու առջև , նաւահանդիսա մտնելու
կամ ելնելու ատեննին : «Այսպէս
այն ողջոյնները՝ որ վաճառականաց
նաւերը պատերազմական նաւուց կը-
պարտաւորին : Օ իրար կողջունն դը-
րօշակով , առադաստով կամ թնդա-
նօթով :


Ութեամներորդ դարուն մէջ
ծովային արարողութեան զանազան ե-

զանակներն ոչ միայն քաղաքավարութեան գործք կհամարուեին, այլ նաև իրար ողջունող տէրութեանց մէկմէկէ ստորին ըլլալնին ալ իցուցընեին : Ի՞այց այսօրուան զանազան աղբաց իրարու մէջ եղած ստորնութեան կամ մէծութեան ամեն տեսակ կարծիքները անհետացած են : Այտերազմական նաւու մը, ծովային տեղերէ և բերդերու առջևէ անցած ատեն ինշան ողջունի նետած թնդանոթներուն թիւր միշտ միւնոյն ըլլալու է, որովհետեւ երկուքն ալ հաւասարապէս իշխան ըլլալնուն՝ միւնոյն իրաւունքները ունին :

Եղատ ծովուն, կամ թէ երրորդական տէրութեան մը ծովային վիճակին վրայ, բնաւ ստիպում չկայ իրարու պատահող նաւուց՝ զիրար ողջունելու : Այկայն սովորութիւն է թէ պաշտօնատար մ'ունեցող պատերազմական նաւ մը, աւելի ստորին աստիճանի նաւապետ ունեցող ամեն

պատահող նաւերէն ինքն յառաջ ողջունուի . նոյնակէս առանձին գացող նաւ մը նաւատորմղի մը հանդպելու ատենն ինքն կպարտաւորի նախ ողջունել :

Կաղղիա իւր նաւարկութեան համար բոլոր այս խնդիրները կանոնաւորած է 1851 օգոստոս 15 ի վճռովը :



ԳԱՅԻՆ ՉԱՐՔՈՒԹԻՒՆ

ԴԵՍՊՈԽԱԳԻՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԴԵՍՊԱՆԻ

Ա իմակաց իրարու մէջ ունեցած
յարաբերութիւնն ընդհանրապէս ար-
քունի ներկայացուցիչներով ըլլալուն,
մասնաւորապէս այս գիտութեան և
դեսպանաց վերաբերեալ խնդիրները
ալիտի քննենք :

1. «Բաղադրագիտական» սճ :

Այս ոճին վերաբերեալ կանոն-
ները պարզ են ըստ ինքեան : Խ' ոչ
որ պէտք է ըսել՝ կարգով ըսել, և
ոչ ուրիշ բան . այս է ահա քաղա-
քադիտի մը մեծ արհեստը : Պէտք է
միացընել մտաց պարզութիւնն ոճի-
համառօտութեան և բառերու յատ-
կութեան հետ : Այսորին կամ անքա-
զաքավար բառերն ի բաց հանելու է
քաղաքադիտական գրութեանց մէջէն :
«Լաւ զանազան կէտերն ընդարձակել

Կամ աւելի պարզել ըստ պիտոյից և
կարեւորութեան : «Ախաղը ըրութիւն-
ներն աստիճանաբար դնելու է հա-
մոզումն աւելի հաստատելու համար :

2. Լէզու :

Հայտնի է թէ ամեն վիճակ իր
լեզուն գործածելու իրաւունքն ունի՝
ուրիշի մը հետ յարաբերելու ատեն :
Ակայն երկար ժամանակ սովորու-
թիւնը նախապատիւ համարեցաւ քը-
րիստոնեայ աղդաց մէջ, լատինական
լեզուն գործածել . տասնեւութերորդ
դարուն դաշնադրութիւններն ալ լա-
տիներէն խմբագրեալ են :

Տասնեւիններորդ դարէն ի վերէ
որ դաղղիարէնը նախադասուեցաւ .
ինչպէս են 1815 ի Ա հէննայի դես-
պանաժողովին արձանագրութիւնները,
և 1833 և 1856 ի դաշնադրութիւնք :

Ակայն և այնպէս 1815 ին
դաշնադրութեան 120 դ յօդուածը

կողարունակէ թէ գաղղիական լեզուն
դործածելի է, ԱՊԱԳԱՅԻՆ ՄԵԶ Ա-
ՌԱՆՑ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՏԱԼՈՒ :

3. Դառուն Եւրոպական տէ-
րութեանց հետ տաճկերէն լեզուն
կդործածէ, բայց իւր հաղորդակցու-
թիւններն ընկերացած են լատինարէն
կամ գաղղիարէն թարգմանութեամք :

Կահսպան մը, գտնուած վիճա-
կին կայսեր ներկայացած ատեն՝ բեր-
նով ըրած հաղորդակցութիւնը կրնայ
իր յատուկ լեզուաւն ընել, նոյնպէս
և կայսրն իր լեզուաւը պատասխա-
նել: Բայց այս պարագայիս մէջ ալ
ընդհանրապէս ընդունուած սովորու-
թիւնը գաղղիարէն լեզուն դործա-
ծելի է :

3. Կայսերաց իրարու մէջ գործածած
ողաքառականնելլ :

3. Յստ օրուան միջնորդական յա-
րաբերութեանց մէջ, Պատր պատուա-
նուն կընդունի ՆՈՐԻՆ ՍՐԲՈՒԹԻՒՆ :

կայսերք կամ թագաւորք՝ ՆՈՐԻ ԱԵ-
ՀԱՓԱՌՈՒԹԻՒՆ, որ յառաջները մի-
այն Գերմանիոյ յատկացեալ էր. իսկ
երբ ասոնց դրուի կամ խօսուի՝ ՏԵՐ-
պատուանունը կընդունին :

ՄԵՐ ԱՊԵԼԹԱՆՆ ալ ԿԱՅՍԵՐԱ-
ԿԱՆ ՎԵՀԱՓԱՌՈՒԹԻՒՆ պատուա-
նունն ընդունեց 1856 ի դաշնադրու-
թեանց մէջ. Դրուքը և ԽՀԻՄԱՆՔ՝ ՊԵՐ-
ՃԱՊԱՏԻ ՎԱՅԵՄՈՒԹԻՒՆՔ. ասոնք ալ
այսպէս տնօրինուեցան 1818ին՝ ԽՀԻ-
ՄԱՉԱՐԵԼի դեսպանաժողովին մէջ :

Եսոնցմէ զատ ուրիշ մասնաւոր
պատուանուններ ունեցող թագաւոր-
ներ կան. ինչպէս՝ յառաջները Գաղ-
ղիոյ թագաւորը կկոչուէր նաև Աս-
տաւոր Խիստ. — + բէադոնէայ. • Ապանեա-
լինը՝ աղջակատ Աստաւոր. • Շորթու-
կալինը՝ Աստաւոր Խիստ հաւատութիւնն. •
Հօնկրուայինը՝ Աստաւոր արաւծէլական :

Գերմանական դաշնակցութիւնը
ՊԵՐՃԱՊԱՏԻ ՎԱՅԵՄՈՒԹԻՒՆ պատուանուն
ԱՀԵՅԻ :

4. Պատմանի : — Այսուհետ :

Եթևապան մը , գացած քաղաքին
վիճակէն կամ թագաւորէն ընդուն-
ուելու համար վկայագիր ունենալու
է , որ կպարունակէ իր պաշտօնին նր-
պատակը . Պեսայանական մարմնոյն
յատկութիւնն ու անունը , և զինքը
զրկող թագաւորին անուամբն ամեն
ըսածին հաւատք ընծայելու խնդիրքն .
Բնագրէն զատ սովորաբար օրինակ
մ'ալ կունենայ վիճակին քարտուղա-
րին տալու , կայսեր ներկայանալու
հրամանը խնդրելու :

Տաճկաստան զրկուող պաշտօն-
եայները Առլիթանին յատկացեալ վր-
կայագրէն զատ ունենալէն են նաև
մեծ կապաքոսին և գաւառային ար-
տաքին գործոց պաշտօնէին :

5. Պաշտօնէին երանակնի : — Անեղ-
ջութիւն :

Պաշտօնէին անարատութեան ըս-
կըզբունքն այնքան պիտանի է վեճառ-

կաց արտաքին յարաբերութեանց նը-
կատմամբ , որ բոլոր ժողովուրդներէն
ընդունուած է , և խոտորմունքն ալ
խիստ քիչ են :

Դեսպանական մարզնոց անարա-
տութեան սկզբունքէն կհետեւ ա-
մեն կառավարութեանց համար ստի-
պում մը , թէ երբոր օտար արտաքին
պաշտօնեայ մը կընդունի , ոչ միայն
նոյն պաշտօնէին անարատութեան դէմ
բան մը չընել , այլ նաև իր անձին և
պատուոյն եղած ամեն հարում խրս-
տիւ սանձել կպարտաւորի : Վրտա-
քին պաշտօնէի մը եղած նախատինքը
զանի ներկայացընող կառավարութեան
եղած կհամարուի . չկընար արդարա-
նալ , քանի որ պաշտօնէին կառավա-
րութիւնն այս տեսակ պակասութեան
օրինակ մը ինքն ալ չտար : Պատմու-
թիւնը բազմաթիւ օրինակներ կպա-
րունակէ դեսպաններուն անարդու-
թիւն եղած և այս մասին կառավա-
րութեան կողմանէ թողութիւն խընդ-

բըռւած ըլլալուն : Այնանք յառաջ
բերել նաև մէկ քանի տարի յա-
ռաջ Ենգղիոյ և Պարսկաստանի մէջ
անցածն Պ . Առոռէի պատճա-
ռաւ : 1803 ին Ելժեռիի Պէյէն
Պաղղիոյ հիւպատոսին Եղած անար-
դանքը դաղղիական զինուք Ելժեռիի
(Շէղայիր) յաղթուելուն պատճառ
Եղաւ : 1799 ին Խատսթատի դաշնա-
դրութեան մէջ դաղղիացի հրամանա-
կալներն աւստրիացիներէն սպանուե-
ցան :

6. Ենդեռինօնէնինէ :

Եւյս բարբարոս բառէն կիմացուի այն
ստութիւնը , որով դեսպանական մար-
մինը , իր ներկայացընող թագաւորին
վիճակները ձգող կնկատուի :

արկ է որ Եղդաց Իրաւունքը
բոլորովին մասնաւոր պաշտպանու-
թեամբ մը հսկէ դեսպանական մար-
մոյն , որովհետեւ շատ անդամ կրնայ
պատահիլ որ դեսպանաց պաշտօն վա-

քելու դացած քաղաքին դատաստանական կամ քաղաքական օրինաց մէջ պէտք եղած պաշտպանութիւնը չըդրտնեն : Ասոր համար ընդունուած է իբրև սկզբունք մի ազգաց իրաւանց՝ անձին, ընակարանի, ծառայից և կահարասեաց ազատութիւնը . անօդուած է անձին ազատութեան օդտակարութեան վրայ զգոյշ ըլլախ, որովհետեւ ակներև է թէ դեսպանական մարմնոյն անձնական ազատութիւն և կատարեալ ապահովութիւն պէտք է : Իսկ ընակարանին, ծառայից և կահարասեաց ազատութեան օդտակարութիւնն ալ հասկնալու համար հետեւալը բաւական է : Դիցուք թէ դեսպան մը կարեւոր գործ մ' ունենայ, և զօրաւոր մարդիկ շահ ունեցած ըլլան այս գործոյն գաղտնիքն իմանալու . չկրնա՞ր ըլլար որ ամեն երեւակայելի միջոցներ ի գործ դրուին գաղտնեաց թուղթերն յափշտակելու . չկրնա՞ր ըլլար որ նպատակնուն հաս-

Նելու Համար, այցելութեան գաղած-
ատեննին և կամ թէ դեսպանին վե-
րաբերեալ և ծառայից մնտուկներն
մաքսէ անցընելու ատեննին ձեռք ան-
ցընեն :

7. **Գաղաճնէնն անյին աղադամնէնը**
+ աղադական դպարահարաններէն :

Եյս սկզբունքն անարատութեան
հետեւութիւններէն մէկն է, որ կը-
հըսկէ դեսպանական մարմնոց : « Կաղ-
ղիոյ մէջ անձին աղատութիւնը նուիր-
ուած է աղգային միութեան վճռով
մը : (Կաղղիոյ ապստամբութեան
տարին) »

« Եղգային դաշնաղրութիւնն ա-
մեն լուսաւորեալ տէրութեան կար-
դիլէ, օտար կառավարութեանց դես-
պաններուն անձն որ և իցէ կերպիւ-
վրիժապարտ լինելու : Խրենց Համար
եղած գանգատներն ուղղակի հասա-
րակաց տեսչութեան ատեանին ներ-
կայացուիլ պէտք են, որ միայն իրա-
ւունք ունի ասոնց իշխելու :

Ե, յս սկզբունքն ընդհանրապէս
ամեն լուսաւորեալ վիճակներէ ըն-
դունուած է : Այսկայն պէտք է Նոշ-
մարել թէ բրուսիական օրինաց մատ-
եանը , կերեւի թէ օտարական հա-
ւատարիմ գեսպանք քաղաքին դա-
տաստանական ատեններու առջև կոչ-
ուելու ատեննին , Պէրլինի խորհրդա-
րանին առջև , բրուսիական վիճակաց
իրաւասութեան տակ եյնալնին ըն-
դունեց :

Ի՞սկ կդժնուին այնպիսի իրա-
ւագէտներ , որ առանց գէշ հետե-
ւանքի այս աղատութեան բոլորովին
ջնջուելուն կարելիութիւնը կցուցը-
նեն :

Ի՞նչից աղատութիւնը պիտի կա-
յանայ միմիայն գեսպանական մարմ-
նոյն վերաբերեալ պիտոյից վրայ միշտ
պաշտօնական ձեւով : Ասկ թէ դես-
պանն երկրագործութիւն , վաճառա-
կանութիւն , և այլն , ընէ՝ սոյն ար-
տօնութիւնը կկորսնցունէ : Ա աճառա-

կանութեան վերաբերեալ ապրանք-
ները և երկրագործութեամբ ունե-
ցած պարէնները պաշտօնական կեր-
պարանօք և դեսպանական ազատու-
թեան շնորհիւ բնաւ չեն պաշտպան-
ուիր :

Կաղղիացի ժամանակ մը Պ-
Տալօղ կհարցընէ թէ, դեսպանատան
ծառայուած կահ կարասիքը դեռ չը-
վըճարուած, երբ դեսպանը պաշտօ-
նէ դադրի, ապրանքը կընայ եւտ առ-
նել վաճառականը . և կյայտնէ նաև
ըսելով թէ դեսպանին հրաժարակա-
նը կահ կարասեաց եւտ առնուելու պա-
րագայ մը չէ : Արդարեւ դեսպանին
իրաւունքներն իր պաշտօնին հետ մի-
անգամայն չեն լմնար : Ուաշտօնէ կը-
դադարի՝ երբ հրաժարականն ընդու-
ուի : Խսկ իրաւունքները կդադարին
երբ քաղաքը Թողու :

Դեսպանաց հետ դանուող ան-
ձինք ալ քաղաքական դատաստաննե-
րու ազատութիւնը կվայելեն . այսին-

քըն՝ իրենց ընտանիքն, գրադիրները, թարգմաններն ու ծառայները, որոնց վրայ աւելի մանրամասնաբար պիտի խօսինք :

8. Կաւաղանաց դատուառական ընտանիքն ազատական ազատութեանը :

Դեսպանին անարատութեան ըսկրգրան համեմատ գտնուած երկրին դատաստանական իրաւասութեանէ ազատ է, բայց արտօնութիւնը խոտորմունքներ ունի : (Ճտարական դեսպանի մը ամեն տեսակ յանցանքներու համար անպատճ մնալն ընդունելի չէ, թէ դժուուած վիճակին գոյութեան ու ապահովութեան, և թէ մասնաւորաց : Այս սլարադայիս մեջ, արգելման և պահպանութեան իրաւունքը գեսպանական արտօնութեանց խիստ օրէնքները կյաղթէ : Դեսպանն իւր ամեն պարտաւորութեանց մեջ պակասութիւն ընելով, իր իրաւունքներէն ալ կղոկուի : Այս կետին մեջ ի գործ դրուած միջոցներ

բը վեասեալ վիճակին կողմէն են :
Եթէ որ եղածներն այնքան կարեւու-
րութիւն չունենան , պաշտօնեային
բարեկամական ազդարարութիւն մը
կըլլայ , կամ բողոք մը իւր կառավա-
րութեան . Եթէ ծանր ըլլան՝ դես-
պանը կպարտաւորի յետս կոչում մ'
ընել , ներողութիւն ընդունելու . Ե-
թէ ոչ նոյն վիճակն իրաւունք ունի
յանցաւոր պաշտօնեայն հեռացընել
և որոշեալ միջոցէ մը զանի երկիրը
ձգելու ստիպել : Ա նրջապէս Եթէ
թագաւորին անձին կամ կառավարու-
թեան ապահովութեան դէմ ոճրա-
գործութիւն մը կայ , պաշտօնեայն
կրնայ բոնուիլ , և մինչև հաշտութիւն
չեղած՝ աղատ չթողուլ : Խնչպէս 1717
ին Աէլամառ Կոմս , Ապանիոյ թա-
գաւոր՝ Գիլիալ Հինդերորդի դեսպա-
նը , դաշղիոյ կառավարութեան փո-
խանորդութեան դէմ ապստամբեցաւ ,
փոխանորդութիւնը լուգովիկոս Ճեդ-
անուամբ իր տիրոջը յանձնել տալու

Համար։ Տիւղուա կարդինալ, փոխանորդութեան պաշտօնեայն վերահասու ըլլալով եղած ապստամբութեան՝ վաւերական ապացոյցներով հաստատելու, դեսպանը բերել տրուաւ և դեսպանատան մէջ ամենաիւափուկ քննութիւններ ընելով, Աէլամառ Վումս պատժուեցաւ, նոյն ինքն Ազգաց Խրաւունքը պղծելուն համար։

9. Ապահովանականի իրաւունք :

Ճամանակաւ այս խնդիրը բազմաթիւ վէճերու առիթ եղաւ։ Երատաքին պաշտօնեայի մը անարատութեան մէջ կհասկցուի նաև իւր օթեւանը, բայց նա, առաջուան պէս յանցաւոր մարդոց իրուեւ ապաստանարան չկրնար ծառայել և իրնց քաղաքին արդարութեան առեանէն աղատ պահել։ Եթէ արտաքին պաշտօնեայն ուղեր չարագործներն անպատիժ պահել, դանո՞ք իւր օթեւա-

Նին մէջ պատսպարելով . և թէոք
չարագործները պահանջուելու ատեն
մերժէր յանձնել , կառավարութիւնն
իրաւունք կունենար օթեւանք պար-
տել տալ :

Թէ որ պաշտօնէից օթեւաննե-
րը , ապաստանարանի իրաւունք չու-
նին , աւելի հաւանութեամբ նառէ-
քանը բոլորովին ջնջուած է :

Կմնայ հիմա մէկ քանի խօսք ալ
ի . Դրան քով արտաքին պաշտօնէից
ունեցած մասնաւոր իրաւանց վրայ
ընել :

Դեսպանաց օթեւաններն ()ս-
մանեան տէրութեան բացարձակարար
անեղծելի են . դիցուք թէ որ և իցէ
մէկը յանցանք գործելով որ և իցէ
դեսպանատուն մը զերծանի . կառա-
վարութիւնը պաշտօնէին օթեւանը չը-
կընար մտնել չարագործն առնելու
կամ փնտոելու :

Վագղիոյ , Աւստրիոյ , Բրու-
սիոյ , Ալանիոյ և Արտենիոյ պաշ-

տօնեաները կառավարութեան հաշ-
ուովք կրնակին :

Ասկէց զատ գեսպանական մար-
մինն ու իրենց մարդիկն (բաց ի օս-
մանցի կամ օսմանեան հպատակ ծա-
ռաներէ) ամեն տեսակ ուղղակի կամ
անուղղակի հարկերէ ազատ են :

10. Պաշտօնէից ըստ իրանէց սահեցած
էրառանոնելու :

Կրօնական թոյլտուութիւնն այ-
սօր զգալի յառաջադիմութիւն ը-
րած է : Այս խնդիրն առաջուան
նման կարեւորութիւն չունի : Այս
պիտի յիշենք թէ օտարական պաշտօ-
նեայն իր օթեւանին մէջ իր կրօնական
արարողութիւնը կատարելու իրաւուն-
քը միշտ ունի :

Հարցուած է թէ կառավարու-
թիւն մը , իւր աղգայիններուն որևի-
ցէ գեսպանի մը մատուռին մէջ կրօ-
նական արարողութեանց կատարման
ժամանակ ներկայ գտնուիլու որգիլե-

լու իրաւունքն ունի՞ . այս . բայց մի
և նոյնը չէ օտարականաց համար . ա-
սո՞ց , դեսպանի մը մատուռը մտնելը
կառավարութեան կողմանէ չկրնալ,
արգիլուիլ :

11. Պաշտօնեց ըստ որոց անեցած
ազատութեանը :

Եմեն քաղաքներուն մէջ դես-
պանական մարմինն և իրենց ծառա-
ներն անձնական ուղղակի տուրքէն.
բոլորութին աղատ են , գտնուած վի-
ճակին հպատակ չըլլանուն համար .
Դայց միւնոյնը չէ անուղղակի տրոց
համար (մաքս , և այլն) . կողարտա-
ւորին տալ ինչպէս որ աղդայինք :

Մառթէնի կարծիքն այն է թէ,
պաշտօնէին դէմ բան է իրեն հետ
ունեցածները կամ բերել տուած-
ները մաքսատան մէջ մասնաւորապէս
քննել : Իսկ ուրիշ իրաւաբաններ ալ
կըսեն թէ պաշտօնէին խօսքը բաւ է
ամեն տեսակ քննութեան համար :

12. Կանոնակաց հեղեւանոները .

Դեսպանին քարտուղարներն ,
ատենադպիրները , թարգմանները , և
Հետը գտնուած բոլոր մարդիկն Ազ-
գաց Խրաւանց պաշտամանութեան տակ-
են , և ոչ թէ բնակած երկրին դա-
տաստանական ատեանի և օրինաց ,
մինչեւ անդամ եթէ նոյն վիճակին
քաղաքացի ըլլան : Դատաստանի չեն
կրնար կոչուիլ , բայց միայն վիճակը
ներկայացընող պաշտօնեայէն : Եւրո-
պիոյ գլխաւոր վիճակաց օրէնսդրու-
թիւնն այս կէտին խիստ է :

Բայց երբ մէկը դեսպանի ծառ-
ուայութենէն ենէ , անմիջապէս քա-
ղաքին ամեն տեսակ օրինաց տակ կիյ-
նայ և կկորսնցընէ իւր բոլոր արտօ-
նութիւնները :

ԳԱՅՈՒԹԻՒՆ ՀԵՂԴԱԲԵՐՈՐԴԻ

ԱԶԳԱՑ ԻՐԱՐՈՒ ՄԵԶ ՊԵՆԵՑԱԾ Կ-
ՐԱԿԱՆՑ ՊԱՇՏՊԱՆԱՔԻՑԻՆ Մ ՊԱ-
ՏԵՐԱՋՄ :

1. Փոխարքեն Հիմնաց :

Ա վիճակ մը , ուրիշ վիճակէ վը-
նասուելու ատեն կազարտաւորի իր վը-
նասները պահանջել թէ վիճակը ներ-
կայացընողներէն և թէ երրորդ տէ-
րութեան մը միջնորդութեամբ . Եթէ
այս միջոցները չբաւականանան , նոյն
վիճակն իրաւունք ունի բայ պատշա-
ճի սրբածք եղածը տնօրինել : Կահցուք
թէ կառավարութիւնն մը , զորօրինակ
Վաստրիա գաղղիացի հպատակաց անդ-
զիացւոց նման միւնոյն գերազանցու-
թիւնը չընորհէր , Կաղղիոյ կառա-
վարութիւնն աչ աւատրիացի հպատակ-
ներուն միւնոյնը կրնայ ընել : 1793
օգոստոս 16 ին ազգային միութեան

վճիռ մը Պաղղիոյ մէջ սպանիացինեւ-
րուն ստացուածքը կդրաւէ , Սպանի-
ոյ տէրութեան կողմանէ դաղղիա-
ցւոց եղած յափշտակութիւնը իու-
խարինելու համար : Եայց ոմանք յի-
րաւաբանից այս եղանակը ճշմարտու-
թեան դէմ կդանեն , որովհետեւ
քաղաքացիք ալ յանցաւոր չեն հա-
մարուիր երբ տէրութիւն մը ուրիշ
դէմ թշնամութիւն ունի :

2. Պատերազմ :

Արդարեւ պէտք է ընդունիլ թէ
սկատերազմը շատ անդամ վիճակի մը
իր խոստմունքները կատարելու և
Վագաց կրաւունքը պատուել ստի-
պելու միակ միջոցն է : Ուրեմն պա-
տերազմը կրնայ արդար ըլլալ . բայց
գերմանացի երեւելի վիլեսովոյ մը ,
Պանթ , կյայտնէ թէ տաժանելի է
մտածել թէ զօրութիւնն է իրաւունք
ոքոշողը , կամ պարզաբար խօսելով՝

ուրիշ իրաւունք չկայ , բայց եթէ զօրութիւն : Խնչալէս որ ամեն վիճակի մէջ ամեն մէկ անհատի իրաւունքները կանոնաւորող և հսկող քաղաքական իշխանութիւն մը կայ , այսպէս ալ պէտք էր , ըարձրագոյն ատեան մը ամեն մէկ վիճակի իրաւունքներն հսկելու և կանոնաւորելու : Այս էր նաև անրիկոս Դ . ի կարծիքն ալ :

Յ . Վատերազմի սկսող վիճակ մը :

Վատերազմի սկսող վիճակ մը , թշնամական գործեր չըլած՝ կպարտաւորի աղդարարութիւն ընել թշնամոյն . ուրիշ ընթացքով վարուիլը անասունի նման գործել է , որ ճամբուն վրայ կսպասէ իր որսին՝ յանկարծ վրան յարձակելու : Առաջներն ժողովրդոց մէջ այս սովորութիւնը զանազան ձեւերով և կրօնական արարողութիւններով կկատարուէր . առանց աղդարարութեան եղած պա-

տերազմն օրինաւոր և կանոնաւոր չէր
համարուեր . պատերազմի ազդարա-
րաւթիւն չեղած ամեն տեսակ թշնա-
մութիւնք ասպատակութիւն և գու-
ղութիւն կհամարուեին : Միջին դա-
րու մէջ իրրե ազդարարութիւն պա-
տելը առաջնային կուղարկեին . այս
սովորութիւնը մինչև 17 դ դարը տե-
ւեց : Այս սովորութեան վերջին օ-
րինակն եղաւ 1635 ին Սպանիոյ
դէմ Գաղղիոյ տրուած ազդարարու-
թիւնը * :

(Օրինակի համար պիտի պատմենք
նաև 1859 ին Խոտալիոյ մէջ պատա-
հածն : Վաստրիական բանակին զօրու-

* 1635 ին Ռիշելիէօ կարդինալն՝
որ Էռդովիկոս քֆ . ի անուամբը Գաղ-
ղիան կկառավարէր , Սպանիոյ դէմ
պատերազմի յայտարարութիւն ըրած
ատեն , Տառպս գաւառին սահմանա-
գլխին վրայ աւետաւոր մը զրկեց , այն
ատեն Սպանիոյ ստացուածքն ըլլալուն
հոն ազդարարութիւնը կարդացուելէն
յետոյ , յարձակեցաւ :

սկետը Պ. Քայլուրին վերջին դաշինք
մը զրկեց թէ, եթէ Շիհմօնը երեք
օրէն զինատուր չըլլայ, Աւատրիա պա-
տերազմ կհրատարակէ : Այսույն մի-
ջոցին գաղղիական կառավարութիւնն
աղդաբարութիւն ըստած էր թէ, եթէ
աւատրիական բանակը Ընէսէնի սահ-
մանագլուխն անցնի, այս յարձակու-
մը Արքոլէնն Գ. է իրրե պատե-
րազմի աղդաբարութիւն պիտի ընդուն-
ուի :

Վատերազմի վիճակն անշուշտ դեռ
պանական յարաբերութիւնները կը-
դադրեցընէ : Կառավարութիւն մը ի-
րաւունք ունի նաև պատերազմ ընե-
լու երկրին մէջ դանուած իր հայ-
տակները կանչելու : Այս աղդը փաս-
տաբանական նամակ ալ կըլլայ :

4. « Աստերը նաև անհանգիստէն դուռը եւ-
նելու արժելէ :

Այս կկայանայ վիճակի մը ներ-
քին ծովերուն կամ նաւահանգիստ-

Ներուն մէջ գտնուած նաւերուն ել
նելն առժամանակեայ կերպով ար-
դիլելու վրայ :

Այս արդելքն երբեմն կառա-
վարութեան մը ներքին ապահովու-
թեան դործ մ'է , որով քաղաքին
վերաբերեալ լուրերն օտարաց մէջ
հրատարակելու կարգիլուի :

Ինչ որ ալ ըլլայ նպատակն
միշտ արհամարհելի սովորութիւն մ'
ըլլալուն , ալէտք է որ ամեն վիճակաց
քաղաքական իրաւունքն ջնջուի : Հա-
ճելի է թէ ամեն պատերազմներու-
ժամանակ որոշեալ միջոց մը սրուի
թշնամի աղդաց վաճառականաց իրենց
հայրենիքը դառնալու՝ տանելով իւ-
րենց հետ նաւերնին ու ստացուած-
նին : Այս պայմանը քանի մը դաշ-
նադրութեանց մէջ կդժնուի , բայց
դեռ տիեզերաբար ընդունուած չէ :

5. Պատերազմն վերաբերեալ օբէնունելը :

Պատերազմն ալ իսաղաղութեան

Նման իր օրէնքներն ունի : | ուսաւու-
րեալ աղգերը պատերազմն իրու ան-
հրաժեշտ և ստիպողական գէշութիւն
մ'ընդունած են : Ի՞այց իր պաշտօնին
մէջ պատերազմը մարդկային տեսա-
կին ջնջման նպատակ չունի , և պէտք
չէ կատաղի եղանակաւ ընել : Արկու
վիճակաց զօրային կարողութիւններուն
մէջ եղած մաքառումն օրինաւոր ըւ-
լալու է . [Ժոյնի , մարդասպանութեան ,
դիմատութեան , պղծութեան , ևայ-
լըն , նման ստորին և անզգամ՝ միջոց-
ներ գործածելու չէ :

Յաղթող մը , պատերազմէ դուրս
գտնուած թշնամին բանտարկելէ զատ
ուրիշ բան ընելու իրաւունք չունի ,
բաց ի փախչելու ատենէն , յորում
մահու կղատապարտուի : Ի՞այց պատե-
րազմական գերութիւնն այն ստորին
գերութեան չնմանիր , որ նախնեաց
մէջ յաղթեալին և շատ անգամ նա-
և կնոջն ու զաւակացը յատկացեալ
էր : Ե, յն որ միայն զէնք կրած և

Թշնամական ուղղակի գործ մ' լրած
է, կբանտարկուի :

Եթզ Թշնամին իւր հակառակոր-
դին ձեռքն իյնայ թէ կամօք անձ-
նատուր բցալով, և թէ դիմանալու
անկարողութեամբ, գերութիւնը կը-
կըսի, որ է արգիլել զանի իր հայ-
րենիքը դառնալէ կամ նորէն պատե-
րազմելէ, ուսկից կսկսի անարատ կեանք
մը վարել : Բայց օրէնք խստիւ կը-
հըսկեն բանտարկելոց ամեն տեսակ
ապահովութեանը և զանոնք չփախ-
ցընելու համար ամեն միջոց ի դոր
գնելու . և եթէ բանտարկեալք ի-
րենց վիճակին շնաղանդին, բուռու-
թեամբ զսպելու արտօնութիւն կայ :
Խնդիր՝ 1800 թուականին ասսէ-
նա գաղղիացի զօրապետը յէնէզի
մէջ, աւստրիացիներէն սլաշարեալ,
դիւցանական սլաշտպանութիւն մ'ը-
րաւ. սովոր չափազանց էր, գաղղիա-
ցիք նեղութեան մէջ ինկան, որչափ
որ ժողովուրդն ու աւստրիացի բան-

տարկեալներն : Ասոնք ապառամբել
ուղելնուն , Աւեսինա զանոնք նաւա-
հանդստին մէջ խարսխեալ հին նա-
ւու մը մէջ դրաւ , նաւուն վրայ թըն-
դանօթներ ուղղեալ , և թնդանօթա-
ձիդ զինուորներն ալ կրակովեին պատ-
րաստ , աղք դրուեցաւ բանտարկելոց
որ Եթէ անհնազանդութեան փոքրիկ
նշան մը յայտնեն , իսկոյն կրակ պի-
տի արձակեն վրանին :

Տարձրաստիճան պաշտօնատար-
ներն ստորին պաշտօնատարներէն և
զինուորներէն աւելի աղատութեան
մէջ ձգելն աղատութիւն է . ասոնք
խոստմամբ որոշեալ քաղաքի մը մէջ
և իրենց ստակովն ապրելու պայմա-
նաւ աղատ էն : Իսկ ստորին պաշտօ-
նատարիք և զինուորք աւելի հսկողու-
թեան տակ էն , և իրենց աշխատու-
թեան վարձքէն իրենց համար Եղած
ծախսը վար կդրուի : Այսպէս էր
1859 ին Խառլիոյ պատերազմին ժա-
մանակ Կաղղեոյ մէջ աւստրիացի

բանտարկեալներուն ասլրելու եղանակը : Այս հրաման չկայ բանտարկեալ զինուորները զանոնիք բանտարկող վիճակին բանակացը մ.ջ ծառայեցընելու :

6. Ըստամասոյն , յազմաւունիւն ըստամասուուցը մէջ ունեցած էրաւուանունելը :

Խաշնամոյն ամբողջ կուորածէն յետոյ եղած , զորօրինակ՝ մայրաքաղաքին պաշտրմամբը , և Երբ կը լիին սոյն ձեռքէ Ելածը ձեռք ձգելն անկարելի կամ խիստ քիչ կարելի է , յաղթողը կրնայ յաղթած կառավարութիւնը փոխանակել և իշխանութիւն վարել մինչև հաշտութեան ժամանակ : Հաղթողն ուղղակի՝ վիճակին , և անուղղակի՝ մասնաւորաց վերաբերեալ ստացուածոց տէրը կը լլայ : Վրդարեւ յաղթողը յաղթած կառավարութեան ամեն տեսակ եկամուտները կյափշտակէ և քաղաքական տուրքերը կղնէ . իսկ հասարակաց

անշարժ ստացուածքները միայն իրենց
տիրոջը կմնան : Այս ասոնց վրայ
ալ կարգէ դուրս տուրքեր կրնան ու-
րոշել : սակայն այս մասին յաղթեալ
ժողովուրդները պէտք չենեղել՝ պա-
րագային համեմատ ամենաստիպողա-
կան պիտոյքներէն զրկելով :

7. Պատերազմի օրինաց դէմեն պա-

տերազմի դաշտին վրայ եղող վիրա-
սորեալներու աւարն , և մեռեալները
թաղելու արդելք ըլլալն : Պատերազ-
մի դաշտին տէրն եղողին կովերաբերի
վիրասորեալներն ու մեռեալները խր-
նամել . իսկ պատերազմի դաշտն որ
կողման վերաբերելու խնդիրն անորոշ
է . Երբեմն զինադադարմամք մէկ
կամ երկու օր կորոշեն , յորում ա-
մեն կողմ իրենները կառնու :

Ամրոցի կամ բերդի տէր կրնայ
ըլլուիլ յանկարծակի , խարելով կամ

պաշարմամբ . և այս վերջինն ալ դա-
շամբ կամ բռնութեամբ :

Պատերազմի օրէնքները կհրա-
մայեն քստ պարագայից սաստիկ մի-
ջոցներ գործածել , զմշնամին դաշ-
եադրութեան խոնարհեցընելու . ինչ-
պէս՝ հրալից ոռոմբ արձակելով ;
Տայց ոմքաձգութիւնը չսկսած՝ գոնէ
անդամ մը ծանուցանել հարկ է :

Եթէ տեղը դաշնադրեալ չէ ,
և եթէ յարձակմամբ առնուած է ,
զօրաց թիւն որոշեալ չէ , բայց և
այնպէս միշտ մարդկութեան դէմ է
աւար առնել թողուն :

Խմբաց իրարու մէջ կամ թէ
պաշարող բանակի մը և պաշարեալ
տեղի մը մէջ քիչ միջոցի համար ե-
ղած զինադադարուններէն դատ , եր-
բեմն կորօշեն նաև թէ ընդհանուր
և թէ մասնաւոր դադարում մը ո-
րոշեալ կամ անորոշ ժամանակի հա-
մար , ինչպէս որ Ալֆէոինօյի պա-
տերազմեն յետոյ Կարոլէսն դ . Եւ-

Հըստիոյ կայսեր հետ զինադադաւ
բումն որոշեց մինչեւ օդոսառու 15
տեւելու պայմանաւ :

Վ. Յս միջոցին երկու կայսերաց
մէջ միջնորդութիւններ բացուելով
Ա իլլա — Գյումնքայի պայմանները ծր-
նունդ առին :

Վ. Յս վերջին եղանակին մէջ
պէտք է աղդ տալ թշնամոյն՝ թրշ-
նամական գործեր չսկսած, ընդհան-
րապէս քանի որ առաջ աղդ տալն
ալ զինադադարը կորոշէ :

Վնդհանուր զինադադարումն ո-
րոշելու իշխանութիւնը զօրային կա-
րողութեանց հրամանատարի հասարակ
արտօնութիւններէն դուրս է : Վ. Յս-
պիսի որոշում մը վաւերական ըլլալու
համար վիճակին կողմանէ հաստա-
տութիւն կամ վկայութիւն մը պէտք է

Խնչպէս որ պատերազմող տէ-
րութեանց մէջ ամեն հաղորդակցու-
թիւն գաղրած է, պէտք է յառա-
ջուց զանազան միջոցներ որոշել, զի-

նադադարումն առաջարկել ուղղին
մէկը կամ միւսն իրարու մօտենալ
կարողանալու համար : Այս նպատա-
կին համար զանազան նշաններ հնա-
րած են , որոնք կյայտնեն բանագնա-
ցութիւն խնդրել և առժամանակեայ
դադարումն թշնամագործութեանց :
Այսպէս պաշարեալ ամրոց մը ձեր-
մակ դրօշակ մը կանգնելով դաշնա-
դրութեան մտնելու փափաքն յայտ-
նած կըլլայ . թէոր թշնամին այս նր-
շանին պատասխանէ թմբուկի ձայնով
առժամանակեայ դադարումն շնորհած
ըլլալը կնշանակէ : Առյնպէս նաեւ
ծովային պատերազմի մը մէջ երբ նաւ
մը իր դրօշակը հանելով ձերմակ դր-
օշակ մը կկանգնէ , անձնատուր ըլ-
լալը կյայտնէ : Կըր նշան զինադա-
դարման փողար ալ կդործածեն , ինչ-
պէս յառաջներն աւետաւոր կդործա-
ծէին զինադադարման առաջարկու-
թիւնը տանել բերելու համար :

Այսկար ժամանակէ ի վեր սովո-

րութիւն կար Երկու պատերազմար՝
վիճակաց մէջ Եղած դաշնադրու-
թեամբ մէկմէկու տրուած պատանդ-
ները զգուշութեամբ կատարելու * :
Այս սովորութիւնն իրաւամբ շատ
օրէնսդէտներէ վիճուեցաւ : Վրդարե
պատանդներէ օգուտ չէր Ելներ ա-
նիրաւ և բարբարոսական ըլլալնուն :
Վրդարեւ ի՞նչ կվաստկուի պատանդ-
ները պատժելով, քանի որ անոնք
իրենց կառավարութեան անիրաւու-
թենէն բոլորովին անմեղ են :

8. Պաշնակից և զբանականի :

Երբ Երկու տէրութեանց մէջ

* Այս կրլար նաև 1748 թուականին
Էքսլա — Շաբէլի Հաշտութեան դաշ-
նադրութեանց ատեն, յորում Անգ-
ղիոյ մէկ քանի իշխանները Փարիզ
ղրկուեցան, հիւսիսային Ամերիկայի
մէջ գործօն նեղուցին մէծն բրիտա-
նիայէն գաղղիոյ առջեւ յետս դար-
ձումը հաստատելու համար :


պատերազմ կծաղի , կընայ ըլլալ որ
երրորդ տէրութիւն մը դաշնակցեալ
ըլլայ պատերազմելու , թէ դաշնա-
դրութեանց պայմաններու և թէ քա-
ղաքական պատճառներու աղադաւ :

‘Դաշնակցութեան պայմանները
քիչ շատ ստիպեալ էհամարուին , և
պէտք է որ այս պայմաններն ինստ
ճշդութեամբ պայմաննեալ տէրու-
թեանց մէկմէկու փոխադարձ ընելիք
օդնութեան սահմաններն որոշեն :
Այսպէս որ դաշնակցութիւն մը կըն-
այ ըլլալ թշնամական կամ պաշտ-
պանողական , կամ թէ երկուքն ալ
միանգամայն : Ըստ առեն դաշնա-
կցութեան նպատակն է միայն դրա-
մական օդնութիւն ընել , Անըսպէս որ
1630 ին Ուիշէլիէօ կարդինալը Ըս-
ուետի ծառայել ուղելով՝ Աւստրիոյ
հետ պատերազմելու , Եվսովաֆ —
Ատոլֆի հետ դաշնակցեցաւ , և խոս-
տացաւ մեծ գումարով դրամական
օդնութիւն ընել :

Այս առթիւ հետեւեալ խըս-
դիրը ծնունդ կառնութէ, եթէ օգ-
նական տէրութիւն մը իր դաշնակցին
պաշտպանութեան համար, պատե-
րազմէն յառաջ եղած պաշտպանողա-
կան ընդհանուր դաշնագրութեամբ
որոշեալ թուոյն համեմատ զօրք տոյ,
այս պաշտպանութեան դէմ եղող
տէրութեան թշնամի կրնայ համա-
րուիլ : Պարթէն այս հարցման,
ոչ, կպատասխանէ : Ըայց պատերազ-
մէն յառաջ և ետքը եղած երկու-
տեսակ դաշնագրութեանց մէջ պայ-
մանեալ այս որոշումն և ոչ մէկ ի-
րաւունքի մը վրայ կկայանայ : Արդա-
րեւ այս կերպը պատերազմի եղածի
դրութիւն մը պիտի ըլլար զմեզ թըշ-
նամանողներէն պաշտպանելու, որով-
հետեւ կարելի է որ մեզի կարենալ
ըրածին չափ չընէ :

Ըայց կըսեն թէ, ողատերազմէն
յառաջ եղած դաշնակցութիւնը, մեր
թշնամւոյն դաշնակիցը շմէկ վատանը

թի պատուի առաջնական լինութ առնելուալ, պա-
տասխան . — մենք, ըստի պատուելու-
ով կատարած առաջնական լուսնին, այլ միայն
իր զօրութիւնները դադրեցընել, որ-
շափ որ կրնանք, որալէս զի մեր թըշ-
նամնոյն օդնել չկարողանայ : Ան-
շուշտ խիստ իրաւացի է մեր թշնա-
մնոյն հետ ըրած պայմանները կատա-
րելը, բայց արգարացի է նաև մեր
աշխատութիւնը զանի արդիւնու :



ԳԼՈՒԽ Ա Ե Յ Ե Ր Ա Ր Ա

ՉԵ Զ Ա Բ Ա Ւ Թ Ի Ւ

1. Ա Ե Ղ Ո Ւ Թ Ի Ա Ն Ի Ռ :

Երբ երկու տէրութեանց մէջ
պատերազմ ծագի , երրորդ տէրու-
թիւն մը կատարեալ իրաւունք ունի
իր բարեկամական յարաբերութիւն-
ները շարունակել ամեն պատերազմող
վիճակաց հետ , այսինքն չեղոք մնալ .
միայն թէ ըստ դաշնադրութեանց
պատերազմի մէջ մասն ունեցած չըլ-
լայ :

Չեղոք մնալու իրաւունքն ան-
կախութենէ և աղատութենէ կծա-
գի , որ ըստ Աղդաց Երաւանց ամեն
մէկ աղգին կը երաբերի : Այս անիա-
խութեամբ և աղատութեամբ ամեն
ժողովուրդ կընայ ըստ Հաճոյից և
ըստ իւր շահուց խաղաղութեան մէջ
մնալ , և կամ ինքնինքը պատերազ-

մի բաղդին յանձնել : Բարոյակա-
նութեան օրէնքներն՝ որ կհրամայեն
անիրաւութեամբ լնկնեալ թշնամին
պաշտպանել , անմեղին օգնութեան
հասնիլ , Վզգաց չեն վերաբերիլ . և
և այս է նաև Վզգաց Կրաւանց վը-
րայ դրազ Երեւելի հեղինակաց մե-
ծագոյն մասին կարծիքը : Վ. յսպէս
ամեն ժաղավուրդ չեղոք մնալու իրա-
ւունքն ունի , մինչեւ անդամ պա-
տերազմողներէն մէկուն հետ աղջա-
կան լլալու ատեն * . Բայց և այն-
պէս եթէ վիճակը չեղոք մնալու ի-

* Այս մասին նոր օրինակ մը պի-
տի պատմենք : Սնգղիոյ թագին ժա-
ռանդորդն 1862 ին այն իշխանին աղ-
ջոկանն հետ ամուսնացաւ , որ այսօր
Տանիմարքայի թագաւոր է՝ Քրիստիան
անուամբ : Այս Երկու արքու-
նական լնտանեաց մէջ եղած այսպի-
սի խիստ սերտ կապակցութեան դէմ ,
Սնգղիա մինչեւ այսօր (1864 յունիա)
Տանիմարքայի օգնելու համար Գեր-
մանիոյ դէմ զէնք չառաւ :

բաւունք ունին, կղատահի որ այս ի-
րաւունքը չպահեն, թէ պատերազ-
մող տէրութեանց մէկուն չետ կա-
պող պայմաններ ունենալնուն, և
թէ պատերազմի մասն առնելնին ի-
րենց շահաւոր կարծելով : Աւելի էտ
և չեղոքութիւնն ամռն մէկ աղջին
իւր աղատութեան և իմացականու-
թեան յատկացեալ բնական իրաւուն-
քը եղած ըլլայ, իրնայ նաև դաշ-
նագրութեանց մլջ մտնել : Խնչպէս
որ Օռիցցէրիոյ դաշնակցեալ նա-
հանգներուն և Պարաքովիկի աղատ քա-
զաքին * մշտնջենական չեզոքութիւնը
Ա իւննայի դաշնագրութիւններովը Հը-
րատարակեալ է : 1830 ի Գլուխիքայի
յեղափոխութիւնը և Պաղղիոյ մէջ
պատնէշ մը պահելու քաղաքական
պիտոյքը մէկ կողմէն, և Պարմանի-
ան ու Շոլանտան միւս կողմէն, մէծ

* Այս ժամանակէն ի վեր, որ
դրաւուած է Աւստրիային :

տէրութիւնները Պէլճիքայի մշտնջե-
նական չեղոքութիւնը հրատարակել
որոշեցին : (1831 նոյեմբեր 15 ի
դաշնադրութիւն) :

2. Չեղու գէլութեանց պաշտուարուա-
նիւնները :

Չեղոքութիւնը, զանի վայե-
լոյ ազգին կհրամայէ կատարեալ ան-
կողմնասիրութիւն պատերազմող տէ-
րութեանց չետ ունեցած յարաբե-
րութեանց մէջ : Ե՞յնպէս որ, չեղոք
վիճակը, պէտք չէ օդնէ պատերազ-
մողներէն մէկուն, ոչ ուղղակի կեր-
պով, և ոչ անուղղակի՝ իր հպա-
տակացն աղատութիւն տալով թշնա-
մական գործեր ընելու : Չեղոք վի-
ճակը պէտք չէ դրկէ ոչ նաւ, ոչ
դէնք, ոչ պարէն և ոչ ստակ : Պէտք
չէ տալ պատերազմող մէկ կողման՝
ամրացեալ տեղ մը կամ պատերազմի
նաւահանգիստ մը, և ոչ մէկ տե-

օսկ օգնութիւն ընել զօրութիւններն
աւելցրնող : Խր երկրին վրայ զօրա-
համար ընելու հրաման չտալ . ինչ-
պէս Նելվետիոյ դաշնակցութիւնը իր-
բեւ չեղոք տէրութիւն իր պարտաւո-
րութեանց մէջ երկար ժամանակ ոլա-
կասութիւն դործեց , այն դաշնադրու-
թեամբք , որ գըեթէ 1859 ին Կար-
լսի թագաւորին դէմ իր զինուորնե-
րուն օգնութիւնն ապահովցուց : 1859
ին դաշնակից ժողով մը քուէով վրձ-
նեալ օրէնք մը այս չարաշար ոռ-
վորութեան վախճան տուաւ : Արդա-
րացի է դիտել թէ արդէն 1848 ին
սահմանադրութիւնն , խմբագրեալ ա-
զատական մասին կամօքն , հրատարա-
կեց թէ ալ զինուորական դաշնա-
գրութիւնք չեն կրնար պայմանուիլ :
1849 ին դաշնակցեալ ժողովն ան-
դամ ուղեց Կարլսի թագաւորին
ծառայող զուիցցէրիական զինուորնե-
րը յետս կոչել : Դայց թագաւորը
պատասխանեց թէ 1828 ին Կարոլիի

կառավարութեան բաղմանիւ նա
հանգներուն հետ քրած դաշնադրու-
թիւններով զինքը կապահովցընէին ,
30 տարուան տեւողութեամբ 7000

հոգիէ բաղկացեալ չորս խումբեր :

Օռուլցցէրիոյ կառավարութիւնը ըս-
տիպուեցաւ դաշնադրութեամբ ուայ-
մաններն անարատ պահել մինչեւ
սահմանեալ ժամանակը :

Յանի որ չեզոք վիճակ մը իր չեւ-
դոքական պարտաւորութեանց մէջ պա-
կառութիւն չընէր , պատերազմող և
ոչ մէկ տէրութեան հրամայուած է-
այնպիսոյն երկրին կամ ծովային եւ-
զերքներուն մէջ զինեալ մտնել : Աչ-
միայն պատերազմող խումբերուն չեւ-
զոք երկրին մէջէն անցնելու արտօնու-
թիւն տրուած չէ , այլ նաև չեզոքին
կողմէն անցնելու համար եղած թոյլ-
տուութիւնը իր պարտաւորութիւննե-
րը պղծել է . և այս պղծութիւնն
արդարացի տոիթ կուտայ միւս կող-
ման իրեն դէմ պատերազմի յայտա-

բարութիւն ընելու և զանի իրեւ
թշնամի նկատելու :

Այժեւ պատահի որ չեղոքը պա-
տերազմողին դիմանալու համար խիստ
տկար ըլլայ , պետք է գոնէ բողոքել ,
իր երկրին պղծութիւնը հաստատեալ
չերեւնալու համար :

Վայ մասին համար 1859 իւ.
խտալիոյ մէջ պատահածը կընանք յի-
շել : Վաստրիա իր մէկ երկրին մէջ
բանակ մը կժողվեր . սակայն երբ
պատերազմն սկսաւ , Վարմայի զքսու-
թիւնը հրատարակեց , թէ Վաստրիոյ
ի Տիեզօնի մէջ չեղոք մնալն , և թէ
իւր վիճակին մէջ աւստրիական խում-
բերուն ժողովման դէմ բողոքեց :
Ըստյ Տիեզօնի կառավարութիւնը պա-
տասխանեց «» . ար Տիալուրի միջու-
ցաւ թէ այս բողոքը շատ ուշ եղած
է . որովհետեւ մայիսի մէջ եղած էր
ուր շատ ամիսներ յառաջ Վաստրիա
Ելեղանչի շուրջն իր խումբերը ժո-
ղոված էր :

Դայց պէտք չէ շիոթել թշնամիոյն յարձակմանէն աղաստանարան տրուածն , անցնելու թոյլտուութեան հետ , որ չեղոք վիճակի մը սահմանին մէջ կիյնայ : Այսպիսի բանակ մը պէտք է ըստ մարդիութեան ողաշառանել . միայն թէ հոն մտնելէն իվեր իր աղդին զինեալ բանակի մասն չընել նկատուած բլալով , զանի բաղկացընող խումբերն ընդհանրապէս զէնընկէց կրպան և պատերազմի գաշտէն հեռու կրահուին : Վայ կերպիւ չեղոքութեան ողարտաւորութիւնները թշուառ մարդոց պէտք եղած զիթութեան հետ կմիանան :

« Օվային պատերազմի առեն եւթէ ողատերազմաղ տէրութեան մը նաւեր չեղոք նաւահանգստի մ’ առջեւերէն , պէտք է ընդունել : Այլ եայլ օրէնսդէտք սառրասարար կրպատասխանեն թէ պէտք է անոնց հրաման տալ իրենց ողեւպահիկ պարէնը գնելու և հարկաւոր եղած դար-

մաններն ընելու համար : Այս եղանակաց նայելով, այն սկզբան հետեւութիւնն է թէ, այն նաւերը, վերաբերեալ ազգին կամ վիճակին մէկ մասն համարուած են : Եայդ չեղութութեան օրէնքները կաղծուին, եթէ չեղոքին ջուրերուն մէջ թշնամական գործեր ընելու յանդկնին :

Պատերազմող տէրութիւն մը չեղոք վիճակի մը փրայէն ոչ թշնամի անձերն և ոչ թշնամոց ինչքն ուստացուածքը կրնայ առնել . պյոպիսի փրձերու արդելք ըլլայը չեղոք ազգին պարտքն է :

Թշնամի վիճակին մէջ գանուած չեղոքներուն ստացուածքը պատերազմող տէրութիւններէն պէտք է խնայուին . որովհետեւ, ենթաղրելով նաև թէ յաղթեալ քաղաքին մէջ մասնաւոր ստացուածքը կողոպտելու հրաման եղած ըլլայ, այս իրաւունքը բնաւ օտարաց ստացուածքին վրայ ըստարածուիր, որոնք և ոչ մէկ նկատ-

մամբ եղած դէշութեանց պատասխանաւուառու են, և ոչ թշնամի տէրութիւններէն մէկը կրնայ յանդիմանել միւսը :

3. Հայոց հանուաց հետո ազգային վեհանձնական վեհանձնական վեհանձնական վեհանձնական վեհանձնական :

Սիցին գարուս Կաերմանիոյ մէջ կեդրոն ունեցող վաճառական քառարաց կայնատարած դաշնակցութիւնը կապնդէր թէ պատերազմողը իրաւունք ունին չեղոքներուն արգելք ըլլալ իւրենց թշնամեաց հետ ամեն վաճառականութեան, որ Աղջաց Խրաւանց դէմ է . սակայն և այնպէս ամենքն ալ միախորհուրդ ընդունած են թէ չեղոքներուն վաճառականութիւնը թըշնամական գործոց հաղորդութիւն ունենալու չէ, և վաճառականութեան այն ճիւղերն ալ պէտք է խափանուին, բրոնիք արդիլեալ են ոյատերազմաւ :

«Ուովային վիճակաց պատմութիւնը վերջին երեք գարուն մէջ կարգաբու առեննիս բազմաթիւ դաշնա-

Դրութիւններ կամ մասնաւոր օրէնքն
ներ կդառնենք, որոնք չեզոք վաճառ-
ուականութեան աղատութիւնը, պա-
տերազմաւ արգիլեալ վաճառականու-
թեան ճիւղերու այս մասին օրինա-
զանցութիւն ընողներուն վերաբերեալ
կանոնները յառաջ բերին : Խնչողէս
են Պաղպիոյ համար 1681 ին ծովա-
յին գօրութեան և 1778 ին արքունի-
օրէնքներն :

Խիստ գժուար է պատերազմէ
արգիլեալ վաճառականութեան այն
ճիւղերուն ճիշդ մեկնութիւնը տալ .
արգարեւ եթէ մեկ կողմանէ իրրեւ
սկզբունք կրնայ գրութ թէ ժողով
վուրդ մը չեզոք մնալու համար ոկտք
չէ ուղղակի պատերազմի օդտակար ,
պատերազմողներէն մեկուն , թշնամին
վնասող նիւթ տալ . և եթէ այն
ինչ նիւթերն ուղղակի և յայտնա-
պէս այս արգելման մեջ կդասուին
(ինչպէս են զէնք և պատերազմական
պարէնք) , միւս կողմանէ կան այն-

պիսի նիւթեր ալ , որ անուղղակի թէ
պատերազմի և թէ խաղաղութեան կը
ծառայեն . ինչպէս են ձիք : Այսենոյն
բանը կրնանք ըսել զէնք և պատե-
րազմական պարէններ շենելու , ոլի-
տանի նախնական մարմնոց համար .
ինչպէս են ծծումք , փայտ , կանեփ,
և այլն : Ասօնցմէ կրնայ հասկցուիլ
թէ այս խնդրոյն համար , պատերազ-
մող և չեղոք տէրութեանց մէջ շատ
վէճերու առիթներ եղած են :

Երեւելեան պատերազմին առեն
(1853 — 1856) Գաղղիա և Անդ-
ղիա հրատարակեցին թէ զէնք և պար-
զապէս պատերազմական պարէնները
միայն արդիլեալ կհամարուին :

4. Արարելու մէջ պալուելը :

Ա աճառական նաւու մը չեղոք
գրօշակ մը ունենալն , անոր թշնամի
շըլլալուն բաւական ապացոյց մը չէ ,
վասնորոյ պատերազմող տէրութիւնք

իրաւունք ունին ծովուն վրայ իրենց
պատերազմական նաւերուն հանդպող
վաճառական նաւերն աչքէ անցընել :

Երբոր պատերազմական նաւ մը
չեղոք զրօշակաւ պատերազմական նա-
ւի մը պատահի , կրնայ քննութեան
հրաւիրել զանի . նաւապետը կողար-
տաւորի նաւուն ազգութիւնը ցուցր-
նել . իսկ նաւը պտըտելու նպատակն
է հաստատել թէ նաւուն մէջ պա-
տերազմէ արգիլեալ ապրանքներ և
թշնամի չփանուին :

Պատերազմող տէրութեան նա-
ւերուն պտըտելու իրաւունք ունեցած
տեղերն են՝ Ա . իր յատուկ երկիրը .
Բ . թշնամոյն վիճակը . Գ . վերջապէս
բարձր ծովը : Ազգայ Երաւանյ դէմ
է չեղոք ջուրերուն մէջ նաւերը պր-
տրտելն ու անոնց մէջ գտնուածն
յափշտակելու : Այս տեսակ կողո-
պուտք ետ գարձուելու են :

Չեղոք նաւերը պտըտողները
պատերազմող տէրութեանց կողման

ցուցուած մարդիկ միայն կրնան ըլլալ . ինչպէս են պատերազմական նառոց հրամանատարներն : Խսկ պարագելու գործողութիւնը ոլետք է սահմանուի . միայն նառուն մեջ գտնուող անձանց վկայագիրները քննել . իսկ մետուկ և գարան բանալ տալ ուղեց լր կամ ոաստելն անիրաւութիւն է :

5. Առաջարկութեանց դատավագութեանը :

Առաջարկողն իրաւունք չունի գըրաւած ապրանքն իրեն ոլաչելու , ինչ որ ալ ըլլայ , առանց արդարութեան առեանէն վճռուած ըլլալու : Որն է այն առեանը , որ Նուաճողին և Նըտաճելոյն մեջ տեղը կմիջնորդէ : Այսու սովորութեան (զանազան զաշնադրութիւնը հաստատած են այս սովորութիւնը) այս կետին յառաջ երկած վէճերը Նուաճող կողման կառավարութիւնը կդատէ , մինչեւ անգամ երբ ստիպուած գտնէ զինքն :

իւր նուաճածը երրորդ տէրութեան մը
նաւահանգստին մէջ տանելու : Կըն-
դիրը դատաստանական ատեանին ներ-
կայացուած ատեն նու աճողն հոն հաս-
տատել կալարտաւորի թէ առած ապ-
րանքները պատերազմէ արդիլեալ ապ-
րանքներ են : Այս պարագայիս մէջ,
նուաճեալ ապրանքներն , ըստ դա-
տաստանի , ըստ օրինի կողովուած-
ե գրաւեալ կլոչուին կամ վճուին :
« Կաւապետն , որ աղատ է իր ճանա-
պարհը շարունակելու , իրեն ապրանք
յանձնողներուն դատաստանական ա-
տեանին տուած բողոքներովը կարդի-
լուի : Վայեն երեւելի օրէնսդէտը ,
որ այս նիւթին վրայ բաղմաթիւ գը-
րութիւններ ունին , չեն ընդունիր թէ
պատերազմէ արդիլեալ ապրանք պա-
րունակող նաւերն ալ գրաւելն իրա-
ւունք է :

6. « Օօրային չէղուունեան դրսունեանը
-իէղըն : — 1780 էն յառաջ չէղուները :

1780 ին Եւրոպական զանազան

աերաւթեանց մէջ չեղոք վաճառակա-
նութիւնը պաշտպանելու. Համար եղած
դաշնակցութիւնը զօրային չեղոքու-
թեան անուամբ ճանչուած է :

Խնչակէս էր այս թուականէն
յառաջ չեղոք վաճառականութեան
պայմանը : Այս նիւթին վրայ տեղե-
կութիւն առնելու ամենէն յարմար
ու հին գործն է ծով ԱՅԻՆ ՀԵԽՊԱ-
ՏԱՄՈՒԹԻՒՆԻ, որ է ժողովածու մի-
ջերկրականի ծովեզըն ժողովրդոց .
Այս գործոյն մէջ պարունակեալ կա-
նոններէն մէկ կողմանէ թշնամոյն
ստացուածոց տէր ըլլալ, ինչ որ ալ
ըլլայ նաւին որպիսութիւնն, և միւս
կողմանէ բացարձակ ստիպում չեղոք
ստացուածքը պատուելու, մինչեւ ան-
դամ թշնամի նաւին վրայ :

Դայց այս սկզբունքն Եւրոպա-
կան մէծ տէրութիւններէն միշտ ը-
պահուեցան, ինչպէս Գաղղիոյ կա-
ռավարութիւնը 1681 թուականին
դաշնադրութեամբ, հաստատեալ նաև

1692 և 1704 թուականներուն, կը-
հրատարակէ թէ թշնամեաց վերաբե-
րեալ ապրանք պարունակող ամենաա-
ւերը, նոյնակէո գաղղիացի հսկատա-
կաց և չեղոքներուն ապրանքները պի-
տի յափշտակուին, Ա. Յ. սկզբամբ
թէ չեղոք նաւու մը մէջ գտնուած
թշնամոյն ապրանքները, զանոնք կը-
րող նաւը թշնամի կընեն :

Վերջապէս Լուդովիկոս ՃԶ. ի
ուերութեան ատեն, պատերազմի ժա-
մանակ չեղոք նաւերուն նաւարկու-
թեան վերաբերեալ 1778 ին վճիռը,
արդէն բազմաթիւ գաշնագրութեանց
մէջ ընդունուած այս կրկեակի սկզբ-
բունքը գաղղիական օրէնսդրութեան
մէջ մնցուց :

Յօդուած Ա. : Տարեկամ կամ
չեղոք դրօշակը թշնամի ապրանքը կը-
չեղոքացընէ, ի՞նչ որ ալ ըլլայ իւր
ծնունդն ու ապրանքները, բաց ի՞պա-
տերազմէ արգիլեալ ապրանքներէ :

Յօդուած Բ. : Թշնամի դրօշակը

շեզոք ապրանքը կթշնամացընէ . ուշ
ըիշ խօսքով՝ նաւ ազատ , ապրանք
ազատ . նաւ թշնամի , ապրանք թշ-
նամի , կրկնակի սկզբունք , ուսկից
ի վեր սլահուած է բաց ի առ-
ժամանակեայ խոտորումներէ մինչեւ
1856 :

Խսկ ապրանքին տեսակը պատր-
ուակող դրօշակն ընդունել տուող
դաշնաղրութեանց թիւը շատ է , զո-
րոնք մի առ մի յառաջ բերելն երկար
կըլլայ : Յիշենք միայն թէ այս սկզբ-
բունքը Գաղղիայէն ճանչցուեցաւ 24
դաշնաղրութիւններով : Հոլանտա՝
17 . Ապանիա՝ 7 . Անդղիա՝ 10 .
Վիացեալ՝ Սահանգները , Իորթուկալ
Տանիմարքա , Առուսիա , Իրուսիա ,
Երկու Սիկիլիա , Լուստրիա , Տաճ-
կաստան , Վարոգ : Կրնանք ուրեմն
ըսել թէ 16 դ դարէն սկսեալ և
մանաւանդ 18 դ դարուն վերջերն այս
սկզբունքն ընդունելու մեծ հակամի-
առութիւն կար :

7. 1780 ին Եղանակ ազրային վեղագուստինը :

1778 ին Անդղիոյ և Կաղղիոյ մէջ պատերազմը ծագեցաւ, որ Ամերիկայի ապստամբներուն հետ դաշնաղրութիւն ըրած էր : Օժնամական ձեռնարկութեանց սկսուելու ատեն Կաղղիոյ կառավարութիւնը չեղոքաներուն իրաւանց յարմար ծովային կանոնագրութիւն մը հրատարակեց, որով արգիլուած էր Կաղղիայի պատերազմողաց չեղոք նաւերը բռնել, մինչեւ անգամ նաւահանգիստներէն ելնելու կամ մտնելու ատեն, բաց է անօնցմէ, որոնք պատերազմէ արգիլեալ ապրանքներ պարունակող և պաշարեալ տեղերու օգնող են : Այն ատեն պատերազմէ արգիլեալ ապրանքները պէտք է յարքունիս գրաւել, բայց ոչ նոյն ինքն նաւն ալ, մինչեւ որ պարունակեալին երեք չորրորդ մասն ալ պատերազմէ արգիլեալ ապրանք չըլլայ, կամ ելթէ իր

մէջը գտնուի թշնամի զօրապետ մը ,
և կամ եթէ ճամբորդաց երեք չոր-
րորդ մասը թշնամիէ բաղկացեալ ըլ-
լայ :

Ըսդհակառակն , անգղիացիք ,
նոյն ինքն իրենց զանազան դաշնա-
դրութիւններով ընդունած սկզբունք-
նին պղծելով (այսինքն թէ գրօշակն
ապրանքը կոլատրուակէ բաց ի սկա-
տերազմէ արդիլեալներէն) ծովային
զօրութեան ծառայելիք ամեն տեսակ
ապրանքները պատրուակելն զատ ,
ովկիանոսի վրայէն անցնող Գաղղիոյ
համար վարձեալ բոլոր չեզոք նաւե-
րը կրոնէին , իբրեւ թէ պաշարեալ
կողմերը վաճառականութիւն կընեն ,
որուէետեւ ԳԱՂԱԴՅՅ ՆԱՒԵԱՆ-
ԳԻԱՏՆԵՐԸ , ԲՆԱԿԱՆԱԲԵՐ ԱՆԳԴԻ-
ՈՅ ՆԱՒԵԱՆԳԻԱՏՆԵՐՈՎԸ ՊԱՇԱ-
ԵԱԼ են :

Ըստոց դէմ թշնամութիւնը կը-
մէծնայ . Տանիմարքա , Շուէտն ու
Նոլանտա տրտնջեցան . մանաւանդ

Նոլանտա խիստ դժոգհ էր . Կա որ
մեծ հաճութիւն ցցուցած էր Անդղի-
ոյ , Գաղղիոյ յատկացեալ նաւային
ապրանքները պատերազմե արդիլեալ
ապրանքի նման ճանչնալով : Անդղիոյ
կառավարութիւնը Նոլանտայի գան-
դասները բնաւ բանի տեղ չկրաւ ,
միայն Աթատուռ Ալիւիյլօմ և . Ե
թոյլտութեան վրայ կղիտէր , որ
անդղիական քաղաքականութեան նր-
ուիրեալ էր : Ի՞այց Գաղղիոյ կառա-
վարութիւնը հոլանտական վաճառա-
կանութեան դէմ պէտք եղած Խըս-
տութիւններն ի գործ գնելով պը-
տուղները վայելեց : Վամսթերտամ ,
նոյնպէս և Նոլանտայի վաճառական
քաղաքաց շատերը յաջորդաբար ծու-
վային իրաւանց սկզբանց և ամբողջ
շեղոքութեան հակամիտեալ խօսե-
ցան : Հեղափոխական մասը , պաշտ-
պանեալ գաղղիացի գեսպան , Լա-
վ Աօկիւիյօնէ , որ որոշեց ընդդէմ
()ուանժիթ մասին թէ , ապրանք պա-

բռւնակող կամ վաճառական նաւերը
ծովային զօրութենէն պիտի սլաշտ-
պանուին : 1779 դեկտեմբեր 31 ին
Հոլանտայի մեկ քանի պատերազմող
նաւերէն սլաշտալանեալ նաւ մը, անգ-
ղիական դումարտակ նաւէ մը բրո-
նըուեցաւ : Հոլանտացի նաւապետն
անգղիացւոց ոյժն ու զօրութիւնը ի-
մանալու համար անոնց վրայ կրակ
տուաւ . իսկ յետոյ , պատերազմելու
շափ զօրութիւն չունենալով , դրօշակ
կանգնեց և դէալ ի Արիթիտ * տար-
ուեցաւ անգղիացիներէ բոնուած
վաճառական նաւերու հետ : Եւ յս
նաւերն Անգղիոյ ծովալետութեան
կողմանէ յափշտակեալ հրատարակ-
ուեցան : Հոլանտայի մէջ հասարա-
կաց գրդութիւնը մէծցաւ , սակայն

*Գեղեցիկ նաւահանգիստ Անգ-
ղիոյ ի Մանշ , Բօնթսմութի և Վայթ
կղզւոյն մէջ տեղը . 1000 էն աւելի
նաւ կարունակէ . կեղրոնատեղի անգ-
ղիական նաւատորմիղներու .

և այնպէս Աթատուտը կարող ե-
զաւ արդիլել որ անմիջապէս պատե-
րազմ չհրատարակուի յլնգղիա :

Ա. Յս գործերուն վրայ, Վա-
թէոին Բ. Խոռոսիոյ Թագուհին իր
առաջին պաշտօնէին խորհրդով, ընդ-
դէմ անգղիացւոց, պատերազմող
տէրութեանց Շուէտի և Տանիմար-
քայի արքունեաց և յետոյ բոլոր միւս
չեղոք տէրութեանց յայտարարութիւն
մը ղրկեց, որուն մէջ Խոռոսիոյ ըս-
կրպունքն էր :

Ա. Հեղոք նաւերն իրաւունք
ունին մէկ նաւահանգիստէն միւսը և
պատերազմող աղքաց եղերց վրայ
նաւարկելու :

Բ. Պատերազմող տէրութեանց
հպատակաց վերաբերեալ ապրանքնե-
րը չեղոք նաւերու վրայ պէտք է պաշտ-
պանել (նաւ ազատ, ապրանք ազատ) :

Գ. Ծննդ և պատերազմի վերա-
բերեալ պարէնները միայն պատերազմ-
արդիլեալ ապրանքներ կհամարուին :

Դ. Արիայն պաշարեալ նաւա
հանգիստներն են , որոնց առջև թշ-
նամի նաւային զօրութիւն մը անշարժ
կկենայ : (1780 մարտ)

Ոչուսիոյ այս յայտարարութեամ-
սը Անդղիոյ սկզբունքներն անըն-
դունելի եղան : Կաղղիա փութա-
ցաւ այս յայտարարութիւնն ընդու-
նել , նոյն ինքն իւր սկզբունքներն
ըլլալուն . նոյնպէս ըրաւ նաև Արա-
նիա : Իսկ Շուէտ և Տանիմարքա-
միացան այս յայտարարութեան յօդ-
ուածները զէնքով պաշտպանելու , և
Հիւսիսային երեք տէրութիւնք ալ
այս նպատակաւ 35 նաւէ բաղկա-
ցեալ նաւատորմիղ մը պատրաստեցին
դոցելու . Պալթիկը , պատերազմող
Ահճակաց պատերազմական նաւերու-
համար : Նոյնանտա պարտաւորեցաւ
Հիւսիսոյ զինեալ չեղոքութեան հետ
միանալ , բայց Աթաթուտրու դեռ
կարողութիւն ունեցաւ դործն երկրնե-
ցընել ընդղէմ նոր անարդանաց , ու-

բով՝ Անգղիա եղաւ առաջինը՝ Հռ.
լանտիոյ դէմ պատերազմ առաջար-
կող (1780 դեկտեմբեր)։ Եօյս մի-
ջոցիս մէջ Հռանտայի դեսպաններն
վերջապէս Ա. Բ. Շահը պուրկի մէջ զի-
նեալ չեղոքութիւնը կստորագրէին։
մինչեւ անգամ Շարթուկալ ջանք ը-
րաւ անգղիական բարբարոսութենէն
ազատելու։ Անգղիայի ծովային հէ-
ները Շարթուկալի նաւահանգիստնե-
րը կծառայէին, չեղոքներուն և թշ-
նամեաց վրայ ըրած յափշտակութիւն-
ները հոն առնել ծախելու համար։
Շարթուկալի կառավարութիւնը Լիզ-
պօնի նաւահանգիստը գոցեց, յափրշ-
տակութիւն ընող պատերազմական
նաւուց, բայց Անգղիա սպառնացաւ
և Շարթուկալի թաղաւորն իր կա-
նոնն ոչնչացուց։

Ա երջապէս վերոյիշեալներէն կըր-
նանք հետեւ ցընել թէ ծովային զօ-
րութիւնները, բայց ի Անգղիայէն,
1780 ին Ռուսիոյ յայտարարութեան

մէջ պարունակեալ սկզբունքներն ընդունեցին , և թէ յետ այնորիկ սականոնը “չեղոք դրօշակը թշնամի ապրանքը կշեղոքացընէ ”, տեղի ունեցաւ Եղգաց Երաւանց մէջ : 1783 ին Աէրսայլի դաշնադրութիւններն այս սկզբանց Նոր Հաստատութիւն մը տուին :

8. 1800 ին Աղուժներուն նոր դաշնադրութիւնը :

1793 ին երբ Ենդղիա յառաջուց Գաղղիոյ հետ միաւանեցաւ , և դարձեալ ծովային պատերազմը ծրնունդ առաւ , գաղղիական կառավարութիւնը 1778 ին Լուգովիկոս Ժ. կ կանոնադրութիւնը պահելու հակամիտեալ էր , և պաշտպանելու թէ վաճառականութիւնը , և թէ չեղոք նաւարկութիւնը . բայց Ենդղիա տասընևհինդ տարի յառաջ պաշտպանած պայմանն յառաջ կբերէր . թէ ԴՐԸԱԿԸ ԶԿՐԱՐ ԱՊԱՆՔՆԵՐԸ ՊԱՏԸՐՈՒԱԿԵԼ : Ծեղափոխական կառավա-

բութիւնը պարտաւորեցաւ առժամանակակեց կերպիւ 1780 ին սկզբունքները մերժել, գոնէ Վնդղիոյ դէմ, Ռայց մէկ քանի տարի պատերազմելոյ յետոյ, և երբ Գաղղիոյ դէմ մէկ քանի միաբանեալ տէրութիւնք, հաշտութիւն ըրին և հասարակութութիւնը ճանչցուեցաւ, 1780 ի սկզբունքները նորէն հրատարակուեցան: Վնդղիացիք միութենէն զատուող մէկ քանի վիճակաց դէմ դրդոեալ 1778 թուականին նման չնզոք վաճառականութեան դէմ ամեն չարութիւն ըրին: Չէին ուզեր յանձնել թէ ուսիացիք, ամերիկացիք, դանիացիք, շուէտացիք հանգստութեամբ աշխահիս բոլոր նաւահանդիսուները յաճախէին, և դրօշակնին բանան Գաղղիոյ վաճառականութեան և նորին դաշնակցին, Ապանիոյ:

Հոս պէտք է այս հակառակութեան կէտերն աղէկ որոշել, որուն մէջ անդղիացին այնպիսի հրահանգ-

ներ յառաջ կրերէր , որ միւս բոլոր
ծովային զօրութիւնները պղտիկ կիյ-
նային . չեղոքները կանդէին թէ պա-
տերազմն , որ այն ինչ ազգերն իրա-
բու մէջ ունեին , իրենց յատուկ վա-
ճառականութեանն արգելք բյւալու
չէ . մինչեւ անդամ իրաւունք ունեին
նաև պատերազմող զօրութեանց կա-
մօք հրաժարեալ վաճառականութիւնն
ալ ընելու : Նետեւարար աշխարհիս
բոլոր նաւահանդիսաններն յաճախել
կուղէին , մինչեւ անդամ պատերազ-
մող ազգաց նաւահանդիսաններուն մէջ
էրթալ , զորօրինակ Պաղպիայէ Ապա-
նիա յԱնդղիա . և յԱնդղիայէ ի
Պաղպիա և Ապանիա . կհակառակին
նաև դադղիական երկիրներէն մայրա-
քաղաքներն երթալ , զորօրինակ Մէկ-
սիկայէն Ապանիա , թանկադին մետաղ-
ները հոն բիրելու , առանց որոց ան-
կարող էին Եւրոպիոյ հասնիլ . ԱՎ-
պընդէին թէ դրօշակն ապրանքները
կպատրուակէ (չեղոք դրօշակ , չեղոք

ապրանք) այսինքն թէ պատերազմէ ստար եղող տէրութեան իրենց գրոշակը , իրենց նաւերովը տարուած ապրանքը կպատրուակէր , թէ այս նաւերուն վրայ գաղղիական ապրանքն անգղիացիներէն անդրաւելի է , անգղիացի ապրանքը գաղղիացւոց համար զորօրինակ գաղղիացի մը , Երիտանիոյ տէրութեան համար , Քօբէնհակի կամ Ան — Ծիմրապուրկի մէջ անեղծելի եղած ըլլար : Ըեղոքներն հաւանեցան այս անեղծութիւնն ընդունիլ , բայց ի պատերազմէ արդիւ ապրանքէ . բայց կանդէին թէ այս անուամբ պէտք էր հասկցուիլ միայն պատերազմի համար ԸՆՍԴԱ ԱՊԲՆՔՆԵՐՆ . ինչպէս հրացան , թընդանօթ , վառօթ , պատերազմական պիտոյք . . . և այլն , իսկ ապրելու համար գործածուածներէն միայն բանակաց գործածութեան համար պատրաստուած պարէնը արդիւ կուղէին ինչպէս պափսիմատ , չեզոքներն ալ նա-

արկութեան ազատութեան վերաբերեալ խոտորում մը կընդունէին , այսինքն թէ պաշարեալ , և նուաճել կարող եղող նաւային զօրութեամբ պահեալ , կամ թէ ղանոնք պաշարելով սովով առնուելիք նաւահանգիստները :

Այս պարագային համար , կընդունէին թէ պաշարեալ նաւահանգիստի մը մէջ մտնելն երկու աղդաց մէկն իր իրաւանց ազատութեան մէջ նեղել էր , յարձակմամբ կամ սովով իր թշնամոյն սահմաններն առնելու արգելք ըլլալով , որ ըսել էր հետեւարար թէ մէկին միւսին դէմ օդնել : Ի՞այց կինդրէին որ պաշարումը օրինաւոր աղդարարութիւններէ յետոյ ըլլայ , մանաւանդ բաւական զօրութեամբ եղած պաշարումէն : Եւչէին ընդուներ թէ պաշարման պարզ յայտարարութիւն մը կարող է ըստ կամաց արգիլել , պարզ կեղծիքով մը այս կամ այն նաւահանգիստին մէջ

ձանելու, երբեմն ալ զանազան ամ-
բողջ ափերու մէջ :

Ա երջապէս, ինչպէս որ պէտք
էր հաստատել թէ այն ինչ նաև մը
կվերաբերէր ստուգիւ կանգնած դրօ-
շակին Աղջին, ապրանք ունէր կամ
ոչ, կամ պատերազմէ արդիլեալ տե-
սակէն, չեղոքներն համամիտ էին
աչքէ անցրնել կամ պտըտիլ, բայց
կուղէին թէ այս պտըտելը զանազան
զգուշութեամբ ըլլայ, հաստատաբար
և հաւատարմաբար : Ա անաւանդ օդ-
տակար կանոն կդատէին թէ պտըտելը
չկրնար տեղի ունենալ, եթէ վաճա-
ռական նաւերը պատերազմական նա-
ւէ մը համախմբեալ ըլլան : Օ օրա-
յին դրօշակը, կալարտաւորէր ըստ նո-
ցա, այս արտօնութիւնն ունենալ .
Խոստմնապահ ճանչըրուիլ, երբ իւր
աղդային պատուոյն վրայ կհաստատէր
թէ՝ ուղեկից նաւերն իր աղդէն էին,
և թէ՝ արդիլեալ և ոչ մէկ քան մ-
ունին : Այսպէս 1800 իւ չեղոքնե-

լուն ընդունած այս պայմաններն ուն
չորս գլխաւոր կետերուն կրնային վե-
րածուիլ, որոնց երեքն արգելն 1780
ի յայտարարութեան մէջ կդանը-
ռւէին :

Յաղութեան Ա: Պարօշակն ապրանքը
կպատրուակէ :

Յաղութեան Բ: Միայն պատերազմ
արգիլեալ ապրանքներն ազատութիւն
չունին : Այս արգելքը միայն բանա-
կաց գործածութեան համար յատկա-
պէս շինուած նիւթոց կվերաբերի .
Դորօրինակ՝ ցորեան և նաւային պա-
րէնք այս կարգէն չեն :

Յաղութեան Գ: Ակայ պաշարեալ
նաւահանգիստ, բայց միայն անոնք,
որոնց առջեւ բաւական զօրութիւն մը
կիցեւանին :

Յաղութեան Դ: Այս չորրորդ յօր-
ուածն՝ որ 1789 ին յայտարարու-
թեան մէջ կդանուէր, այն է թէ ա-
մեն ուղեկցեալ նաւ քննութեան տակ
շինար :

Վագղիացիք այս սկզբան դէմ
էին, որոնք կպնդէին թէ այս պայ-
մաններով իւր Թշնամեաց վաճառա-
կանութիւնն առանց արգելման չեղոք-
ներու միջոցաւ պիտի շարունակուի :
Եյս ճշմարիտ չէր, որովհետեւ այս
վաճառականութիւնը չեղոքներու մի-
ջոցաւ անկարելի էր շարունակել, շա-
հուն մեծագոյն մասն առանց ասոնց
տալու, և ասով ազգային մեծ վնա-
սի տեղի տալ :

Այս կայսեր և այնպէս Վագղիացիք
պլնդէր :

Ա. Գաղղիական կամ սպանի-
ական ապրանքը գրաւել առանց նա-
ռու որոշման :

Բ. Կարաշտպանէր թէ այն ինչ
ապրանքներն ալ, առանց պատերազմի
յատկացեալ ըլլալու, ինչպէս ցոր-
եան, նաւային պարենք, պատերազ-
մի ատեն ազգի մը մեծ օգնութիւն-
ներ կրնան ընել :

Գ. Կուզէր որ պաշարման յայ-

տարարութիւն մը բաւական համարուի , առանց նաւային զօրութեան ներկայացման , այն ինչ եղերքները մտնելն արդիլելու համար :

Դ . Եւ վերջապէս թէ՝ չեղոքներն ուղեկցեալ ըլլալովնին պատերազմող տէրութեանց քննութենէն ազատ չեն կրնար ըլլալ :

Անգղիացիք ինչ շահ ունէին այս պայմանները պաշտպանելու , որոնք պարզապէս հակառակ են Ազգաց Իրաւանց : Ահա անգղիացին կուղէր արդելք ըլլալ որ ԱԵքսիկայի ուկին ու արծաթը սպանիացւոց ըստարուի . գաղղիացւոց ալ շաքարն ու խահվէն , որոնք առանց ասոնց չէին կրնար ըլլալ : Աէկին ու միւսին փայտ, կանեփ , հիւսխային երկաթներն , ուրոնք խիստ պիտանի են ասոնց , ծուփային զօրութեան : Կուղէր որ պէտք եղած առեն զասոնք սովու մ.ջ ձրգելու կարողանայ , գէշ հունձի առեն , ինչպէս ըրաւ 1792 թուակա-

նիս Կաղղիոյ Համար : Լուղէր վեր-
ջապէս ամեն տեսակ արդելքներու և
Հարստահարութեանց զօրութեամբ բո-
լոր ազգաց վաճառականութիւնը ջըն-
ջել , այնպէս որ պատերազմն՝ որ
վաճառական ժողովորոց սնանկու-
թեան վիճակ մ'է , անդղիացի վաճա-
ռականաց Համար կարգէ դուրս յա-
ջուղութեան և մենավաճառութեան
միջոց մ'ըլլայ , ինչպէս որ Եղաւ ալ-
իրօք :

Ամերիկացւոց Համար աւելի չար
դիտաւորութիւն ունէին . Նաւաստի-
ներն յախիշտակել անդղիացի են ը-
սելով , բեզուաց նոյնութեան Համար.
Դիւրութեամբ ըլլալիք շփոթութիւն * :

Ահա այսպէս անդղիացին կըս-

* Սրդարեւ ամեն մարդ գիտէ
թէ անդղիացի պաղթական Հատուած-
ներ են , որ ժէդ դարուն տուներ
Հաստատեցին , որոնք յաջորդ դարուն
Միացեալ Նահանգաց Հասարակապե-
տութիւնը կազմեցին :

սկառնար , 1800 ին իր ուղածներուն
վրայ Հաստատ մնալու չեղոքներուն
վերաբերեալ պայմանաւ : Այս ժա-
մանակուան չեղոքներն ամենէն աւելի
վիրաւորող կէտն էր նաւերը պտը-
տելու իրաւունքը : Ի՞այց անդղիա-
կան ծովաշրջիկ նաւերու Հարստահա-
րութիւններէն ազատ մնալու Համար
գանիացիք և շուէտացիք իրենց վա-
ճառականական նաւերն արքունի դրօ-
շակ կրող նաւերու հետ ուղեկից կը-
նէին : Ովէտք է աւելցընել թէ միշտ
իրենց դրօշակին պատիւը կպահէին
և կզգուշանային կեղծ դանիացիք և
կեղծ շուէտացիք ուղեկից ըլլալ կամ
պատերազմէ արգիլեալ ապրանքները
պատրուակել : Ա՛ւ անտանելի եղած
Հարստահարութիւններէ ազատ մնալ
կմտածէին . բայց անդղիացիք մինչեւ
անգամ ուղեկցեալ նաւերը պտըտե-
լու իրաւունքն ունենալ կպահանջէ-
ին : Խնչպէս՝ 1800 թուականին , բր
պատերազմական դանիացի նաւ մը

խումբ մը վաճառական նաւերու հետ
ուղեկցեալ , միջերկրականին մեջ
Քէյթ անուն ծովապետին նաւովը
բոնուեցաւ , նախ ուղեց դէմ կենալ ,
մինչեւ որ վրան թնդանօթ արձլկուե-
լով ինչուան Շիալիլթէրրա տարուե-
ցաւ : Ասկէց զատ ուրիշ օրինակ մ'
ալ կայ , բայց աւելի ծանր և անար-
գելի : Պառսլոն նաւահանգստին մուտ-
քին մեջ խարսխեալ սպանիական եր-
կու արքունի նառեր կային : Անգղի-
ացիք զասոնք ձեռք ձգելու կերպը
խորհեցան : Այս կէտիս մեջ չեզո-
քութեան խնդիր չկար , այլ պարզա-
պէս խաղ մը , առանց ճանչցուելու
սպանիական նաւահանգստին մեջ մըտ-
նելու : Առաջիններուն մօտ շուէտա-
ցի փոքր նաւ մը տեսնելովին , իրենց
աւաղակութիւնն յառաջ տանելու
համար ուղեցին զանի իբրև գործիք
ծառայեցնել : Ա,աւակսերով մօտե-
ցան , շուէտացի նաւաղետին կոկոր-
դին վրայ հրացան դրած՝ ստիպեցին

ղանի առանց ճայն հանելու սպանիական արքունի երկու նաւերուն մօտենալու : Ասոնց մէջ գտնուաղներն շուէտացի դրաշակէն չզդուշանալով , որովհետեւ չեղոք էր , թողուցին մօտենալ : Անդղիացիք յանկարծ յարձակելով ուղածնին ըրին , և իրենց կողոպուտովը Պառսրլօն նաւահանգիստէն դուրս ելան : Այս դէմքը բոլոր Եւրոպիոյ մէջ ընդհանուր անպատութիւն մը պատճառեց : Ըստ էտ տուգանք խնդրեց , ինչպէս նաև Տանիմարքա ասկէց յառաջ խնդրած էր . և Առւսիա , որ 1780 ին եղած պայմանէն ի վեր պարտաւորեալ էր չեղոքներուն պաշտպանել , պատերազմի պատրաստութիւններ տեսնել սկսաւ : Անդղիական կառավարութիւնը ըան մը չէր ըներ այս գրգռութիւններ հանդացը արտեցը լուրջութիւններ . իրաւէ որ միջնորդ մը զրկած էր Վարչէնհակ , բայց անոր ետևէն 16 նաւէ բաղկացեալ նաւատորմիդ մը հանեց , որոնք

Առնետի առջև կսպասէին : Այս նաւատորմիղին ներկայութիւնը Պալթիկի բոլոր տէրութեանց մէջ մեծ աղդեցութիւն ըրաւ : Կրուսիա անգամ ուր ելաւ, որովհետեւ անոր շահունակ դէմ էր ծովերուն այսպէս աղատյաճախութիւնը :

1780 Թուակօնին զօրային չեղոքութեան չորս ստորագրողներն անդղիացւոց ծովային բարբարոսութեանդէմ նոր պայման մ'ալ պատրաստել կիսորհէին : Լոնտոնի խորհրդարանն որ կվախնար այսպիսի դէպքէ մը, շատ ուղեց Վօրէնչակի մէջ գործը լոնցընել, բայց վոխանակ ինքը ներողութիւն խնդրելու եղակի համարձակութեամբ կուղէր որ բոլոր ուրիշներն իրմէ ներողութիւն խնդրեն : Տանիմարքան վախցընելով կուղէր զանի դուրս հանել նոր ըլլալիք պայմանադրութենէն : Կաժբաղդարար Տանիմարքա խաբուած ըլլալով, Առնաը արգիլած չէր, և ոչ Վօրէնչա-

իր յարձակման դեմ ապահովուցած։
Վարձերն այս վիճակին մէջ բլալու
ատեն, պէտք եղաւ առժամանակեայ
կերպիւ խոնարհել՝ ձմեռը վաստրկեւ-
լու համար, յորում սառերը Պալ-
թիկը կդոցեն, և ամեն չեղոքներ
ժամանակ կունենան ինքղինքնին ալատ-
րաստելու։ Տանիմարքա յանձն առաւ
Ենգղիոյ հետ պայման մը ստորա-
գրելու (1800 օդոստոս), որուն մէջ
Եղիաց Կրաւանց խնդիրը դատաս-
տանի, և միանդամայն Ենգղիոյ հետ
վերջին անգամ տեղի ունեցածն ուղեւ-
լու կկոչէին։ Որոշուեցաւ թէ դանիայի
արքունի նաւն Ենգղիոյ նաւարանին
մէջ նորոգուելով յետս պիտի դառ-
նար, բայց դանիական կառավարու-
թիւնը կուղէր որ առժամանակեայ
կերպիւ վաճառական նաւերն ուղեւ-
կցին։ Եյս պայմանը գործը չմնցուց,
մանաւանդ որ Պօղոս Ա. կայսեր այս
միջոցիս մէջ անգղիացւոց դեմ բըռ-
նած ընթացքը Տանիմարքան քաջա-

Հերերու էր առժամանակեայ զիջունն
ընելով : Պօղոս Ա . անդղիացի նա-
ւապետներուն վրայ պատանդ դրաւ ,
Առուսիոյ վաճառականութեան վեաս
չհասցընելու ապահովութեան : Եյս
դրաւթիւնը պիտի պահուէր , մինչեւ
որ անդղիական կառավարութեան դի-
տաւորութիւնները պարզուէին :

Եյս միջոցիս Եմերիկայի ՈՒ-
ացեալ նահանգներն ալ Կաղղիոյ կը-
մերձենային : Եյս հասարակապետու-
թիւնը՝ մեկ քանի տարիներու մեջ ,
աւելի շահէ հրապուրեալ քան թէ
երախտադիտութենէ , կարծես թէ
առ Կաղղիա ունեցած պարտաւորու-
թիւնը բոլորովին մոռցած էր , որուն
կպարտաւորէր իր գոյութիւնը , և որ
զանի կստիպէր և ոչ մեկուն հետ
միաբանելու վաճառականական այն
դիւրութիւնները տալու համար , ա-
ռանց Կաղղիոյ հաճելի ըլլալու : Ե-
սիկայ ընդհակառակին Ենդղիոյ շնոր-
հեց մասնաւոր և յատուկ դիւրու-

Թիւններ , ուսկից ի վեր ետ թողուց
այն սկզբունքը թէ “ դրօշակն ապ-
րանքը կպատրուակէ ” : Կաղղիական
իառավարութիւնն այս վարմունքէն
գրգռեալ , քիչ մնաց Այիացեալ —
“ Լահանգաց հետ պատերազմէր : 1800
օգոստոս ամսոյն մէջ առաջին հիւ-
պատուը միջնորդութիւններ ըրաւ դոր-
ծերուն այս ընթացքը դադրեցընելու
համար : Վաելի գերազանց կհամա-
րէր չեզոքութեան սկզբունքները քան
թէ 1778 ին դաշնադրութեան վա-
ճառականութեան վերաբերեալ շահե-
րը , և մանաւանդ Վագղեոյ հարստա-
հարութեան դէմ այս սկզբունքները
.ըննելու դաշնակցեալ տէրութեանց
յանկին մէջ մէծ աղդեցութիւն ու-
նենալու համար : (Օգոստոս ամսոյն
Առօփօմթէնի մէջ դաշնադրութիւն
մը ստորագրուեցաւ , որուն մէջ չե-
ղոքներուն իրաւանց զիսաւոր յօդ-
ուածները կատարելապէս նշանակուե-
ցան թէ ,

Ա. Պրօշակն ապրանքները կը-
պատրուակէ :

Բ. Պատերազմէ արդիլեալ վա-
ճառականութեան ճիւղը :

Գ. Խրական պաշարումը :

Խսկ պտրտելու յատկացեալ ի-
րաւունքն էր թէ չեղոքը պէտք է
քննուի իր ճշմարիտ որպիսութիւնը
հաստատելու, բայց պտրտողը զգու-
շանալու է թնդանօթ տանելէ . միայն
նաւ մը երեք հոգիով : Խեցոր չեղոք
նաւ մը պատերազմական նաւի մը հետ
ուղեկցեալ է, չկրնար պտրտուիլ զօ-
րային դրօշակին ներկայութիւնն ամեն
տեսակ խաբեութեանց ապահովու-
թիւն մ'ըլլալով :

Այս դաշնաղրութեան ստորա-
գրուելէն մէկ քանի ամիս յետոյ, Պօ-
շոս Ա. Խուսիոյ կայսրն Անդղիոյ
դէմ գրգռեալ, որուն արդելք կը-
լար Վալթայի կղզւոյն մէջ մտնելու,
անդղիական նաւերը բռնելու և մին-
չեւ անդամ ընկղմեցընելու հրաման

տուաւ, անոնք որ Առուսիոյ նաւա-
հանգիստէն աղատել կուզէին, Շու-
ռէտի, Տանիմարքայի և Տրուսիոյ ա-
ռաջարկեց 1780 ի ծովային չեղոքու-
թեան պայմանը նորոգելու: Շուէ-
տի թագաւորը Ա. Եկեղիսպուրկ հը-
րաւիրեց իր հետը խօսակցելու: Կիւս-
թայլ Դ. գնաց և փառաւորապէս ըն-
դունուեցաւ: 1800 դեկտեմբեր 26
ին Առուսիոյ, Շուէտի և Տանիմար-
քայի պաշտօնեաները յայտարարու-
թիւնը ստորագրեցին, որով այս ե-
րեք ծովային տէրութիւնները միացած
են չեղոքներուն իրաւանց ոկրունք-
ները պաշտպանելու, և մինչեւ ան-
գամ զի՞նուք, եթէ հարկը պահան-
ջէ: Տանիմարքա, որչափ որ ալ նա-
խանձախնդիր էր չեղոքներուն շահու-
ցը, սակայն չուզեց այնքան շուտ
ձեռնարկել. բայց ինչպէս որ ձմեռը
զի՞նքը կալաշտպանէր, կյուսար թէ
գարունէն յառաջ Ենդղիա կղիջանի,
կամ գոնէ Պալթիկի չեղոքներուն

բառաստութիւնները բառական կըլ-
լան բրիտանիական նաւատորմիղը
Առևտի առջեւէն ելնելն արգիլելու ,
ինչպէս որ ըրաւ օդոստոսի մէջ Անգ-
ղիա : Ի՞րուսիա իսկ , որ այսքան կա-
նուխ ձեռնարկել չէր ուղեր , Տանի-
մարքային նման ըրաւ և միաբանեցաւ
Ա . Ի՞եղբակուրկի դաշնադրութեան :
Եւյս միջոցին Ի՞իթի պաշտօնեայն
Ի՞առլըմանի մէջ սաստկաբար յարձա-
կեցաւ : Հակառակ մասը զի՞նքը կը-
յանդիմանէին , Անդղիոյ դէմ բո-
լոր Եւրոպան մղել Աղդաց Իրա-
ւանց վարդապետութիւններովը : Ի՞այց
Ի՞իթ կյայտնէր թէ այս խնդրոյն չը-
պիտի զի՞ջանի . իսկ թէոր Անդղիան ,
կըսէր , չեղոք տէրութեանց հակա-
միտի , ըոլոր աշխարհիս վաճառակա-
նութիւնը յապահովութիւն ուղե-
կցելու : Անդղիա իւր թշնամեաց դաշ-
նակցութեան դէմ բան մ'ընելիք չու-
նի , այլ պէտք է որ մենք , պոռաց ,
մեր դրօշակին տակը ժողովինք և ծո-

զերուն տակը թաղումնք , քանիժ
ազգաց ծովային իրաւանց այս սկզբ-
ռունքներն ընդունելու հաճութիւն
տանք :

Ասոնց վրայ Շահնշահարուե-
ցաւ , բայց իւր յաջորդներն իր քա-
ղաքականութեան հետեւեցան . անդ-
ղիացի զօրապետ Շառքը , դէպ ի
Պալթիկ ղրկուեցաւ ԿՇ նաւերով ,
չեղոքներուն իրաւանց մեծ խնդիրը
ջնջելու : Յայտնի է թէ , Պալթիկ
մտնելու համար Այունտէն անցնիլ
պէտք էր , բայց Շուէտի Եղերքն ամ-
բացեալ չըլլալուն , դանիացիք ամեն
ճիգերնին թափեցին դէմ կենալու ,
ոչ միայն Այունտի դէմ , այլ շատ
վար , մինչեւ Քօբէնչակի դէմ :
Կոյն միջոցին մշջ միւս կողմանէ ալ
Շուէտ և Ասուսիա կզինաւորէին :
Այսրա 21 ին Անգղիոյ արտաքին գոր-
ծոց պաշտօնեայն դանիական կառա-
վարութեան վերջին պայման մառաջար-
կեց : Անգղիա կապահանջէր որ դանի-

ացիք չեղոքներուն ծովային դաշնա-
դրութիւններէն դուրս ելնեն, իրենց
նաւահանդիստներն անգղիացւոց բա-
նան, և թէ նախորդ ամսոյն առժա-
մանակեայ որոշումնին կատարեն, ո-
րով խոստացեր էին իրենց վաճառա-
կան նաւերը բնաւ չուղեկցելու: Դա-
նիացի կառավարութիւնը այս խոր-
հուրդը մերժեց, և պատասխանեց
թէ Տանիմարքա և իւր դաշնակիցք
պատերազմի յայտարարութիւն ըրած
չէին, այլ որոշած էին միայն ծովա-
յին զօրութեան վերաբերեալ իրենց
սկզբունքները հրատարակել . թէ
Տանիմարքա իւր թշնամութիւնները
չպիտի սկսեր, այլ միայն որոշած էր
զօրութիւնը զօրութեամբ մերժելու:
Անգղիոյ պաշտօնեայն ձգեց Քօբէն-
հակը սպառնալով Անգղիոյ վրէժ-
խընդուրեամբ: Արդարեւ մարտ 30
ին Անգղիոյ նաւատորմիղը Առւնոր
մտաւ և ապրիլ 25ին Քօբէնհակի
պատերազմն սկսաւ . առժամանակեայ

զինադադարում եղաւ՝ երբ Պողոս
Ա. Ա. Տաեղըսպուրկի մէջ մարտ 23
էն 24 լուսնայու գիշեքն սպաննուե-
ցաւ : Իւահելէն կոմսը դաւաճանու-
թեան զլուխ էր , որ կուսակալ Ա
Տաեղըսպուրկի , արտաքին գործոց պաշ-
տօնեայ և Առուսիոյ կառավարութեան
ամենազլիսաւորն էր , իր Երկրին քա-
ղաքանութեանը վրայ ունեցած կար-
ծիքն որոշեալ էր : Իւաղղիոյ յեղա-
փոխութեան խաչակիր զօրքն իրեն ա-
նիրաւ երեցաւ , և Լոնգղիոյ գէմ
այս Նոր բարի նախանձն ալ՝ անբարե-
խառն : Խոհեմ զգուշութիւն մը ,
իմաստուն շեղոքութիւն մը , Իւաղղի-
ոյ և Լոնգղիոյ մէջ եղած հակառա-
կութեան առեն , Առուսիոյ համար
ամենէն շահաւոր քաղաքականութիւ-
նը կկարծէր : Լուսոր համար էր որ
արտաքին գործոց պաշտօնեայ Իւանէն
կոմսին հետ միանալով , կայսրը ըս-
ուպաննել տուաւ : Ապանութիւնն եւ-
զաւ , և Լոնգեկանդը մեծ կոմսը կայ-

սրբ անուանեցաւ : Ենթագիտիք անմիջապէս պատեհ առիթ համարեցան կայսեր փոփոխութեանը : Առավիոյ և ռւրիշ ծովային աէրութեանց հետ պատռաւոր պայմանի մը մէջ մտնելու : Անդ զիական նաւահանգիստներուն մէջ չեղողունքուն կապուած նաւերին ազատուեցան : Աէլքսօն , իր կառավարութեան հրամանաւը շարունակեց Պալթիկէ անցնիլ , և հիւսիսամին արքունիաց ազդ եղաւ թէ բրնաւ . թշնամութիւններ չպիտի ընեն , եթէ նաւերինին անձնց նաւահանգիստներուն մէջ պահեն , բնաւ զանոնք դանիացի նաւատորմանին մօտեցընել : և թէ ազատ պիտի թողուն վաճառական նաւերը :

Տանիմարքայի վրայ եղած ոյս հարուածը դժբաղդարար իր արդիւնքը տանեցաւ : Գանիւցիք և շուէտացիք զարհարեցան : Բնոււիա՝ որ Թօդոս Սբազդեցութեամբը շեղուներուն պայմանին մէջ մտած էր բռ-

շորովին հակամիտեալ էր հրաժարելու, որովհետեւ աւելի նախապատիւ կհամարէր խաղաղութիւնը, քան թէ իւր զօրային շահերը ։ Ահա այսպէս Գաղղիոյ, Անդղիոյ դէմ ըրած այս յարումը պարզուեցաւ, որ բոլորովին ծովային աղդաց շահուն վրայ հիմնեալ էր :

9. 1801 իւ Մարտիոյ և Խոռոչիոյ մէջ Եղած գուշաբնութիւնը :

Աետեւեալ տարին Խոռոչիա Անդղիոյ հետ դաշնաղրութիւն ըրաւ, և այս միաբանութեան պայմաններն եղան հետեւեալները :

Ա. Ջեղոքներն ամենայն ազատ տութեամբ երերադնդիս բոլոր նաւահանգիստներուն մէջ կրնային նաւարկել, մինչեւ անդամ պատերազմող տէրութեանց նաւահանգիստներուն մէջ : Ամեն տեսակ ապրանք կրնային հոն տանիլ, բաց ի պատերազմէ արգիլեալ տետակէն : Այս արդելումն եղած էր Խոռոչիայ շահուց

Նկատմամբ . ինչպէս՝ արմատիք , նուազ
յին նի . թք , ուսիից յառաջ արգիլ-
ուած էին չեղոքներուն համար , այս
պայմանէն դուրս ձգուեցան , որ խիստ
կարեւոր էր Առուսիոյ համար , ուս-
կից կելնէին կանեփ , ձիւթ , երկաթ ,
կայմափայտ , ցորեան : Այս կէսին
վրայ , ծովային իրաւանց ամենէն կա-
րեւորներէն մէկը , Առուսիա արգի-
լած էր ընդհանուր վաճառականու-
թեան շահերն արգիլելով :

Բ . Պարօշակը թշնամի ապրանքը
չպատրուակէր , միայն թէ այն ապ-
րանքը չեղոք վաճառականին հաշուոյն
համար ընդունուած շոլլար : Այսպէս
Պաղղիոյ սահմաններէն եղած խահ-
վէն , և Ապանիոյ կողմերէն եկած
հրացանի կապար ու երկաթ չէին ար-
գիլուէր , եթէ դանիացին կամ ուռ-
սիացին մը ապրանք եղած ըլլային ;
Այսպէս Առուսիա ծովային իրաւանց
առաջին սկզբունքը կղուէր , և չէր
հաստատ կենար . Բաթէրինի և Պա-

զոս Ա. ի ժամանակի վեհանձն սկզբ
բան պըայ :

Գ. Առաջանդիսոներու պա-
շարմանց աղագաւ էրակոն պաշարման
մեծ սկզբոնքը խստաբար հաստա-
ռած էր :

Գ. Ա երջապէս՝ պտրակելու իրա-
ւունքը, պատճառ այնքան հակառա-
կութեանց, զլիտաւոր առթօթ չեզոքաց
վերջին գաշնազութեան, չեղոք դր-
բօշակի համար թայլ բոնուած էր :

Դ Կախութեարին դաշնագրու-
թիւն ընող տէրութիւնք բնաւ չու-
զեցին ընդունել թէ վաճառական
նաւերը, վիճակի նառօտ մը ուղե-
կցեալ, որուն ներկայութիւնն անոնց
ազգայնութիւնը և պատերազմէ, ար-
գիլեալ և ոչ մեկ տեսակ ապրանք
մ'ունենալն կապահավաքներ, կրնա-
ցին պարտիլ : Երդարեւ անպատու-
ավիւն էր զօրային դրօշակի մը թէ
նաւապետ մը՝ որ կրնայ ըլլալ նաև
զօրապետ, հարկադրի պարզ նաև :

Ճը բոնուիլ : Առասիոյ խորհրդարանը
գրօշակին պատիւը պահել կարծեց
խորութեամբ մը . որոշուեցաւ թէ
պարտելու իրաւունքն , ուղեկցեալ
վաճառական նաւուց Համար առանց
խորութեան ամենուն վրայ չգործա-
դրուի , այլ միայն պատերազմական
նաւերով : Պարզ նաև մը իրաւունք
չունէր պատերազմական նաւով ու-
ղեկցեալ նաւ մը կայնեցընել և քըն-
նել . յետ այնորիկ պարտելու իրա-
ւունքը միայն երկու իրարու հաւա-
ար նաւուց Համար կըլլար :

Էնջուշտ այս միջոցաւ անվայել-
չութեան մէկ մասին դէմն առնուած
էր , բայց սկզբան հիւր պահուած ,
և գործն այնքան օնսպատիւ էր Ո .
Քնեղը պապուրկի տէրութեան , քանի
որ այս այն չորս սկզբունքներէն էր ,
որուն Համար Տանիմարք մէկ քանի
ամիս յառաջ պատերազմեցաւ , և ո-
րուն Համար Պաղոս Ա . ուղեց բոլոր
Եղբայրութեան ուժ Հանել Էնդղիոյ դէմ .

10. 1803 էն դնէ - 1815 է նէլտ
Համարականութիւնը : — Համարականութիւնը :

Վաղղիոյ և Նոգղիոյ մէջ եղած
հաշտութիւնը չեզոքներուն իրաւանց
վերաբերեալ խնդրոյն վրայ լնաւ բան
չէր պարունակեր :

Խոռած անգամ չէր , ըստ սու-
վորութեան , թէ պայմանեալ տերու-
թեանց մէջ եղած նախորդ դաշնա-
դրութիւնը նորոգուած էն . սակայն
ետքը պատերազմը դարձեալ ծագե-
ցաւ Վաղղիոյ և Նոգղիոյ մէջ , և
որ տեսեց մինչեւ Ալարովէոն Ա . ի
անկումն :

1806 ին անգղիացի պաշտօնեայն

* Տեւելով այն երկար և արիւ-
նուտ մէջոցին , որ կսկսի 1792 էն մին-
չեւ 1814 , ուր Վաղղիա և Նոգ-
ղիա հաշտութեան միայն այն դաշնա-
դրութիւնն ըրին , որ 1803 ին աւ-
րուեցաւ :

կեղծեալ պաշարման ինդիրն յառաջ
բերաւ :

Կաղղիոյ, և գաղղիացի բաւ
նակ պարունակող գերմանացի քա-
ղաքներուն, նոյնպէս և Նոլանտայի
եղերքներուն վրայ չեղոքներու հա-
մար ամեն տեսակ վաճառականութիւնն
արդիլից (1806 մայիս) : Ազգաց Ի-
րաւանց այս պղծութիւնը Արարուեսն
Ա-ի պատճառ տուաւ անգղիական
վաճառականութեան գէմ ամենախիստ
և զօրաւոր միջոցներ գործածել : Ար-
դէն շատոնց ի վեր անգղիացւոց հա-
մար ցամաքը գոցելու խորհրդին ու-
ներ : Եթէնայի վրայ գալով այս խոր-
հրդարար բոլորովին հաստատուեցաւ,
և գրեց իւր եղբօրը Լուգովիկոսի,
թագաւոր Նոլանտիոյ, թէ, և կեր-
թամ գաղթականաց երկիրները ցա-
մաքէն կրկին յաղթելու :

Կախ որոշեց պատանդ պահել
բոլոր յաղթածներն, և ինչ որ պի-
տի վաստրկէր, մինչեւ որ Անգղիա

Ետ գարձընէ Պաղղիայէն , Առան-
տայէն և Ապանիայէն առածները .
Պաւառացին տէքութիւնք միայն Վնդ-
շեոյ օգնական ըլլալնուն՝ զամհնքն ալ-
ձեռք առնել որոշեց , բրիտանիական
քաղաքականութիւնն երաշխաւորելու-
ն . դաշնաղրութեան իսկական սկզ-
բունք առաջարկել թէ անոնցմէ ա-
ռածներուն և ոչ մէկը յետո պիտի
դարձընէ , մինչեւ որ Վնդղիա իր
ծովսին յաղթութիւններն ետ շր-
գարձընէ :

Վ. յս դիտաւորութեան մէջ , ծո-
վը ՑԱՄԱԳԻՆ ՅԵՂԵԼ , մէծն
ՏԿՐԻՄԱՆԻԱՆ իր բոլոր դաշնակիցներէն
զրկելով , և պաւառային բոլոր նա-
ևահանգիստներն անոր դէմ գոցելով
առաջին ընկլիքն էք գաղղիական բա-
նակներէ զբաղեալ ծովամբներն ար-
գիլել : Վ. բղէն Խամսի , Ա էղեոի և
Խալպի բերանները գոցած էր : Վ. յս
յաղթութիւնը իրաւանց օրինաւոր
գործադրութիւնն էր , վասնզի յաղ-

Թութիւնը Թագաւորին բոլոր ի-
րաւունքները կընծայէ , և մաս
նաւորապէս նաևահանգիստները գու-
ցելու իրաւունքը և յաղթած Երկ-
րին ճանապարհները խափանել , ա-
ռանց որոյ , այսուիսի խստութիւն մը ,
Վզդաց Երաւանյ պղծութիւն մը կըրւ-
նայ Համարուիլ : Քայց Խմսի , Ա ե-
զեռի և Խլպի մէջ միայն մտնելն
արգիլելը , Կարօլէոն Ա . Ե մոտացա-
ծին և նպատակին հասնելու համար
խիստ անքաւական էր : Որովհետեւ
եղաց վրայ եղած ամենազդու պահ-
պանութեան դէմ , անգղի սկան ապ-
րանքները պատրուակաւ Պէլճիքոյի ,
Նօլանտայի և Նանօվոյի մէջ կմըտ-
նէին : Ասկայն Խմսի , Ա եզեռի և
Խլպի համար պատրուակեալ վաճառք
մտնելն անկարելի համարուելով , ()
տըռէ և Լիւօթիլէ կմտնէիօ և
յետոյ Հիւսիսէն հարաւ կիցնէ-
ին : Ա ամսորոյ պէտք եղաւ և էր
աւելի խիստ միջոցներ գործածել

անգղիական ասլրանքներուն դէմ և
արդարեւ Կարօլէռն Ա. Ն ալ զանոնք
ազատ ձգող մարդ շէր :

1806 Նոյեմբեր 21 ին Պէոլինի
երեւելի վճիռը տուաւ ոչ միայն
Կաղղից վերաբերելի , այլ նաև
իրեն հետ դաշնակցեալ (ոլանտա
Սպանիա , Իտալիա և Գերմանիա)
բանակներով զբաղեալ քաղաքաց
Այս որոշումը կյայտնէր թէ Իրի-
տանեան կղղիք ՊԱՇԱՐԻԱ և Իջակ
մէջ Են : Պաշարեալ վիճակին հե-
տեւութիւններն Են :

Ա. Վնդղիոյ հետ ամեն տեսակ
վաճառականութիւն բացարձակապես
խափանեալ էր :

Բ. Վնդղիական երկրէ և իր
գործարանէ ելած ասլրանք յարքու-
նիս պիտի դրաւուին , ոչ միայն ծու-
փու վրայ , այլ նաև քաղաքին մէջ
վաճառականաց քով գտնուածներն :

Գ. Վնդղիայէ ելած կամ հոն
դացած անգղիացիի մը ուղղեալ կամ

Անդղիայէն գրուած ամեննամակ լիուտային մէջ մնալ և այրիլ :

Դ. Խճէ Վաղղիոյ և թէ ասոր բանակները գտնուող Երեխիններու մէջ քոնուած որեիցէ անդղիացի մը պատերազմական բանտարկեալ Համարուիլ :

Ե. Վիայն անդղիական եզերքը հանդպող կամ թէ Վնդղիոյ նաւահանգիստներէն մէկը մտնող ամեն նաւ գաղղիական և ասոր հետ միացած տէրութեանց նաւահանգիստներէ չկրնար մօտենալ , և թէ որ այս մասին սուտ յայտարարութիւն մընէ , բանտարկեալ Համարուիլ :

Զ. Ծարքունիս գրաւեալ ասլրանքներուն կէսը գաղղիացի կամ դաշնակցեալ վաճառականաց հատուցանել , որք Վնդղիոյ աւարներէն վկասուած էին :

Վ. յսպէս Կամբալէոն Ա. Վնդղիան ծովու վրայ ըրած հարստահարութենէն ետ կեցընելու Համար , միտ

և նոյն հարստահարութիւնը կդորձածէր ցամաքի վրայ։ Առողջիւ նա մանաւանդ վախցնել անոնք որ անդղիական վաճառականութեան միջնորդութիւն կրնեին, և զլիսառարար այն վաճառականներն, որք ընդդէմ պաշարման Լյափի և Անգեռի քառառին բոլոր կողմերը արդիլեալ ապրանք շրջուն ընել կուտային։

“Ետքովէոն Ս. Կըսէր թէ Վազգից չար խորհրդոց գէմ կեցած այս մաքառումը բոլոր վաճառական ազգաց գէմ էր, և թէ հետեւարար նոքտ կպարտասորեին համբերել այս օգտակար կամ անհրաժեշտ ելած մաքառումն յառաջ եկած անպատեհութեանց, թէալետ և առանք առելի ազգու պիտի զբան անպարհիք, Պրէնի և Հէրովէկի, Վամիթերտամի վաճառականաց և բոլոր խարերոցից, և որոնց շահերն, ըստ ֆար, բնաւորժեր չունեին։

Եւրոպից մէջ այս մինոյն ազ-

շեցութիւնը մեծ եղաւ : Ամանք ա-
պրստամբութեամբ տիրապետութեան
չափազանցութիւն , ոմանք այ խորին
քաղաքականութիւն մը գտան : Առու-
գիւ այս բազորովին կարդէ դուրս
գործ մ'էր հսկայներուն մաքառման
հետ համեմատելով , որոնք մեկզմէ-
կու դեմ ունեին . Ենդղիա և
Պաղղիա առաջինը՝ ծովին տէր ըլլազ ,
որ մինչեւ այն առեն բոլոր ազ-
գաց լնդ հանուր ճանապարն էր , իրեն
թշնամեաց վաճառականութիւնը խա-
փանելու . Երկրորդը՝ զինոք ցա-
մաքին իշխել , ծովը ցամաքին գու-
ցելու համար :

Հազիւ թէ պայմանագրութիւնք
ստորագրուեցաւ , կարգէ դուրս թշ-
թաքերներ Հոլանտիոյ , Վալանիոյ և
Խտալիոյ տէրութեանց գացին , անմի-
ջապէս գործադրութեան սկսելու :

Վաղգիացի Առօնթիէ մարաժամա-
տենայն աճապարանօք Պուէմ , Հա-
միզուուկ , Էնալէք վիաճառական քա-

զաքներուն վրայ ուղղուեցաւ և ոչ
միայն սոյն քաղաքները նուածելու,
այլ նաև Աէրլէմպուկի և շուէ-
տուցի Յօմէռալի նաւահանդիստները,
մինչեւ (Կտէռի բերանները : Ա-
ճառական քաղաքաց մաքսատունները
մտնել, անգղիական ապրանքները
գրաւելու, և անգղիացի վաճառա-
կանները բռնելու :

~~Վաւառնիր .քաղաքականութեան~~
~~հնազանդելու համար ալէտք էր նաև~~
~~թէ Արարօլէռն Ա . Առուսիան ալ զար-~~
~~նէր , որն որ միայն Անգղիոյ հետ~~
~~դաշնակցեալ կեցած էր : Այլօյի և~~
~~Վարիքլանտի յաղթութիւնները Անել-~~
~~սիթի հաշտութեան յաջորդեցին :~~
~~Այս դաշնադրութեան գաղտնի յօդ-~~
~~ուածով մը Արարօլէռն Ա . և Աղէք-~~
~~սանդր միացած էին Շուէտէն , Տա-~~
~~նիմարքայէն , Յօնթուկալէն և Աւատր-~~
~~րիայէն պահանջել թէ այս տէրութիւնք~~
~~ալ Վաղղիոյ և Առուսիոյ գաղափառ-~~
~~քաց հետեւին ըսդդէմ Անգղիոյ և~~

բանեց նաւահանգիստները Անդղեց
վաճառականաց գոցեն :

Տեսլսիթի խաղաղութենէն ան-
միջապէս յետոյ Կարօլէոն Ա. Բառ-
կուզի կառավարութեան իմաց տուաւ-
թէ Պէռլինի դաշնադրութեանց վը-
ճիոները ի գործ դնելու է Անդղեց
գէմ և մանաւանդ պատերազմի որո-
շակի յայտարարութիւնն ընել : Լիզ-
պօնի կառավարութեան այս մերժու-
մը, Բարթուկալի նուաճման պատճառ-
առաւաւ : Խտալիոյ Լիվուոնը (Թօս-
քան) անդղիական վաճառականու-
թեան կեղրոնատեղին էր : 4000 հո-
գիէ բաղկացեալ բանակ մը Լիվու-
նան հսկեցին, և Կարօլէոն Ա. այս
եղելութիւնը Լիվուսի թագուհոյն*
հետ պարզուելու համար բաւական
համարեց յայտնել թէ միայն այս
դիսաւոր նաւահանգիստները թշնա-
մեաց ձեռքէն պաշտպանել ուղելուն

* Մառի Լուիզ . դուստր Կարո-
լոս Դ. ի :

Համար էր : Այսիւն անգամ Վայքին
աթիքին վրայ «Քահանայապետութեան
վիճակին դաւառներուն վրայ Երթալ :
Վոկեց ի զատ Անելոիթի դաշնաղրու-
թեամբ , Ուստիա Կաղղիոյ տուաւ
Եսնիէն կղղեք և Խամթառօլիի ըե-
րանները * :

Հիւսխոնն մեջ , դաւառային
պաշարումը կատարեալ ընելու հա-
մար , պէտք էր Տանիմարքայի յա-
ռումը կամ կցորդութիւնը : Իսկ
այս սերութիւնը չեղոք նստել կպըն-
դէր Կաղղիոյ և Վաղղիոյ մեջ :
Տայց այս եղելութեանց վրայ անդ-
զիւական պաշտօննան որոշած էր «Քօ-
բէնհակի յառաջ ամուր արշաւանք
մ'ողարկել դանիացի Նաւատորմիզը
կրաւելու : Էյս ձեռնարկութիւնն
արդարացընելու համար կըսէր թէ-
ւաբօլէռն Ա . ի Աէնքէն Տանիմար-
քայի ծովային աղբիւները Յափշտա-

* Անտրիաթիքին խորը Տալմասիէն
եղելքին վրայ :

Հեղն Անդղիոյ կողմանէ օրինաւոր
զգոյշութեան դործ մ'էք :

Ենդղիացի դործակալ մը , Պի .
Ճ'աբսըն , Քօրէնհակ ուղարկուեա-
ցաւ , Խնդրելու յանուն իւր կառա-
վարութեան , թէ Ֆիտօնէնպուղի
ըերգն , որ Առւնտի Կհրամայէ անդ-
ղիական բանակին յանձնեն , նոյնպէս
Քօրէնհակի նաւահանդիստն և վեր-
ջապէս բոլոր նաւատորմովն ալ , խռո-
տանալով ասոնց ամեննազ Տանիմար-
քայի հաշուայն համար պատանդ պա-
հել , մինչեւ որ զանոնք յափշտա-
կելու վտանգն անցնի : Այսիացի կա-
ռավարութեան մերժումին վրայ , Քօ-
րէնհակը երեք օր երեք զիշեր պա-
շտուեցաւ (1807 սեպտեմբեր) :
2000 ի մօտ անձինք , այր , կին , ծեր
և տղայ կոտորեցան : Քաղքին կէսը
հրոյ ճարակ եղաւ . նաւ , նաւավարն
Սեպտեմբեր 7 ին կառավարութիւնը
դաշնադրութեան մնաւ , որով Ֆահ-
ռառէնպուրկի ամրոցը , Քօրէնհակի

քաղաքը և նաւարանն Անդղիացւոց
կյանձնէր վեց շարաթ պայմանաժա-
մով . բաւական միջոց , դանիական
նաւատորմիղն հանդերձելու և Անդ-
ղիա տանելու : «Նաւատորմիղն անդ-
ղիացի մարածախտին յանձնուեցան ,
հաշտութենէն յետոյ յետս դարձը-
նելու պայմանաւ : Եւրոպիոյ մէջ
այս անիրաւութեան լուրին վրայ ,
զայրոյթն ընդհանուր եղաւ :

Անդղիոյ մէջ անդամ շատ քա-
ղաքագէտ անձինք Քանինկ պաշ-
տօնէին դէմ գանդատեցան խօսե-
ցան : ♠ . «Քանինկ ինքզինքն արդա-
րացընելու համար կկրկնէր թէ Յանել-
սիթի գաղտնի պայմաններուն տե-
ղեակ էր , և այս գաղտնիքը Քօրէն-
հակի յարձակումը կարդարացընէր ,
որ իրաւամբ կալատասխանէին թէ , ե-
թէ ստոյգ ըլլար թէ Յանելսիթի մէջ
Առուսիա և Գաղղիա խօստացեալ
ըլլան իրենց ոյժ միացընել , գաւա-
ռը ստիպել , անդղիացւոց գէմ միտ-

Նալու, անպատռութիւնը Տանիմարքայի կառավարութեան էր, որ չէր հաղորդ այս խորհրդին : Ուրեմն Տանիմարքային դէմ բռնուած ընթացքին մէջ միանգամայն անիրաւութիւն և անվայելչութիւն կար : Ա ասն զի այս չեղոք տերութեան իրեն հետ իր նաւատորմիւն, իր նաւահանգիստն ու Առւնտն ունենալու միջոցը, անոր օդնել էր, ‘Ասբօլէոն Ա. ի ձգելով դանի բռնադատելու :

Երդարեւ միութեան պատերազմական և պաշտպանողական դաշնադրութիւն մը ստորագրուեցաւ, Տանիմարքայի և Գաղղիոյ մէջ դաշնոք դրուեցաւ, որ գաղղիական խումբերը Այիսիի և Ահելանտ կղզիներուն մէջ պիտի խաւրուին, Առւնտը գոցելու և Շուէտն առնելու համար, իր թէ Առուսիացւոց գործողութիւնները ընդդէմ Ափնլանտի դէմ սկըսէին :

Ա երջապէս Երարիա ալ խոս

տացնաւ Յակովի քաղաքականութեան
յարիլ , Վաթովիաթիքի ծովուն եղերք-
ներուն համար :

Այսպայն Վագղիա քիչ քիչ հաս-
կըցաւ որ Կաղղիոյ և անկէ կախու-
մբն ունեցող քաղաքաց եղերքնե-
րուն պաշարման դրութիւնը , նոյն
ինքն Կաղղիայէն աւելի վիաս իրեն
կհասցնէ : Վրդարեւ Վագղիա աւելի
պէտք ուներ ծախսելու , քան թէ
գաւառն այնքան ծախսու առնելու :
Կաղթականաց պարէններն իր ամ-
բարները կը եցընէին . այն աստիճանի
հասած էին նաև իր գործարաններէն
ելած ապրանքներն , իշմէ այս վե-
ճակն այսպէս շարունակէր , Կաղղի-
ոյ յաջողութիւնը գէշ չէր , որով-
հետեւ Վագղիոյ տօւած կտաւեղէն-
ներուն ամենքն ալ ինքը կուտար
ասոր վոայ կառավարութիւնն այս դր-
բութիւնը թողուց որ մէկ ասրիէն
աւելի կտեւէր , Խորհեցաւ ընդհա-
նուր վաճառակութիւնը դիւրացնել :

բայց պնդելով զանի բոլորովին մեծ՝
Տրիտանիէն անցընել : Առաջեւաբար
1807 նոյեմբեր ամսոյն Հրամաննեւ-
րով որոշեց թէ, Ա. ամեն ազգի
նաւ, որ մեծն Տրիտանիոյ հետ պա-
տերազմ չունի, կրնայ ամսնայի աղա-
տութեամբ Վնդղիոյ կամ իր սահ-
մաններուն մեջ մտնել, և յետոյ
ուղած տեղն երթալ, ոս պայմանաւ որ
Վնդղիոյ մեջ ապրանք տարած ըլլայ
կամ անկե առնե հարիւրին 25 մաքս
վճարէ : Բ. այննաւն որ մեծն Տրիտանիոյ
նաւահանդիսանները հանդպած ըլլայ
և թէ Պաղղիոյ գործակալներէն վը-
կայագիր ունենայ, աղատ չոլիտի թո-
ղոի, այլ գրաւուի, այնպէս որ վա-
ճառական նաւերը նեղուած էին, որ
քաղաքէ որ եկած ալ լինին կամ
Վնդղիոյ մեջ բոնուիլ տուրք վճա-
րելու, կամ անդղիական ապրանք և
պարէն առնելու համար : Ուրեմն ա-
մեն վաճառականի ոլէտք էր անդղի-,
ական նաւահանդիսաններէն անցնիլ

ամեն ապրանք անկէց զալ կամ թէ
տուրք վճարելու համար : Այս նա-
խադրութեանց շնորհիւ , անգղիացիք
հաստատ միջոց կունենային իրենց
դաղթական պարէնները դաղղիացոց
խաւրելու : Արդարեւ չեղոք նաւերը
ինայմկի մէջ կկառէին , զանոնք խահ-
վէով և շաքարով կլեցընէին , Կաղ-
ղիոյ կամ հօլանտայի նաւահան-
դիստները կիջեցընէին կեղծ թուղ-
թերով , և իբրեւ թէ ուղղակի Ա-
մերիկայէ եկած , իբրեւ չեղոք կան-
ցընէին :

Այլանի մէջ անգղիական կա-
ռավարութեան հրամաններն ընդու-
նելով , Արմօլէոն Ա . անմիջապէս
ՄԻԱՆԻ ՎՃԻՌ անուամբ վճիռ մը
երեւան հանեց , առաջիններէն աւե-
լի սաստիկ : Պէոլինի վճռոյն մէջ սահ-
մանեալէր թէ ամեն Անդլիոյ հանդի-
պած նաւ կառավարութեան նաւահան-
դիստներէն արտաքսել : Այս անգամ
աւելի յառաջգնաց , և ազդ տուաւ թէ

առանց ազգի խորութեան ամեն նաւ
որ Անդղիոյ կամ ասոր սահմաններն
հանդիպած են, բռնուիլ և իրաւանց
ինթակայ ըլլալու համար տուրք մը
վճարել սաստիկ տանջանքներ ընել
որոշուեցաւ նաւապետաց դէմ, բայց
այս սաստիկ միջոցներն այնքան մեծ
անհանգստութիւն չպատճառէցին Անդ-
ղիոյ, մանաւանդ երբ տեսաւ թէ
Ապանիա, «Աարոլէոն Ա. ի Կողօրը
դէմ ապստամբեցաւ . այս ապլո-
տամբութիւնն իրեն մեծապէս վաճա-
ռական յաջողութիւններ կխոստանար
թերակղւոյն դուռները բանալով, և
սպանիական գաղթականաց վաճառա-
կանութիւնն ընդարձակելն ապահով-
ցրնելով, որոնց ամենքն ալ ծովա-
յին տէրութեան դէմ ապստամբած
էին, Անդղիան կդժնէր նախ և յա-
ռաջ իր վաճառականութեանը համար
մեծ պատեհութիւն և առիթ սպա-
նիական գաղթականներն յառաջացր-
նել յանկախութիւն, «Վիացեալ —

“Աահանգաց ապստամբութեան լիա-
ռաւոր փոխարէն,, Երբեմն պաշտ-
պանեալ Ապանիայէ : Ա, Հա թաշակէս
Աարօլէոն Ա. Նախ և յառաջ պատ-
ժըուեցաւ Ապանիոյ Համար ըրածէն,
թէ գաւառային պաշարումն անդղիա-
ցոց Համար բնաւ նեղութիւն մը
չէր : Ապանիոյ պատերազմը, Մի-
ջերկրականի դուռներն իրեն Համար
բացին, նոյնակէս և Հարաւային Ա-
մերիկայինը :

Երբ Աարօլէոն Ա. չորրորդ ան-
գամ Աաստիոյ յաղթեց 1809 ին,
մտածեց նոյն ինքն Ապանիոն նուածել
և զանդղիացիս արտաքսել : Միան-
դամայն գաւառային պաշարումն աւե-
լի սաստիկ քնել ուղեց, որ մինչեւ
այն ատեն միայն Կաղղիոյ Նաւա-
հանդիսաներուն Համար խստութեամբ
եղած էր, իսկ Խիստ քիչ Պէլճիքայի,
ուղանտայի, , անովոի լիածառա-
կան քաղաքաց և Տանիմարքայի մէջ:
Կործը միայն գաւառէն անդղիական

ապրանքներն արտաքսելուն վրայ չեր
կայանար, այլ եթէ Անդղիան աւելի
նեղել կուղէին, ալետք էր մանաւանդ
գաղթական ապրանքները արդիւլել
(շաքար, խոհիվեց, բամպակ, փայտ
. . .) որովհետեւ անդղիացիք այս
ապրանքներուն մեծագոյն մասն ոչ
միայն իրենց երկիրներէն կրերէին,
այլ և նուաճած գաղղիական և հո-
լանտական երկիրներէն, նոյնպէս և
սպանիական, որոնք իրենց վաճառա-
կանութեան մեծագոյն մասը կը-
կազմէին :

Վ.յ կերպով պարենները գա-
ւառին մէջ կմտցընէին : Լոնտօնի մեծ
ամրարէն զատ, ուրիշներ ալ շինեցին
Բառի, Վալթայի, Նելկօլանտի
մէջ, ուր աչաղին քանակութեամբ
ապրանք կիրռւէր, և ուսկից մաք-
սատունէ վաճառք փախցընողները
կուգային առնել :

Վ.յ կերպին ապրանք փախցը-
նելը կըլլար նաև վաճառական քա-

ղտքաց մէջ , և նոյն պահանտայի մէջ ,
ընդունեմ Կաղղիոյ Հետ ունեցած
կապակցութեանց : Այս քաղաքաց
ժողովուրդը գաղտնաբար միախոր-
հուրդ էին մաքսէվաճառք փախցը-
նողներուն Հետ և զանոնք կրցածին
չափ կպաշտպանէր : Ըստ անգամ ալ
անոնց Հետ կըլլար , մաքսապետները
նեղելու զէնքերնին առնելով և ըս-
պաննելով :

Ասկէց ի զատ ալ կեղծ չեղոք-
ներ կային որ ազատաբար գաղղիա-
կան կամ դաշնակցեալ նաւահան-
գիստներուն մէջ արդիլեալ ասլրանք-
ներ կմացընէին , որնոր մէկնութեան
կարօտ է :

Վնգղիոյ կառավարութեան և
Կարոլէն Ա . ի դաշնաղրութեանց
համեմատ չեղոք նաւորդները ստի-
պեալէին անգղիական նաւահանգիստ-
ներէն անցնիլ ազատաբար նաւարկել
կարողանալու համար , և այս գործին
համար գաղղիացիներէն կյափիշտակ-

ուելին : Անչպէս ողանտացիք , որ
իրենց աղածքին (Թուզլամա) համար
Գաղղիոյ Եզերքներէն ալ գնելու
կուգային , ստիպեալ էին Լոնտրա
Երթալով աղն իրենց Երկիրը մտնե-
լու համար պէտք Եղած հրամանը
վճարել և Թէոր Լոնտրայէ դառնա-
լէ յետոյ գաղղիական նաւէ մը-
բռնուէին , անդղիական նաւահան-
գիստ մը հանդիպած ըլլալնուն կյա-
փըստակուէին :

Ամերիկացիք չեղոքաց իրաւանց
այս կրկնակի պղծութեան դէմ ա-
պրստամբած , հրաման հանեցին թէ
իրենց նաւերն Գաղղիոյ և Անդղիոյ
մէջ չնաւարկեն և Եւրոպա չերթան:
Պատուէր հանեց ասոնց միայն Ամե-
րիկայի Եզերքներու վաճառականու-
թեամբը դոհ ըլլալ , և ազդարու-
թիւն ըրին թէ Ամերիկայի Եզերքնե-
րուն հանդպող գաղղիացի կամ
անդղիացի ամեն նաւերը պիտի բըր-
նըուին :

Ասկայն Ամերիկայի ասոլտատկա-
 ռոր նաւապետներն , իրենց կառավա-
 րութենէն աւելի գոռող , վերոյի-
 շեալ օրէնքները լուծեցին : Գրեթէ
 ամենքն ալ Անդղիա կերթային, գաղ-
 թական պարէններն առնելով , որք
 Լոնտրայի ամբարներէն ալ դուրս կը-
 թափէին և զանոնք Հոգանտայի ,
 Գերմանիոյ և մինչեւ Կաղղիոյ նա-
 ւահանգիսաներուն մէջ կիջեցընէին .
 Ծոլոր այս նաւահանգիսաներուն մէջ
 իրեւ չեզոք կներկայանային , ամերի-
 կացի ըլլալնուն , Անդղիոյ հետ չը-
 հաղորդակցընելնին հաստատելով .
 Հոգանտայի և Կանրմանիոյ մէջ ա-
 մելի դիւրութեամբ կխարէին , քան-
 թէ Անդղեռի , Հայուրժի կամ Պոռ-
 տօյի մէջ : Ի՞այց հոն նաեւ շատ ան-
 գամ միջոց կդանէին արքունի մատա-
 կարարութեան անզդուշութեան պատ-
 ճառաւ : որ չեր կընար միշտ անոնց
 Անդղիոյ հետ հաղորդակցելնին հաս-
 տատել :

Այսքան կը լուսականի մեջ , յոյնք ,
Ապօթա երժալով շաքար և խաչվէ
կառնէին , ու կը երէին զանոնք թար-
թիւստ , Աննետիկ , Արաբոլի , Ջեն
և Արախիա , իբրեւ (Կոմանեան
հպատակ ինքզինքնին ցուցնելով . ա-
սոնց , Նոյնպէս ամերիկացւոց համար,
կեղծ ըլլալնին հաստատելո շատ դժ-
ուար էր :

Արաբոլէնն Ա . այս դժուարու-
թիւնն աղեկ հասկնալով , նոր խրս-
տութիւններ աւելցուց արգէն ի դործ
դրածներուն վրայ , և յետոյ չուզեց
նաեւ ոչ օսմանցի և ոչ ամերիկ-
իացի ընդունիլ զաղղիական կամ
դաշնակից նաւահանգիստներուն մեջ ,
Որոշեց միայն առժամանակեայ կեր-
պիւ օսմանցիներն ընդունիլ , բայց
թուղթերնին Փարիզ խաւրելու պայ-
մանաւ և մաքսատանց տնօրէնէն քըն-
նըուելով . և ազատ սպուին այսպիսի
խիստ քննութենէ յետոյ : Վաղզի-
ական և դաշնակից նաւահանգիստնե-

րու մէջ եկող յունաց դէշ նայուեւ-
լու անպատշաճութիւնը մէծ չէր .
վասնզի Ի՞ . Կառուր զանոնք այնչափ
չէր պաշտպանէր և միւս կողմանէ-
Կարոլէն Ա . ալ այն ատեն ()ս-
մանեան կառավարութիւնը զգուշա-
նալու պատճառ մ' ունենալ չէր
կարծէր :

Խսկ ամերիկացւոց մասին , վե-
րիններուն նման ասոնց հետ ալ նոյն-
պէս վարուիլն աւելի դժուար էր :
Օի նախ ոչ միայն Կաղղիա կու-
դային , այլ նաեւ Հոլանտա , Կաեր-
մանիա , Ուռուսիա և այն քաղաքնե-
րուն մէջ , ուր բաւական չէր , զա-
նոնք հնազանդեցընելու համար , մի-
այն հրամայելը :

Կաեւ այս ամերիկացիք զօրա-
ւոր տէրութեան վերաբերենուն ,
պէտք էր զգուշանալ , որովհետեւ
առիթ կար զանի զգուշանալով քիչ
ժամանակէն Վնդզիոյ դէմ պատե-
րազմ հրատարակելու :

Այսպէս երբ Գաղղիոյ նաւահանգիստներուն մէջ , անգղիական ապրանք վատիցընող ամերիկացի նաւերը կրոնուէին , Փարիզ գտնուող Արևմետեան ներկայացուցիչին հետ միջնորդութիւննելու ելաւ և յայտնեց թէ Պէռլինի և Արևանի իւր որոշումները խստութիւն մ' էին , բայց խստութենէն յառաջ եկած խստութիւն մը . Պինդեց թէ անգղիացւոց անզգամ ակնկալութեանց պատասխանելու ուրիշ միջոց չունէր , և յայտնեց նաև թէ պատրաստ է սակայն իր որոշումն ամերիկացիներէն խոտորել , սա սլայմանաւ , որ իրենք ալ դէմ դնեն բրիտանիական հարստահարութեանց , և ստիպեն որ Գաղղիոյ խորհրդարանի 1807 ի հոչակաւոր որոշումներն յառաջ ըերեն , կամ թէ պատերազմի յայտարութիւնը նեն : Այս սլայմանաւ , պատրաստ եմ , կըսէր , չեղոքներուն ամբողջ իրաւունքն ամերիկացւոց ալ հատուցանել :

Աակայն այս միջոցիս , Գերմանիոյ և մինչեւ Հռլանտայի մէջ ամերիկական նաւերը բռնելու մէջ դժուարութիւն կզգար : Իր եղբայրը՝ Լուգովիկոս Թագաւոր , կմերժէր իւլստաբար իւր հրամանները կատարելու : «Աաբօլէոն Ա . դժուարութիւնը պակսեցուց (1810 յուլիս) Հռլանտան Կաղղիոյ միացեալ հրատարակելով : «Աաբօլէոն Ա . մի և նոյն դժուարութիւններն ունէր Տանիմարքայի , Տըրուսիոյ և Ոչուսիոյ հետ : Վաղեկանդը Ա . Խիստ կոխափաքէր Կաղղիոյ հետ չեղոք մնալ , որովհետեւ միակ միջոցն էր Տաճկաստանի հետ պատերազմն աւարտել , Առլտավիան և Ա աշաքիան յափշտակելու : Հանձն կառնաւր «Աաբօլէոնին ըստածը , որ կուղէր հարաւային Եւրոպիոյ բոլոր եղերաց տիրել . բայց կուղէր որ իր սեպհական վիճակներուն մէջ «Աաբօլէոն Ա . զգուշութիւն ընէ , և ամերիկացինները բռնելու համար եղած

խնդրոյն դէմ ոլատասխանեց թէ՝ ա~
մերիկացիք ամենքն ալ խարերայ չեն ,
թէ՝ անոնց մէջ հաւատարի մներ կան՝
օրինաւոր վաճառականութիւն ընող ,
թէ՝ միայն անոնք իր նաւահանդիսու~
ներուն մէջ պիտի ընդունուին , և
թէ՝ միւսներուն ամենն ալ զգուշա~
բար պիտի գրաւուին . և վերջապէս՝
Վնդղիոյ վաճառականութենէն զըր~
կուելով , կուզէր Վմերիկան պահել :
Այսկայն Ամսոլէոն Ա. Նոյն ինքը կը
հրամայէր Վնդղիոյ հետ այն ինչ հա~
ղորդակցութիւններ ընել . և ասով
զինքը հակասութեան մէջ կդնէր :
Վնդղիացիք նաւային ապրանքներու
այնքան պէտք ունեին , որ ամեն տե~
սակ նաւերու , մինչեւ անգամ թըշ~
նամեաց հրաման տուած էին իրենց
բերել վայտ , կանեփի , ձիւթ առանց
մաքս վճարելու , վախնալով որ ծա~
խու առնելիք ապրանքնին կսուղցը~
նեն : Ամսոլէոն Ա . տեսնելով որ
անդղիացիք պէտք ունեին վերոյիշեալ

ապրանքներուն, առիթ համարեցաւ
դաղղիական ապրանքներն ալ ընդու-
նել տալ . և ազատ թողուց այն նա-
ւերն ալ որոնք փայտ, կանեփի կրե-
լէն յեսոյ բենելինուն մեկ մասն ալ
մետաքսեայ կտաւէ, գինիէ, և այլն .
կրաղկանար : Ե՞յս տեսակ նաւելլը հը-
շածան անուամբ արտօնադրեր ունե-
ցան : Անյց Կարօլէն Ս . այս ըն-
թացքը ըստելով ինքնին հակասու-
թեան մէջ կիյնար . արդարեւ անտա-
նելի , մանաւանդ անոնց դէմ՝ որոնց-
մէ դաւառային ողաշարման վերաբե-
րեալ օրինաց խստագոյն վարմունք
կողմանցէր : սակայն ինքն իր պրու-
թեան դէմ ուրիշ օրինադանցութիւն-
ներ ալ ըստ : Անդդէմ ամենախիստ
զգուշութեան մաքսատունէն ապրանք
փախցինողին քնդդէմ չարտչար տան-
ջանաց, միշտ անդդիական ապրանք և
պարէն դաւառին մէջ կմննէր : Ե՞յ-
տեն Կարօլէն Ս . հետեւեալ ո-
րոշման վրայ հաստատուեցաւ Պաղ-

թական պարէնները ներս մտցընել
հրամայեց հարիւրին 50 վճարելով ,
իսկ անդղիական գոբծարաններէ ելած
ապրանաց համար որոշեց թէ ուր որ
անոնցմէ . դժուուի , արգիլուելէն զատ
հասարակութեան առջին պիտի վառ-
ուի (վճիռ . 5 օդոսոս 1800) : Կա-
կէց զատ որոշեց միանգամայն կատա-
րել թէ այն քաղաքաց մէջ որ կըր-
նան հնաղանդեղրնել , յանկարծուստ
ոլորտիլ գաղթականական պարէններ-
րուն գոյութիւնը հասկնալու , և մաքս
վճարել տալ , եթէ հաւատարմար
իմաց տան . կամ գրաւել եթէ պա-
տըրուակած ըլլան . այնպէս որ կուզէր
զամենքն ալ ձեռք ձգել , ուր որ ալ
դժուէ , և գրաւել զանոնք իր զանձր
կամ դաշնակցաց իմաց տրուած տտեն
կէսը , և ամենը՝ եթէ խարէութիւն
եղած ըլլայ : Հասկցուի թէ այսպիսի
միջոց մը բոլոր գաւառին վրայ ի գործ
դրուելով , սարսափ պիտի պատճա-
ռէր անդղիական վաճառականութեան

Հաղորդ Եղողներուն :

«Ապօլէոն Ա. անմիջապէս սուր-
հանդակներ հանեց Խըրոպիոյ բոլոր
վիճակներն . ոմանք ստիպելու , և ո-
մանք ալ այս նոր գրութեան հետե-
ւել հրամայելու : Խսկ ինքն անմի-
ջապէս պտըտիլ ստիպել տուաւ , բայց
ամենէն օդտակարը չէ թէ տէրու-
թեան մէջ էր , որովհետեւ դաղղի-
ական մաքսերը չէին թողուցած , ար-
դիլեալ պարէն ներս մացընելու :
Պաղտնի մթերք աւելի սահմանա-
գրլիսի վրայ կդտնուէին . այն ատեն
«Ապօլէոն Ա. յայտարարութիւն ը-
րաւ թէ Պաղղիոյ սահմանագլուխ-
ներէն չորս օր հեռու դրուած մթերք
իր հրամանները սղծելու դիտաւորու-
թեամբ եղած են , և իրեն դէմ ե-
ղեռնագործութիւն համարուելուն ,
պատժելու իրաւունք ստացած է :

Հետեւարար , հրամայեց զօրա-
պետաց , որոնք Ապանիոյ հիւսիսային
կողմը կդտնուէին , թէ անմիջապէս

քննեն կասկածաւոր երեւցածներն :
Պրանքֆորթի մէջ Տավութ մարա-
չախտի զմնուորներով բռնել տուաւ,
ուսկից փախչիլ կուղեին : Պոէնի ,
Համպուրկի , Վիւբակէկի մէջ ահա-
զին մթերքներու գիւտն ըօաւ ու զա-
նոնք դրաւեց առանց նկատելու քա-
ղաքայ իշխանութիւնները : Միորի-
նակ վարուեցաւ Ալթէթէնի և Քիւթ-
ուէնի մէջ (քաղաքք բրուսիական) ,
և Տանձիքի մէջ (քաղաք բոլոնիա-
կան) : Իոլոր վիճակք ըաց ի Ոչու-
սիայէ օդոստոս Ֆի վճռոյն ենթակայ
էին : Իայց Կարօլէոն Ա . իր կուլոպ-
տիւ քաղաքականութեան մէջ չինաց :
Իր վճիռներուն կատարման վրայ ա-
ւելի հաստատ ըլլալու համար Վողեկ-
սանդր Ա . կայսեր հօրեղբօրդւոյն
յատկացած (Կլտէնալուրկի դբութիւ-
նը Հանովրայի մէկ մասը , Պոէմի ,
Համպուրկի և Վիւբակէկի երկիրները
դաղղիական սահմաններու վերածեց :
Վողեկսանդր Ա . արդէն դաղղիական

սահմանագլխուն դէպ ի հիւսիս տարածուելուն վրայ անհանգիստ, ուժագին վիրաւորուեցաւ (Հլուէնպուրկի դքսութենէն ալ զրկուելուն : Կաղղիոյ դեսպանին գանգատեցաւ, որուն խիստ չոր պատասխան մը զրկեց Եւալուէռն Ա. որ իւր գաշնակցին խիստ իրաւացի դժդոհութիւնն հանդարտեցրնելու տեսակէն չէր :

Վարձերն այս վիճակին մէջ ըլլալու ատեն՝ յորում ոռւսիական վաճառականութիւնը միծ նեղութեան մէջ էր, ոռւս վաճառականը մտածեցին թէ այս դրութեան ընթացքին դարման մը կրնայ ըլլալ օտարէն եկած բամբակէն, մետաքսեայ կտաւներէ, չուխաներն արգիլելով որովհետեւ այս եղանակաւ ոռւսիական արհեստը յառաջ բերին այս ասլրանքները կառավարութեան մէջ վաճառականներէ բաղկացեալ մասնաժողով մը կազմուեցաւ, և այնպիսի ճայներ Եւլան այս կէտին համար թէ Աղեկ-

սանդը Ա. զի՞նքն ստիպեալ գտաւ.
Հրովարտակ մը հանել , Աչուսիոյ ար-
հեստից նախանձաւոր նկատուած , ի՞նչ-
պէս՝ չուխայ , մետաքսեայ , եայլն ,
ապրանքներն յառաջ տանելու հա-
մար , բոլոր անդղիական և մեկ քա-
նի տեսակ Կաերմանիոյ և Կաղղեոյ
ապրանքներն արդիլելու :

Լ. Յ Հրովարտակը բաւական խիստ
տանջանքներ կպարունակէր , ի՞նչպէս՝
“Արօլէոն” Ա. ի մաքսատանց օրինաց
դիրն , ապրանքներն յարքունիս գը-
րաւել և այրել :

“Արօլէոն” Ա. գեկտեմբեր 31-ի
Հրովարտակին դէմ սաստկաբար դան-
գատեցաւ , որուն Լ. Ղեկսանդր Ա .
պատասխանեց թէ տէրութիւն մը շատ
աղէլի իրաւունք ունի կամ կրնայ ա-
ռանց ուրիշ տէրութիւն մը թշնամա-
նելու , անկէց եկած այն ինչ ապ-
րանքներն իւր տէրութեան մեջ մըտ-
ցընելու արդելք ըլլալ , մի և նոյն
ապրանքներն իր երկրին մէջ ալ յա-

ոաջ բերելը դիւրացընելու համար :
Այս ոչ թշնամութիւն մ' էր , և ոչ
չարակամութեան մը նշան , որովհետեւ
ուրիշ ժողովրդի մը բարեկամութիւն
.քարոզելով հանգերձ՝ աւելի իրեն-
ները գերազանց համարելու արաւ-
նութիւն կայ : Ուուսիա ինքնինքը կա-
րող կկարծէր բամբակեղեն , չուխայ
և մետաքսեայ կտաւ շինել և փոր-
ձել կուզէր . ուստի նախ և յառաջ
դուրսէն եկած մի և նոյն տեսակ ապ-
րանքներն արդիլել սկսաւ . ասի Գաղ-
ղիոյ գէմ օխակալութիւն ընելու մը-
տօք չէր՝ դաղղիական այս կամ այն ապ-
րանքներն արդիլելը , այլ միայն ինքն
ալ շահելու համար էր , և ապացոյցը
սա է թէ մի և նոյն հրովարտակաւ-
րուր անդղիական և գերմանական
բազմատեսակ ապրանքներն ալ արդի-
լեց : Առյն ինքն Գաղղիա և միւնոյն
մտօք , Ուուսիոյ այն ինչ ապրանքնե-
րը չէր արդիլած . ինչպէս՝ բորակա-
ծին աղն (կիւլերչիլէ) :

Աղեկանդր Ա. պատասխանեց
նաեւ թէ՝ արդարեւ կընդունիմ ա-
մերիքական ապրանքներ , որոնց մէկ
քանի տեսակները կրնան անգղիական
ըլլալ ընդդէմ որոշմանս . բայց ես
անոնց բացարձակապէս պէտք ունիմ ,
որովհետեւ առանց անոնց՝ հպատակ-
ներուս մէկ մասն անօթութենէ կը-
մեռնին : Ասոնցմուլ Պերլինի և Վի-
լանի դաշնադրութեանց դէմ պակա-
սութիւն ըրած կըլլամ , բայց Այա-
րօլէոն Ա. Նոյն ինքն ալ առաջին ե-
ղաւ իր կոստանցը մէջ պակսիլ , և
Հարիւրին յիսուն՝ իր նոր ցուցակաւը
(Թարիֆա) : « Պէտք է նա զիս հան-
դիստ թողու այնպիսի բնթացքի մը
համար , որ նոյն ինքն ալ կընէ , ինէ
պակաս օրինաւորութեամբ , վասն զի
ինքն իր անձն ստիպեալ պէտք էր նը-
կատել ամենէն աւելի , իր որոշում-
ներն յարդելու :

Այս մէկնութիւնները շատ գէշ գտաւ ,

որուն վրայ պատերազմի պատրաստուեցաւ : Անդղիոյ կառավարութիւնն ուրախութեամբ սովորեցաւ թէ Ոչուսիոյ և Գաղղիոյ մէջ բաժանում մը մօտ էր , որովհետեւ Անդղիոյ վիճակը շատ կծանրանար :

«Արքօլէոն Ա. Եթէ իր ՚ի գործ դրած միջոցներէն ամեն սպասածը չըտեսաւ , դոնէ իոռհեմութեամբ սպասածը տեսաւ . մանաւանդ երբ յաջողելու համար պէտք էր հակառակիլ , ոչ միայն ժողովրդեան ճաշակը , սովորութիւններն , յարմարութիւնը , շահերն , այլ ամենող գաւառին : Անկ կողմին գաղթական պարէն ներս կը մըտնէր կործանիչ տուրք վճարելով , որուն համար անհաշուելի քանակութեամբ պարէն դիղուեցաւ Լոնտոնի մէջ , և ոյնիքան կպահէին որ տարանիքն դինէն աւելի պահելու ծախը կերպար : Այս կողմանէ անդղիաց ոց գործարանները , գաղթականաց դիւրավաճառութեան վրայ հաշուելով ,

բոլոր ազգաց դաղթականաց պէտք և
ղածէն երեք չորս մնջամ աւելի ապ-
րանք շինեցին : Ենթօրութէն ելած
նաւերն ստիպեալ էին բեռնաւորած
ապրանաց մէկ մասն Եւրոպա ետ
դարձրնել :

Այսկայն սա պայմաններն ունեին
թէ , պանքան գործարանավետներուն
և վաճառականաց թուղթերուն դինը
իջեցուց , և կուտար իր բնական ար-
ժեքովը , որոնց երթալով բարձրա-
նալը մէկ օրէն միւսը կընար աղէտ
պատճառել : 1811 ին անձկութիւնն
այնքան մեծցաւ , որ Ծարիտանիոյ խոր-
հըդարաննը ընդհանուր մնանկութենէ
վախնալով՝ 6,000,000 անդղիական
ունիթի օգնութիւն-ընել որոշեց ամե-
նանեղ վիճակի մէջ գտնուող վա-
ճառականաց և գործարանավետաց փո-
խառուութեան ձեւով տալու համար :
Այսպիսի վիճակ մը եթէ քիչ մ' ալ
տեւէր , հարկաւ կամ դրամական ա-
ղետ մը պիտի պատճառէր , և կամ

Հաշտութեան փափաք մը , կառավարութիւնն ալ չկրնալով դիմանալ .
Ուրեմն մէծ յանցանք գործած եղաւ
“Արակէն” Ա . Ոչուսիոյ հետ պատերազմելով : 1812 ին Վնդղիոյ վիճակն
նախորդ տարիներէն աւելի նեղ եղաւ .
Կաղթական ապրանքներն այնքան
Նուաստացան , որ շաքարին մէկ լիտրը
(150 տրամ) Փարիզի մէջ վեց ֆրանգի իջախուեր , և Լոնտոնի մէջ
հազիւ 70 կամ 60 փարոսյ կարժէր :
Ենայմիզը բեռնալից նաւերով գոց-
ուած էր , որոնք իբրև համբարանոց
կղործածուէին : Կործարանները դադ-
րեցան . “գործաւորք գործ չունեին
աշխատելու , թշուառութիւն օր ա-
ռուր վրայ աւելնալով՝ 1812 ին սով
եղաւ , այնպէս որ ժողովուրդն իւր
օրական հացն անդամ վճարելու կա-
րողութիւն չուներ , մանաւանդ երբ
հացը շատ սուլցաւ . այնովէս թէ որ-
քան որ “Արակէն” Ա . Ոչուսիոյ կը-
գանդատէր լրիտանիական վաճառա-

կանութեան գուռ մը բանալու , այն-
քան Անդղիոյ վիճակը չէր աղեկնար

Անդղիացի պաշտօնեայն , այս
վիճակն աւելի կծանրացընէր Ամերի-
կայի դէմ բանած իւր անխոչեմ ըն-
թացքովը .

Հեւիսային Ամերիկան , սպա-
նիական , Հուանտական և գաղղիական
դաղթականներու հետ միայն ինքն ,
այն մէծ երկիրը միացած էր բրիտա-
նիական վաճառականութեան : Անդղիա
հոն կղզին էր 200 էն մինչև 250,000,000
ի ապրանք , որոնց մլ.ջ դաղթակա-
նական սպարէն ալ կդտնուէր , որ անդ-
ղիացիք այս կամ այն միջոցաւ մը ,
ըստ դէմ սպաշտութեանց միշտ
դաւառը կընային մտցընել : Ուրեմն
Անդղիա մէծ իրաւունք ունէր Ամե-
րիկայէն ակնածելու , բայց բան մը
չըրաւ : Տեսնուեցաւ թէ ամերիկացիք
«Կարօլէն Ա. ի և Անդղիոյ դաշ-
նաղրութեան խստութիւններէն իրենց
նաւերն աղաւ պահելու համար , ար-

զիլուած էր անոնց գաղղիոյ և Անդ-
զիոյ եղերքն յաճախել , աւելցնե-
լով թէ այն երկու տէրութեանց
դէմ ալ այն խստութիւնը կընեն ,
եթէ խստութեանց դըութեան ա-
կանջ չդնեն :

« Ա, աբօլէոն Ս . այս կետիս մէջ
խոհեմ ընթացք մը բոնելով , խո-
տորմունք բռած էր , ամերիկացւոց հա-
մար Պերլինի և Վիլանի իր պայ-
մաններն , ըսելով թէ այս կերպիւ-
կյուսայ տեսնել վերջապէս ամերի-
կացիներն , իրենց դրօշակն արդիլել
ամեն անոնց դէմ , որք զանի կթը շ-
նամանեն : Այս խմաստուն ընթացքին
պատասխան , ամերիկացիք գաղղիոյ
շահն ապահովուցին և Անդզիոյ դէմ
պաշտպանեցին : Իսայց այն ատեն ա-
մերիքական նաւերն անդղիացւոց կար-
գէ դուրս հարստահարսութեանցն են-
թակայ եղան : Անդզիոյ մէկ վերջին
պակասութիւնը , խիստ ծանր , և որ
ամեն օր ալ մի և նոյն համարձակու-

թեամբ և խստութեամբ նորոգուելով Անդղիոյ հետ պատերազմը մօտավուտ կընէր, այն պատրուակաւ թէ իր նաւաստիներէն շատերը, զօրային ծառայութենէ աղատելու համար, Ամերիկա կդաղթէին, անհամար ամերիկացի նաւաստիներ ջնջելու: Այսութեան կառավարութիւնը խստօրէն գանգատեցաւ և կըսէր իրաւամբ թէ, եթէ զինուորութենէ փախուստը յանցանք մ' էր, որով անգղիացիք անիրաւաբար իրաւունք կունենային հաւածելու և պատժելու իրենց երկրին վրայ, չէին կրնար նոյնն ընել նաեւուրիշին երկրին մէջ: Եթէ ծովերուն վրայ իր աղդային դրօշակը կանգնող նաւ մը, իրբեւ աղդային երկիր կնկատէ, եթէ այս բոլոր ժողովուրդներէ ընդունուած սկզբունք մ' է, թէ յետ այնորիկ ամերիքական նաւի մը վրայ գաղղիացի նաւաստի մը փընտուելն կամ ոչ, այնքան ապստամբողական գործ պիտի համարուէր, որ

քան Առողջինկթօնի մ.ջ յանցաւոր
անդղիացի մը անդամ բոնել ուզող
հաւատարիմ անդղիացի մը , թէ այն
երկիրը պղծեալ պիտի նկատուելը ,
թէ կառավարութեան մը իրաւուեր-
նելն , օտար հողի մը վրայ իր աղղէն
յանցաւոր մը հայածելով , զանի իր
կառավարութեան ձեռքն յանձնելը
խնդրել կիմերածուին :

Անդղիացի պաշտօնեայն այս բո-
ղոքներուն ականջ չկախելով , Այստ-
ուրն նախադահու դաշնադրութեան մ.ջ
պատերազմի խնդիր առաջարկեց : Ար-
դարեւ 1812 յունիս 19 ին պատե-
րազմն որոշուեցաւ : Խճռաղքաբար
կաբօլեռն Ա . Ուռւսիոյ հետ թշ-
ուառ պատերազմն սկսած , և Աղեկ-
սանդր Ա . Անդղիոյ հետ միացած էր :
Արնայ երեւակայուիլ թէ պատերազ-
մի այս աղղաբարութիւնն ինչ աղ-
ղեցութիւն կընէր , եթէ Անդղիա
Եւրոպիոյ մ.ջ առանց դաշնակցու-
թեան գանուած ըլլար : Ամերիկացիք

գաւառային պաշարման մէջ կմտնէին ,
և Կարոլէսն Ա . բոլոր ոյժն Ապա-
նիոյ վրայ թափել անգղիացիներն ար-
տաքսելու . որոնցմով անգղիացիք ան-
շուշտ կստիպուէին անհրաժեշտ հաշ-
տութիւն խնդրել իրենց վաճառակա-
նութեան նեղութենէն : Ահա այսպէս
Կարոլէսն Ա . ի Անգղիոյ գէմ ի
գործ դրածներուն ամենն ալ անօգուտ
եղան , և նոյն ինքն անձամբ աշխա-
տեցաւ իւր անկմանը : Ա եցերորդ մի-
աւորութիւնը եղաւ Առողջուայի ա-
ղետէն յետոյ , և դաշնակիցները
Փարիլ քերաւ : Բոլոր տէրութիւն-
ներն ալ յաջորդաբար գաւառային
պաշարումը մէկդի թողուցին ,

11. 1815 Հ է Ար Հեղուներուն ի -

Բոլոր աշխարհ դիտեց Աւրո-
պիոյ տէրութեանց ներկայացուցիչնե-
րուն լոռութիւնը Ա ենետիկի և ծո-

վային իրաւանց զանազան կէտերուն
վրայ հետզհետէ եղած դեսպանաժու-
ղովներուն : Միայն 1815 էն ի վեր
‘Առ — աշխարհի վիճակներուն և եւ-
րոպական տէրութեանց մէջ նաւար-
իութեան և վաճառականութեան վե-
րաբերեալ բազմաթիւ դաշնադրու-
թիւններ եղան : Վ. Յու դաշնադրու-
թեանց մէջ պատերազմողներուն և
չեղոքներուն իրաւանց վրայ զանազան
պայմաններ աւելցուցին . և այն պայ-
մաններն ընդհանրապէս ծնունդ ա-
ռած են այն սկզբունքներէն , որոնց
վրայ հիմնեալ են առաջին և երկ-
րորդ ծովային չեղոքութիւններն : Վ. Յու
դաշնադրութեանց մէջ գրեթէ միշտ
սա հետեւեալ երկու կէտերը կყլու-
նուին :

“Պարօշակ չեղոք , ապրանք չե-
ղոք , ” — “Պարօշակ թշնամի , ապրանք
թշնամի , ” :

1854 իւ Պրիմի պատերազմն
Վզգաց Իրաւանց մէջ նոր յառաջա-

ղիմութիւն մ'ալ բերաւ : Ասոնք են
ահա 1856 ի դեսպանաժողովին հաս-
տատեալ սկզբունքներն ծովային պա-
տերազմի համար :

Ա. Ասլատակութեան ջնջումն :

Բ. Շեղոք դրօշակը Թշնամի ասլ-
րանքը կալատրուակէ բաց ի պատերազ-
մէ արդիլեալ Եղող տեսակէն :

Գ. Շեղոք ապրանքները բաց ի
պատերազմէ արդիլեալ Եղող տեսա-
կէն չբռնուիր, Թշնամի դրօշակի տակ
ըլլալով անգամ :

Դ. Պաշարմունք ստիպողական
չեն համարուիր, մինչեւ որ իսկա-
կան շրլան :

Դեսպանաժողովը գոցուելէն յե-
տոյ Կաղղից կառավարութիւնը,
նոյն ժողովոյն ներկայ չեղող օտար
տէրութեանց մէջ միջնորդութիւններ
ընել սկսաւ, թէ անոնք ալ միանան
ծովային իրաւանց սկզբունքները ներ-
կայացնող վճռոյն (1856 ապրիլ 16) :

1858 յունիս ամսոյն Պ. Ա. ա-

Հէսքի , գաղղիացւոց կայսեր տեղեւ
կադիր մը տուաւ , որով կհաստա-
տէ թէ միայն տէրութիւնք , Ապա-
նիա , Աբքսիկա և Ախացեալ ւա-
հանգը այս սկզբանց բոլորովին միա-
նալը մերժեցին :

Ապանիա և Աբքսիկա ապրանք-
ներուն ազատութիւնն ու պաշարմանց
ճշդութիւնը հաստատեցին , բայց
այս կառավարութիւններն ասպատա-
կութեան ջնջումն չընդունեցին :

Իսկ Ախացեալ նահանգը դես-
պանաժողովին վերոյիշեալ սկզբանց
դէմ գալէն յետոյ , աւելին ալ ու-
ղեցին : Խնդրեցին թէ պատերազմող
աղդայ քաղաքացւոց մասնաւոր ստաց-
ուածքն անեղծելի ըլլան և զօրային
նաւերէն չըռնուին : Այս պայմանին
համար միայն , Ախացեալ նահանգը
ասպատակութեան ջնջումը կընդունին :

Այս էր ահա , Պ : Արքի ,
Ա աշխինկթօնին խորհրդարանին արտա-
քին գործոց պաշտօնէին նամակին հա-

մառօտութիւնը ջնջման մասին լերա-
բերեալ . ջնջել այս իրաւունքը , հայ-
րենիքնեն վտանգի մեջ եղող քաղա-
քացիքը կամաւ պատերազմի մասն
առնելու արտօնութիւննեն կարգէ գուրս
սեղմել էր : Այսպիսի քաղաք մը հայ-
րենակցութեամբ դժուելիք ազրիւրնե-
րէն զրկել է , և իր քաղաքացինե-
րուն գործողութիւններէն . մանաւանդ
այն քաղաքն , որ սովորաբար նաւա-
յին զօրաւոր բանակներ կպահէ :
Կյանդրուած հրաժարումը ճիշդ հետե-
ռութիւն կունենար , եթէ բոլոր աշ-
խարհիս արտօնութիւն տրուած ըլլար ,
երկու կամ երեք մեծ տէրութեանց
ծովային բացարձակ պետութիւն շնոր-
հել և նուաստացընել բոլոր այն ժո-
ղովուրդներն , որոնք կարող չեն կամ
չեն ուղեր ինքինքնին հաշտութեան
ժամանակ մեծ նաւատորմղին մը լուծին
տակ դնել :

Կ'նչ արէտք է մտածել ջնջման
լերայ :

Կարոյականութեան առջեւ այն-
պիսի միջոց մ'է , որ պէտք է լուսա-
ւորեալ ժողովոդոց խղճովը դատա-
պարտուի : Պատիւ է զինուորի մը ,
Երբ ամեն վայրկեան հաճութեամբ
իւր կեանքը զոհելու պատրաստուելէն
զատ , նաեւ մաքառելու մասնաւոր
միավաք մ'ունենայ : Իսկ ըստ անձ-
նական կրից՝ փառաց սէր , և ծառա-
յութիւններով արժանաւորութեանց
հասնելու անձնասիրութիւնն ընդուն-
ուած է : Անացածին համար ամե-
նաբացարձակ անշահասիրութիւն կհը-
րամայուի անոր : Ուրիշին ստացուած-
քին մէջ իր անձնական շահուն բան
մը ընելու չէ , մինչեւ անդամ իր
թշնամոյն : Այս պարագայիս մէջ ա-
ւարառու և ասպատակ մ'է . ուստի
անողորմն իր քաղաքին համար զինեալ
քաղաքացի չէ , իր վէճն յառաջ տա-
նելու և իւր փառքն ու իրաւունք-
ները պաշտպանելու , այլ սպանիչ՝ ա-
նարդ շահու մը համար :

Էռաջներն այսպէս չեին մտածէր . Գաղղիոյ ամենէն մեծ նաւապետները մեծ ջնջումներ բրած են : Ուրիշ ժամանակ , ուրիշ սովորութիւնք : Օ ինուոր մը՝ որ այսօր ստակի խոստմամբ պատերազմի դաշտի մեջէն բանտարկեալ մ' աղատէ , իրեն ընկերաց առջեւ կանարգուի , և իրեւ մատնիչ իւր Հայրենեաց՝ պատերազմական ատեանի առջեւ յանցաւոք կըդատուի . այսպէս կընէր ահա Այեարթ , որ կկարդանք պատմութեան մէջ , իրեւ օրինակ առաքինութեանց և Հայրենասիրութեան :

Ասկայն պէտք չէ կարծել թէ Միացեալ Կահանգք բարոյականութեան այս դաղափարաց անզդայ էին : Հայտնեցին անոնք թէ ջնջումը կընդունին , եթէ ուրիշ պայման մ'ալաւելցուի թէ՝ պատերազմական նաւերը վաճառական նաւերուն վրայ չըյարձակին , մինչեւ անդամ եթէ թըշնամի դրօշակի տակ ըլլան : Ալսեն նաև

թէ ինչպէս որ պատերազմող թէրու-
թեան մը զինուորները թշնամի տէ-
րութեան մը Հայատակաց անձնական
ստացուածոց վրայ իրաւուեք չունին ;
այնպէս ալ պէտք է որ այս սկզբուն-
քը ծովային պատերազմի մէջ ալ լի-
դունուի :

Պատասխան այս նախառութեան :

Վնասագրակոյս իրաւութէ թշնա-
մի պքաղաքի մը մէջ բանակեալ զին-
ուոր մը իր անձնական գործածութեանն
համար և ոչ մէկ բան մը առնելու-
է * . բայց այս ճշմարիտ էւերքը զին-
ուորը իր եւ սոսկական անձնակազօրծէ :

* 1862 ի , Զինաստանի կայսեր
կթէ պայտատին Նոր աւարք մեր Հայո-
տանիութեանը դէմ չէ այս պարա-
գային մէջ վեհ գարդիսցիք և թէ անդ
շեացիք այնպիսի աէրութեան մը հետ
գործ ունեին որ առանց ամաչելու
ամենաստորին կերպիւ կարուեր . և
այնպիսի ժողովրդի մը հետ , որ ա-
ռանց աղդու դառերու չէր զդար :

Պատերազմի իրաւունքն արտօնութիւն
կուտայ թէ բոլոր զօրապետ , բանակ ,
պաշտօնեայ , քանի որ Թշնամի Երկրի-
մէջ կղտնուի , կրնայ պատերազմի
տուգանք սահմանել , բնակչաց Թուա-
համարն ընել տալ , զինուորները բը-
նակչաց տուներուն մէջ տեղաւորել .
Հունձերն իրենց ձիերուն կերցրնել ,
և ային : Ա Երթապէս մասնաւոր ստաց-
ուածոց դէմ գործել , միայն թէ
բոլոր այս եղածներէն ստակի արդիւնք
չսկիտի ըլլայ ոչ գլխաւորին և ոչ զին-
ուորաց : Եւ ինչ պիտի ըլլար ծո-
վային պատերազմն , երբ պատերազ-
մող աղդաց վաճառականութիւնը կա-
րենար խաղաղութեամբ յառաջ եր-
թալ , կամ շարունակել իր ընթաց-
քը Երբ նաւատորմիղները բոնուէ-
ին : Արդար և օդտակար է աղդաց ,
որ աղատաբար կործեն պատերազմի
աղդաբարութիւն ընելով , պատաս-
խանատու ըլլան և պատերազմին հետ
եկող տանջանաց մասն ունենան . այն

ատեն ատելի և անբարոյական կրլար
վաճառականութեան և ազգաց իրա-
րու մէջ դաշնաղրեալ պայմանաղրու-
թեանց յաջողութիւնը , կառավարու-
թեանց արիւնոտ մաքառման քով :

«ովային պատերազմի սկզբուն-
քը թշնամոյն վաճառականութիւնը
նեղել է : Ի՞նչ է նպատակնին երկու
պատերազմող տէրութեանց : — «ո-
վերուն երեսէն թշնամոյն դրօշակն
արգիլել , և ծովային վաճառականու-
թեան շահերը նոյն ազգէն զրկել :
Ի՞նչու համար ծովային ազգերը մէ-
կրզմէկու դէմ պատերազմական նա-
ւատորմիղներ կհանեն . այս տեսակ
զէնքերն ի՞նչ բանի կծառայեն , եթէ
թշնամին կարող ըլլար անոնց աչաց
առջեւ իր վաճառականութիւնը շա-
րունակել և բացարձակապէս վարուիլ
իրրեւ թէ անոնք չկային : Ի՞նչ օ-
գուտ ուրեմն նաւատորմիղի դէմ դը-
նելը , քանի որ ծովային վաճառա-
կանութեան չկրնար դոլչել : Անձ

յիմարութիւն մ' եղած կըլլար այն նա-
ւատորմիղին հետ պատերազմելու ծախը
ընել , քանի որ չկրնար քեզ վեա-
սել , որովհետեւ իր միակ պաշտօնն
է շուրջ դալ , մինչեւ որ իրեն դէմ
հակառակորդ մը դանէ : Այէկ խօս-
քով ըսել է թէ ծովային պատերազ-
մը ջնջուած է :

«Օ» ովային սեպհականութեան
ճշմարիտ անունն է վաճառականու-
թիւնը . պէտք է որ անդրժելի ըլլայ
պատերազմող վիճակաց մէջ այն օրն,
յորում գաւառային պատերազմաց ա-
տեն իրենց պատուաւոր հպատակաց
վաճառականութիւնը անդրժելի կհը-
րատարակեն : Բայց ինչպէս մէկը ,
նոյնպէս միւսն ալ անդործադրելի է :

Ա, առիս-նիւն : «Ա, աւատորմիղ մը
առանց վաճառականութեան դէմ ըլ-
լալու կրնայ դէշութիւն ընել : «Ա-
ւատորմիղները ցամաք ելնելը կպաշտ-
պանեն , և թշնամոյն երկրին արշա-
ւանքը կդիւրացընեն : Ա, սիկա մօտերս

տեսնուեցաւ երբ Գաղղից և Անդ-
ղից նաւառորմիզները Կրիմի մէջ
Աեվասթօփօլի պաշարման համար գաշ-
նակցեալ խումբերը դուրս հանեցին :

Պատասխան : Աեվասթօփօլը կար-
դէ դուրս պարագայ մ' է : Ճշմար-
տապէս խօսելով՝ ծովային պատերազմ
մը չէր այն : Ոչուսիա ծովային պա-
տերազմը մերժեց . և արդարեւ Հռն
միայն ցամաքային պատերազմ եղաւ :
Ծովայինը միայն բանակը Կրիմ
տանելու ծառայեց :


Վամառօտարար՝ պատերազմաղաց
վաճառականութիւնն իրարու մէջ ա-
ղատ և անարատ ազդարարութիւն ը-
նելը , ծովային պատերազմը ջնջել
բաել է : Ծովային վիճակաց այսպի-
սի առաջարկութիւն մ' ընելն , և մի-
այն առ նպատակաւ ասրատակութիւ-
նը ջնջելը , ճշմարիտն ըսելով՝ զանի
ջնջելը մերժել է , և նոյն է նպատա-
կաւ Արևածագ Այահանգայ , որոնք
այս կարծիքն էին , որովհետեւ կար-

ծեցին թէ այս մերժումն իրենց շահաւոր է :

Վասկատակութեան ջնջմամբ , ինք-
զինքնին , խաղաղութեան առեն զօ-
րային զօրասլետ մը իրենցմէ աւելի
զէնք ունեցող տէրութեանց դէմ
անզէն կարծելով :

Հվախցանք այս ծանր խնդրոյն
պատմական մասին վեայ ընդարձակօ-
բեն խօսելու : Եւս բայց առողջ թիւն-
ներն օգտակար էին , չեղոքնելուն վա-
ճառականութեան վերաբերեալ 1856
ի դեսպանաժ ողովով ընդունուած
վերջին որոշումն աղէկ համկանալու
համար :

Անկ՝ դժուպանածողովով վճռեած
միւս երեք կէտերուն լրայ արդէն
բաւական խօսած ըլլալնուս ուղար-
ածեալ զգանոնք յառաջ բերելու պիտք
չենք անենիը աշխատ աշխատ



ՊԱՐՈՒՅՐ ԵՇՈՅԱՆԵՐՈՐԴ

ՀԱՇՏՈՒԹԻՒՆ

1. Պահանջառութեալով իազմունքն :

Ի արոյականութիւնը կսահմանէ
ամեն պատերազմող տէրութեան խա-
ղաղութիւն ընել , երբ պարտուպատ-
շաճ հատուցում մը կընծայուի : Այց
շատ անդամ կպատահի թէ յաղթող
պատերազմականները թշնամոյն նը-
ուէրներն ընդունելը կմերժեն , և կու-
զեն իրենց յաջողութիւնը չարաչար
գործածել . ինչպէս լլպանիոյ * ժա-

* Լուղովիկոս ՖԴ . Կարոլոս Բ . ի
կտակն ընդունելով , որ իր տիեզե-
րական ժառանգորդին համար կհաս-
տատէր Անժուի գուքս , Գաղղիոյ թա-
գաւորին թուր , դաշնաղրութիւն մ'
եղաւ , սպանիական լայնատարած պե-
տութեան գահակալութեան գլուխ
այս իշխանն ըլլալն արդիլելու :

ուանդութեան պատերազմին մէջ ու ըստ
բեքտասաներորդ դարուն սկիզբն ,
բազմաթիւ տարիներ կուդովիկոս ձօն .
ի ընծաները մերժուեցան :

Հաշտութեան համար առաջին
առաջարկութիւններն ուղղակի պա-
տերազմող տէրութեանց մէկէւ կը-
լան : Երբեմն ալ չեղոք տէրութեան
կողմանէ , որ իր բարի ծառայու-
թիւնները յառաջ կրերէ , և որ շատ
անգամ իրրեւ միջնորդ կընդունուի :
Երբեմն ալ իսազաղութեան կարեւոր
պայմանները գեռ չժողոված , կորոշ-
ուին ՀԱՇՏՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ :
Խնդիր կէպէնի հաշտութեան պայ-
մանները (1796) , Վամբա—Ռազմի-
ցի (1797) դաշնադրութենէն յա-
ռաջ եղան : Առյնպէս Ա իլու— կը-
րաներայի (1859) հաշտութեան պայ-
մանները՝ Օխրիքի դաշնադրութենէն :

Արոշելու առաջին լանն է , երբ
դեսպանաժողովի միութեան համար
է , միաւորութեան տեղն , որուն

լնորութիւնն անտարբեր բան մը չէ :
Եթէ որոշատեղին գործողութեան
պիծերուն մէջն եղած է , սկզաք է
զանի չեղոք հրատարակել , այնպէս
որ ոլատերազմող մեկը կարող չէլլայ
իր ոյժը մօտեցընել , ժողովոյն վէ-
ճերուն մէջ շիփոթութիւն պատճառե-
լու : Ասոր համար է որ Ա Հովթ Ռա-
լի խաղաղութիւնն որոշող ժողովին
ատեն Վունաթըռ և (Օղնապոռք
քաղաքները չեղոքացուցին : Այս կե-
տին մէջ սկզաք է նաև թղթարեր-
ներու անեղծութիւնը պայմանել :

2. Կանոնադուռը նաև բանականը :

Երբ ժողովատեղին ու ժամա-
նակն որոշուած է , անոր մասն առ-
նող տէրութիւնք կպարտաւորին իրենց
ներկայացուցիւներն ուղարկել : Այս-
տերուն նախադահութիւնն ու որոշմանց
անօրինութիւնն , որու վերաբերելու
ինդիրն յառաջուց որոշուած է միշտ

զանազան տէրութեանց մէջ : Ընդհանրապէս նախագահութեան մասին ընդունուած սովորութիւնն է , ժողովն եղող քաղաքին ծերակուտի նախագահին կամ արտաքին գործոց պաշտօնէին նուիրել նախագահութիւնը : Առոր համար էր որ 1856 ին Փարիզի դեսպանաժողովին նախագահը եղաւ Պ. Ա. ալէսքի : Արոշում ներ կսկսին կատարեալ արտօնութեանց քննութեամբն ու փոխանակութեամբը : ՀՅետոյ կորոշեն վճռելու եղանակն , արարողութեան կէտերը , կարգը և նախագահութիւնը . կէտեր , որոնք առաջուան նման գըտուարութիւններ չեն յարուցաներ : Ընդհանրապէս ներկայացուցիչը այլուրենի , կամ իրենց հետղիւթէ հասնելու կարգաւը կնստին : Ամեն մէկ նիստին ատենագրութիւնը կըլլայ՝ ստորագրեալ բոլոր ներկայացուցիչներէն :

Կակայն կընայ ըլլալ որ իօսաւ

կցութիւններն ուրիշ եղանակով առանուն : Խնչպէս՝ 1859 ին, Օխորիքի գլուխաժողովին, ժողովը դադղիացի ներկայացուցիչն տունը կկազմուելը . բայց ինչպէս որ Արտենիոյ և Վաստրիոյ մէջ դաշնաղրելիք խընդիրութիւնը իսկուստ փշու և շատ անգամ նաև դրդոիչ էին, գաղղիացի ներկայացուցիչն ունեցաւ ժողովը կամ նիւթ քաջորդաբար թէ Արտենիոյ և թէ Վաստրիոյ հետ, վիճաբանութեան տակ ինկած կէտերն երկու կողմանէ աւ ընդունել տալու :

3. Խաչնաշնորհնեանց խմբագրութեանը :

ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐԵՌԵՐՈՒԹԵԱՆ
անունն ըսելէ յետոյ, մինչև անգամ
Օսմանեանց հետ եղած դաշնաղրութեանց մէջ պահուած եղանակ, դաշնաղրութեանց պատճառները և ներկայացուցչաց անուանը կհամրուին .
յետոյ կհետեւի հաշտութեան և բա-

բեկամութեան հիմն եղող յօդուած
ծը . և յաջորդաբար՝ բանտարկելոց
ազատութիւնն ու փոխանակութիւնը
վաճառականութեան սկսիլը , թղթաւ
կցութիւն , եայլն :

Այս յօդուածները միշտ հաշ-
տութեան պայմաններէն յետոյ կու-
դան :

Ո՞իարանելու ամենադժուարին
կէտն է , սովորաբար իրարմէ առնուած
յաղթութեանց և ստացուածոց կէտն .
Ասոր վըայ կհիմնին , երբեմն պա-
տերազմէ յառաջ եղած դիրքն , եր-
բեմն պատերազմի ատեն եղած դիրքն ,
և երբեմն ալ վերջապէս պատերազ-
մողին մէկը կամ միւսն իր յաղթու-
թեանց մէկ մասը յետս կդարձնէ :

Ո երջին յօդուածը կորոշէ թէ
որ ժամանակին և ուր տեղ պիտի
ըլլայ հաստատութեան փոխանակու-
թիւնը :

Շատ անգամ երրորդ տէրու-
թիւն մը կհրաւիրուի հաշտական դաշ-

Նադրութեան մը ապահովութիւնը
Հաստատելու թէ ինպաստ բոլոր դաշ-
նադիր տէրութեանց, թէ բոլոր դաշ-
նադրութեան և թէ անոնցմէ մէկուն
օգտին կամ մասնաւոր յօդուածի մը:
Խնչակս որ (1779) Վրուսիոյ և Ա-
ւլստրիոյ մեջ եղած թէքսէնի հաշ-
տութիւնը Ուռուսիայէ հաստատուեցաւ:

ԱՅԵՒԹՅՈՒՆ

Ահասկցուի թէ Ազգաց Իրաւունքն Ազգաց իրարու մէջ ունեցած յարաբերութիւնները կկանոնաւորէ : Խռոսաւորեալ աղդերէ ընդհանրապէս ընդունուած այս օրէնքներն այնքան կատարեալ չեն : Մարդկային գործոց զանազան կետերուն մէջ անկատարելութիւն միշտ կդտնուի, բայց և այնպէս չկրնար ուրացուիլ թէ Ազգաց իրարու հետ ունեցած յարաբերութեանց վերաբերեալ իրաւանց այս դաղափարը 'ի սկզբանէ ՚ի վերմէծ յառաջադիմութիւն ըրաւ : Վնչուշտ մեր դարն աւելի պիտի տեսնէ, արդէն Խտալիոյ վերջին դէպքերուն մէջ նոր սկզբունք մ'ալ աւելցաւ . ժողովուրդք կրնան ընտրել հին իշխանութեանց մէջէն այն զլուխն, ուրով կունհնան Խտալիոյ միութիւնը : Այսօր նաեւ Կերմանիոյ և Տանիմարքայի մէջ երեւան ելած մաքառումը, քաղաքականութիւնը յոգնած իր զօրութիւններէն կարծիքները միացընելու, կարելի է անհաշտելի ,

կսկսի հարցունել թէ՝ միակ միջոց
այս խնդրոյն լուծման, զանի ժողով
վրդոց կարծեաց յանձնելը չէ:

Վեռաբանալի է թէ որչափ այս
պիսի մեկէն ի մեկ և անխոչեմարտար
եղած խորհուրդներ կործանումներ
կպատճառեն: Այց Ճանշնանք նաև
թէ հասարակաց իրաւունքին, և լու
սաւորութեան յառաջադիմութիւննե
րով աղդայնոց կամաց գիմելը պիտի
կարողանայ մինչեւ այսօր աղդերը զի-
նող և երկիրս արեամբ ներկող խըն-
դիրները խաղաղութեամբ լուծելու
ճշմարիտ միջոց մ'է: Վեհը հաստա-
տութեամբ կկարծենք թէ այս յառա-
ջադիմութիւնն օր մը պիտի կատարուի:

Գաղղիոյ դատաստանական վիճա-
կաղիրը մեղ կսովոեցլինէ թէ զանազան
գաւառներու մեջ եղած քաղաքական
դատերու թիւը հասարակաց կրթու-
թեան հետ համեմատաբար պակսած է:

Գա՞ այն օրն աչ, յորում աղ-
դերն աւելի լուսաւորուելով և ար-
դարասիրութեամբ թնդանօթի արիւ-
նոտ սոսկալի միջնորդին չղիմէին:

